

12 004

237

Պ. Տ. Ա.



ՏԻԿՍԻԶԼԻՔ
ԱԼՎՀ ԻՆՍՆ



ՄԻՒԷԼԼԻՑԻ

Պ. Ծ. Վ. Կ.

1930



Պ. Տ. Ա.

ՏԻՆՍԻԶԼԻՔ

ԱԼԼԱԶ ԻՆՍԱՆ

—

« Լամին րուհ իսկ աշխեար սկզբերի,
սօն վազըրլաւրա պա'զը ատեմլէր իմանսան
իրիսաւ եսիպ, իզլալ եսինի րուհլաւրն, վե
վինսանլաւրնաւ րիւսվայլըրն պենսամ սամ-
դասընը քաշըրը չեյրանի քալիմաք եօյրետեն
ժեազիպ միւրայիլերին քալիմաքընա տրգաք
եսկնելէր » 1 Տիմոք. 4, 1, 2.

Մ Ի Ի Ե Լ Լ Ի Ց Ի

Պ. Ծ. Վ. Կ.

Տպագրեսցի
1 Դեկտեմբեր 1930
+ Ահետիս Արք. Արքիսրեսու
ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ




38889-67

ՏԻՆՍԻԶԼԻՔ

1. Թիւրքիյէնին մուխթէլիք վիլաեւթ, չէնիր,
վէ քէօյլէրինտէն կէլիպ, շու քէմր հալընտա եաշա-
մագտա օլան էրմէնի վաթանտաշլարմըզը քէնտի
մէ, լէքէթլէրինտէ զիյարէթ էտէրէք անէրին ախլադ
վէ եաշամագ ուսուլլարընը անլամագ իչիւն պիր չօդ
չէթին վէ ուզուն եօլձուլուգլար եափմագ, պիր չօդ
բարա վէ վազըթ սարֆ էթմէք իմապ էտէր իտի: Շիմտի
իսէ պու միւշքիլաթ քեամիլէն հալլ օլմուշ տուր:

Անատոլունուն վիլահէթ, չէնիր վէ քէօյլէրինտէն
Պէյրուտա իլթիճա էտէն էրմէնիլէր քէմր հալընտա,
պիր արտա վէ պիր Շէվգի'անէ եաշայօրլար: Հէր չէնիր
վէ քէօյ էհալիսինին քէնտինէ մախսուս էյի ուսուլ վէ
ատաթը օլտուղու կիպի, պազը եարամագ վէ քէօթիւ
ուսուլ վէ հալլարը տախի վար տըր: Ագլէն վէ քրիւ-
թեանլըդ իգթիզասընճա ֆարզ օլտուղու կիպի, էրմէ-
նիլէրիմիզ հէր մէմլէքէթին էյի ուսուլ վէ ատաթընը
ալարագ, պուլունտուղումուզ շու Պէյրութ էհալիսինէ
նիւմունէ օլաճագ, զայէթլէ մէտէնի, զայէթլէ
քրիւթեան պիր գալմ, եէնի պիր ճէմա'աթ թէշքի
էտէնէք եէրտէ, հէր մէմլէքէթին քէօթիւ վէ եարամագ
ուսուլլարընը ալարագ կիւնտէն կիւնէ էսալէթ վէ
ի'թիպարլարընը զաի'պ էտիյօրլար: Աչըդ սէօյէյէլիմ
(մէրհամէթլի պիր տօգթօր խասթէնին էօլմէսինէ
սէպէպ օլուր) աչըդ սէօյլէյէլիմ, միլէթիմիզ կիթտիքճէ
քէնտի հայսինէթինի զաի'պ էտիյօր: Պազըլարընտա
սիյրէթ զալմամըզ տըր: Իսթիգպալըմըզ խօշ կէօրիւն-
մէյօր.... Ուփուգու պիր թազըմ սիեան պուլութլար



Ո՞վ Ամենասուրբ Սիրս Յիսուսի
ողորմեաց մեզ

« Եա՛ Փետք, օնկառա ա՛ֆվ էլլե. չինքի
նե կրտիկրինի պիլմեզիր »
Ղուկ. 23, 34.

սարսմագտա տըր « Յիսուս Փրկիչ, հայ աղդին
ողորմեա »

2. Միլլէթին էն վէլիխմ պիր եարասը հագդընտա
աղու կիւն սէօյէմէք իսթէրիմ։ Մեզնեպսիզլիմ եախօտ
Տինսիզլիմ։

Ղանէթլէ տինսար, զաեէթլէ քրիսթեան աստ
էտիլէն էրմէնի միլլէթիմիզ միեանընտա, մէզհէպսիզ
լիյէ, տինսիզլիյէ տօղրու պիր մէյլ ու ինհիմաք
կէօրիւլմէքոէ տիր, վէ պու հալ իսէ պիզիմ իչիւն էզ հէր
ճիշէթ էն սէօյիւք պիր ֆէլաքէթի ի'մա էտէր։ Պու
նօղթանըն էչէմ, իյէթինի էյինի անլաթմագ իչիւն,
Փարիզոէ Սօրազօն տար իւլ ֆիւնունու ֆէլսէֆէ մու՛ալ-
լիմէրինսէն, Մ. Տիւրլսէիմին (M. Durkheim) պու
մէսէլէյէ տա՛իր օլան սէօղէրինի պուրածըդտա
թէրճիւմէ էտէլիմ։

« ձէմ'իյեէթի պէշէրիեէնին թէշքիլաթ վէ հիւսնի
խտարէսի, անըն աղլի վէ ախլագի թէրագգը վէ իսլա-
հաթը իչիւն մեզնեպին խրզմէթի, ինսանլար եանի
ձէմ'իյեէթի պէշէրիեէ պաքի գալտըգնա տա՛խմա վէ
մութլագա լաղըմ օլաճագ տըր։ Մէզհէպ իհթիյամընըն
հիսու էտիլմէմէսի ձէմ'իյեէթի պէշէրիեէնին վէ ֆէրու-
լէրին տիւշկիւն պիր հալտա վէ օհւահիշ պիր պուհրան
իչիւնէ պուլունտուզունա պիր տէլիլ տիր »։ (Cours de
la Sorbonne 1907 : cf. Revue de philosophie même
année page 637-38).

3. էրմէնիլէրիմիզ արասընտա մէզհէպ զա՛փիլ-
յինսէ պուլունանլարը իւչ սընքա թագսիմ էտէ
պիլիրիզ։

Ա. Մէզհէպ, տին ու տիեանէթ, պազը ատէմէքը
իչիւն կէչիմ, իտարէ եօլու, պիր սանա՛աթ օլմուշ տուր։

Նէրէտէ էլպիսէ թէվղի'աթը վար իսէ , նէրէտէ վէրիլէն ի'անէնին մըգտարը ֆարզլը իսէ օրայա գօշարլար . վէ միւնթ'ամէլ էլպիսէ ; կէնիշ ի'անէ մէղնէպինի գաղուլ վէ իրար էտէրէր : Պու տիւնեատա մէնփա'աթը շախուիչէրինտէն պաշգա պիր շէյ կէօրտիւքէրի եօդ վէ անըն ուղղունա ճան , տին , իման , հէր շէյի ֆէտա էթմիշէր : Պու նէվ' ատէմէրին պիր գըսմը ֆագիրլիք եւեղիննուն : Խախօտ տին խուռառունտա վէք ճահի օլուուգլարընտան պու կիպի հալլարա իրթիքեապ էտիյօրլար ; վէ քէնտի վիճանլարընըստա իսքեաթ էթմէք իչիւն « նէ՞ վար մէղնէպիչէրին հէպսիտէ Քրիստոսա չազըրմայօրմու » տէյօրլար : Կէնիշ վէ գօյայ պիր եօլ , լաքին պու էֆէնտիչէր էյի պիլմիշ օլմալըլար քի հէր Քրիստոս , Քրիստոս աէյէն սէլամէթէ չըգամաղ : « Տար գափուատան կիրմէյէ չալըշընըզ պիրա սիզէ տէրիմ քի չօդ քիմսէլէր կիրմէյէ իսթէյէճէքէր , ամմա գատիր օլմայաճագլար էվ սահիպի կիրտիյինտի գափույու գափայաճագ , սիզ իսէ տըշարըտա տուրուու , գափույու չալմալը պաշլայը , ևա Ռասու , ևա Ռասու , պիզէ աչ տէյէճէքսինիզ , վէ օ սիզէ ճէվապէն , սիզին նէրէտէն օլուուգունուզու պիլմէմ տէյէճէք տիր : Օլ գէման , պիզ սէնին իլէ եէյիս իչտիք , սէն տախի մէյտանլարընըտա թա'լիմ էթտին տէմէյէ պաշլայաճագսընըզ . օ տախի սիզէ տէյէճէք սիզին նէրէտէն օլուուգունուզու պիլմէմ » Պուկ . 13 , 24—27 :

Իմափ եէյիս իչմէք իչիւն , բասթ կէլէն մէղնէպտէ Քրիստոս Քրիստոս տէմէք իքթիփա էթմէզ : Պէօյլէսի ատէմէրէ քիթապըն լիսանընտա եւմին ենէլի տէմէլի : « Յիտուս օնլարա ճէվապէն տէտի . կէրչէք , կէրչէք սիզէ տէրիմ , միւճիզաթ կէօրտիւյիւնիւզ իչիւն տէյիլ .

իլլա էքմէքլէրտէն եէյիս տօյտուկունուզ իչիւն պէնի արայօրուունուզ : Մանվ օլաճագ թա'ամ իչիւն տէյիլ : իլլա էպէտի հայաթա գալաճագ թա'ամ իչիւն 'ամէլ էտինիզ » Յովէ : 6 ; 26 ; 27 :

Մատափի մէնփա'աթլարը իչիւն ու տիեանէթի քէնտիւէրէ պիր սանա'աթ էտէնիէրին պազըլարընտա իսէ տին ու տիեանէթ տույլունու հիչ գալմամըշ տըր : Տին ու տիեանէթ քէրտէսի ալթընտա տիւնէվի իշէրինի սըրալամճյը , ինարէ եօլունու պուլմայը քէնտիւէր իչիւն պէօյիւք պիր աղըլըլըլը ատա էտիյօրլար : Լաքին Քրիստոս էֆէնտիմիզ օնլարը տիւնեա էվլատը թէստիյէ էտիյօր : « Վէ օլ էփէնտի նահագգ քէթիսիւտայը ա'գըլըլըլը իլէ տալըրաննըլըրնտան տօլայը մէտհ էյէտի չինքի պու տիւնեանըն էվլատլարը քէնտի ձինուիչընուէ ըշըլըն էվլատլարընտան տահա ա'գըլըլը տըրլար » Պուկ . 16 ; 8 :

Պու հալլարը , պու թարդ քրիաթեանլըզը , եագընտան թէֆթիշ էտիու էյիճէ անլայան պիր էփէնտի , Ամէրիգատան թիւրքէ լիսանու վէ էրմէնի հուրու ֆաթըլա նէշի օլունան պիր նիմբօթէսթան օրկան նընտա Սուրբա հագգընտա եազտըլը պիր պէնտէ , պու բրօքականտա . ուսուլունա տափ'ր քէնտի Փիքրինի չէօյլէ պէյան էտիյօր :

« Ռուհանիյէթին , խունուունա իրօթէնթանթ ըուշ հանիյէթինին աճըլը ձինէթի անըն դում իւզէրինէ պինա օլունմագտա օլմանը տըր : Ռուհանի հայաթ եէք տիկէրինի թութմաղ մէպտէլէրէ ինարէ ծլունույօր , վէ պունուտա կէօյմէյօրլար : Ռուհանիյէթ հայաթ իւզէրինէ տէյիլ , թալիմաթ , չէրլաթ վէ րուսումաթ իւզէրինէ միւճուէս տիր : Ռուսումաթ տէյէրէքտէ

լուսաւորչական եա գաթօլիք քիլիաէլէրի բուսումաթը տէյիլ, իլլա բրօթէսթանթ բուսումաթը տէմէք իսթէյորուզ։ Էօյլէ շէյլէր թէէքիտ օլունույօր քի իսթէր խթէմէզ, զայր ի մութթալի սուրէթուէ ատէմլէրտէ միւրայիլիք թէշվիդ էտիլյօր, վէ բուհանիլէր պիր թարաֆտան ֆէլան շէյի եափմայօրում տէյու զամիրինի իդնա էտէր իրէն, ոլ պիր թարաֆտան այնի շէյի փարգլը իսիմ թահթընտա եափյօր վէ պիր կէօնա զամիրի մուղթարիպ օլմայօր։ Պազը ֆիքիրլէրի տինլէտիյիմտէ, պազը էօմիւրէրի սէյր էթափյիմտէ, տէրունիմտէ միւթէէսսիր օլմամագ էտէմէտիմ»։

Բ. էհալիմիզ արասընտա պազը ատէմլէր, հէր նէպատարտա մէզնէպի, Ալլահըն վարլըղընը, վէ էօլմէզ պիր ճանլարը օլտուղունու, սէօզ իլէ, եախօտ մէպտէթէն գապուլ էտիյօրլար իսէտէ, պիլ ֆի՛իլ հիչ պիր շէյէ իսման էթմէյէն ագլ ու իտրաքտան մահթում օլան մախլուգաթ կիպի եաշամագտա տըրլար։

Ալլահ, իպատէթ, մէզնէպ, էպէտիլիք, պու տիւնեա, նէ՞ տիր . . . պունլարա հիչ տիւշիւնմէզլէր, . . . Ալլահըն կիւնիւնիւ քէնտի խըզմէթ ու իտարէլէրի իշխն վէրիեն կիւնլէրտէն թէֆրիգ էթմէզլէր։ Ալլահը, մէզնէպի, ճանլարընը ունութտուգլարը կիպի, թէնլէրինի, եանի քէնտի սըհէթլէրինիտէ տիւշիւնմէզլէր։ Զանն էտէրսինքի « պու կիւն մէզնուտ օլուպ եարըն փուրունա աթըլան » օթլար կիպի եարատըլըշլար տըր։ (Դուկ. 12, 28) եախօտ Ալլահ քէնտիլէրի նաբուգոդոնսորուն ալթուն պութունա սէճտէ էթմէք իշխն խալդ էթմիշտիր, եախօտ թօվլատըգլարը սէրվէթի ախըրէթէ կէօթիւրէձէքլէր։ Պու նէվ՝ ատէմլէրին տույղուսուղուղունա հագիգաթէն չօգ թէէսիւֆ էտիւ-

լիր։ Մուհամէրէթին իլը սէնէլէրինտէ Ալլահըն կիւնինէ պունտան զիյատէ հիւրմէթ էտիլմէքտէ իսիի։ Պազրլարընըն գէնա իպրէթի, սու՛ի հալը, սարի պիր խասթէլիք կիպի, պիր չօդլարընը տույղուսուղուղուզ կէօթիւրտիւ։ Շիմտի իսէ պիր փազար ևախօտ եօրթու կիւնիւնտէ չարշուտան կէչէր իսէն, նէ կէօթիւրտիւն, հէման ումումիյէթիէ տէնիլէ պիլիր, տիւքքեանլար աչման սումումիյէթիէ տէնիլէ պիլիր, տիւքքեանլար աչման սայիր կիւնլէրինտէ օլտուզու կիպի, աչըգ. հաֆթանըն սայիր կիւնլէրինտէ պիլուզու կիպի, հէրքէս քէնտի իշխնտէ։ « Բապլըն կիւնիւնիւ ազիզ հէրքէս էմրի ամնլէրէտէ վէրի՞լմէմիմի տիր . . . սադլայասըն » էմրի ամնլէրէտէ վէրի՞լմէմիմի տիր . . .

Պու սընըգ ատէմլէրի բուհանի տույղույա, քրիստեանլըղա տա՛վէթ էտէրէք շու նօզթալարը պիրագ միւլահազա էթմէլէրինի թափսիյէ էտէրիզ։

1º. — Փատիշահըգ ալմագ իւզէրէ եըրագ պիր եէրէ կիտէն ասուլ զատէ պիր ատէմ քէնտի խըզմէթ քեարլարընա, հէր պիրինին խդթիտարընա կէօթէ պիր սէրմայէ վէրմիշ իսիի։ Ավտէթինտէ խըզմէթքեարլարըն հէր պիրինտէն հիսապ իսթէտի։ Սէրմայէսինի էյի գուլլանըգ թիճարէթ կէօթէրէն խըզմէթքեարլարը մէտն էտիպ անլէրին թիւթպէտինի եխւքսէթտի։ լաքին քէնտինէ վէրիլէն սէրմայէյի իւմէթմէյիպ, թիճարէթ կէօթէրմէյէն խըզմէթքեարը իսէ հիւքմ էթտի։ « Հէր օլանա վէրիլիր, վէ իտպյատ պուլուր, օլմայանտան իսէ մէվճուտ օլանը տախի օնտան ալլնամագ տըր » Դուկ. 12, 12—26։

Իմտի թա՞քեարլըգ սէպէպինտէն փազար վէ եօրթու կիւնլէրինի թագտիս էթմէյէն, Ալլահա վէ ճանլարընըն սէլամէթինէ տիւշիւնմէյէն, վէ մա՛մափի քրիստեան ատա էտիլէն է՛յ էֆէնտիլէր, (եօգարըտա զիքը էթտիյիմ կիպի, սիզ զալպէն տինսիզ, մէզնէպսիզ

տէլլութնիզ) սիզէ վէրիեն քրիսթեանլրդ տույլուս սունու, Ալլահըն լութութլարընը իշտմէսկիյինիլուէն տուայը ևարամազ խըգմէթքեար կիպի հիւքմ օլունածագուընըզ; իմոնի էյ գարընտաշչար սիզէ ըիծա էտէրիմ, տինսիլլիյէ գըլավուղայան եօլունուզանն կէրի տուրունուզ « վէ սիլէսինիզ քի էճտատան գալմա պաթըլ մէսէքտէն չիւրիւյէճէք ալթուն, եա կիւմիւշ իլէ տէյլ, անճազ զուսուրուզ վէ լէքէսիզ Գուզանուն, եանի Քրիստոն զերըմէթ զանը իլէ խէլաս պաւլունուզ » 1 Պուկ. 1, 18; — « Առէմլէրէ (ախնեէվի շէյլէրէ) գուլ օլմայընըզ » 1 Կորն, 7, 23:

2°, — Քրիստոս էֆէնտիմիզ սիզէ պույտուրույոր « պունուն իչիւն սիզէ տէրիմ, ճանընըզ իչիւն եէյէճէյինիպտէն վէ թէնինիլ իչիւն կիյէճէյինիպտէն գայլուչէքմէյին; ձան թա'ամտան, վէ թէն էսվապտան իւսթիւն տիւր » Պուկ. 12, 22, 23; — Քէղա « պագընըզ վէ հէր թամա'քեարլըգտան սագընընըզ, չիւնքի հիչ քիւնին էօմրիւ վարիյէթին չօգլուզունա պալը տէյլ ալիր » Պուկ. 12, 15;

Թամա'քեար ատէմին Ալլահըն նազարընտա իթիւ պարը օլմատըզ կիպի, ինսանլար հուզուրունտա քէզա չոգ տէփա չէրէփի օլմազ չիւնըի թամա'քեարլըզ սէպէսինտէն, հէչ պիր քի սէյէ ֆաբ'տէլէրի տօգունմազ, ճաթթա ինսանլար արասընտա եաշամազ ուսուլարընա պիր չոգ տէփա րի'անէթ էթմէզէր:

3°. — Տիւնեանըն զէնկինիյի իչիւն Ալլահը վէ ձանընը ունուտան էյ՝ քրիսթեան գարտաշ, թօլլատըզըն սէրիէթ սէնին տէյիլ ալիր: Էօլափայինուէ, տիւնեա, ալլընտան մէզարա նէտէ էօթէ տիւնեայա հիչ պիր շէյ կէօթիւրէմէզուին: « Ալլահ իսէ օնլարա տէտի (եանի սէրլէթինէ կիւլէնէն զէնկինէ) էյ՝ ագըլըզ, պու կինէ ճանընը սէնտէն թաէպ էտէճէրէր. հէր հազըրլատըզըն քիմին օլաճազ տըր » Պուկ. 12, 20:

Հէր նէզատար զէնկին վէ սէրլէթ սահիպիտէ օլսան, էօլութւքաէն սընըա վարիյէթինտէն սանա տիւշէճէք հիսուէ, էօլմիւշ ճէսէտինի սէթր էտէճէք պիր գաչ արշըն պէզ իլէ իլի թախթատան չաթըլըչպիր թապութ տուր վէ պունլար տախի ճէսէտին իլէ մէզարատա չիւրիւյէճէք տիր.....

Գ. Ալլահա տին ու տիւնանէթէ էհէմմիյէթ վէրմէյէն իւչիւնձիւ ոընըթ ատէմլէր արասընտա, պա'զը միւթէ'ալլիմ, եանի պիր տէրէճէ մէքթէպ կէօր'իւշ օլանլար պուլուն'ագտա տըր:

Պունլար մէշգ էթտիքէրի ա'գլիեսւն (ուսիօնաւլիսթ), եախօտ ումում մէզէսլէրի միւսալի կէօրէն (էստիթէրանթիզմ), եախօտ տինսիլ մէքթէսլէրինտէ իլմ վէ իւսանտան զիեատէ էլլորիփա տինսիլլէրինին զէշ հիրլի վէ եանլըշ թալիմաթլարընը թահուիլ էթմիշէր: Իմտի պու ատէմլէր Ալլահա իման էթմէյիպ տին ու տիւնանէթ գապուլ էթմէյօրլար իսէ, Ալլահ, մէզհէպ, տին լ'թիգտաընը իլմին գապուլ էթմէզ օլտուզունտան տէյիլ ալիր. եախօտ էքսէրիեա պու ատէմլէր չօգ պիր տէյիլ ալիր. եախօտ էքսէրիեա պիր ատէմլէր չօգ պիր շէյ պիլիյօրլար զանն էթմէյէլիմ: Ալլահըն վարլըզնա ինսանըզ, էղնէպի, տիյանէթի դապուլ վէ իճրա էտէն պէօյիւք վէ ճիտտի ա'լիմլէր զաեէթէ չօգ տուր,

հաթթա (նաուրլ քի իլէրիտէ կէօսթէրէնէյիզ) էն պէօյիւք ա'լիմ վէ ֆէլէզօֆ ատէմ-էրին գիբրինի անլայալըմ: Ինկիլթէրրա պաշ վէքիլի վէ մէշնուր ֆէլէզօֆ Պադօն (1561—1626) « ճիւզի պիր ֆէլսէֆէ պիզի տինսափ էտէր, լաքին էսասլը վէ տօղրու պիր ֆէլսէֆէ պիզի էյի քրիսթեան էտէր» տէյօր:

Քէնտի ասրընըն ա'լիմէրի թարաֆընտան Ռիեազիյ-եռոնուն փատիչանը թէսմիյէ էտիլէն, Օգոստինոս Լուիս Գօշի (1789—1857) նամ ա'լիմ Ալահա իման, տին ու տիեանէթի գապուլ վէ ինըա էտէր իտի: Պու ա'լիմին պիր գաչ սէօղլէրինի պուրաճըգտա թէրձիմէ վէ տէրձ պիր գաչ սէօղլէրինի պուրաճըգտա թէրձիմէ վէ էտէրձ: « Պէնիմ մէպտէմ, պէնիմ րէմզիմ, Ալահ վէ հաղիգաթ տըր » — քէզա « պէն քրիսթեանըմ, նաուրլը թիշօ-Պրէ, Գօբէրնիք, Տէզարթ, Նութըն, Ֆէրմա, Լայպից, Բասգալ, Կրիմալտի, Էօլէր, Կիւլտէն, Պուդօվիչ, Ճէրտիլ, նասրլքի կէչէն ասլրլարըն իլմի նիւճում նէյեէթինին՝ ումում պէօյիւք ալիմէրի, 'ու-մում պէօյիւք թապիյեռն (ընագէտ) վէ 'ումում միւնէնտիսլէրի, Քրիստոսուն Ալահըզընա նամտար միւնէնտիսլէրի, Քրիստոսուն Ալահըզընա ինանըըլար իտէ պէնտէ էօյլէ ինանըպ անը գապուլ էտիյօրում, հաթթա պէն Գօբնէյ, Ռասին, Լապրիւյէր, Պուրտէ, Պուրտալու, Ֆէնէլոն կիպի, աէհրիմիզին նամտար ատէմէրի կիպի, իլմէ, ֆէլսէֆէյէ, էտէպի-եաթա չէրէփ կէթիրէն վէ ագտամէմիամըզը էն զիեատէ փարլատան պէօյիւք շախսլար կիպի պէն ճիտտի պիր փարլատան պէօյիւք պէօղլէրիյէ, ամէլլէրիյէ վէ կաթողիկէ իմ: Քէնտի սէօղլէրիյէ, ամէլլէրիյէ վէ գալէմէրիյէ քէնտի վիճանի իթիգատլարընը պէյան էտէն պիրինձի տէրէճէտէ 'ալիմ սայըլան Ռիւֆինի, Հաիւյի, Լաէննէք, Արէր, Բէլլէթիյէ, Ֆրէյսինէ, Գօբիոլի կիպի ատէմէրին իթիգատլարընայըմ» Aux amis des scien. Paris p. 24.

Քէնտի սէյեանթ վէ իսթիրա 'մթրյլա պէօյիւք պիր իսիմ գագանան Պրանքս (Branks). նամ ա'լիմ, Ինկիլթէրրա փատիչանը հաշմէթլու ձօրծուն հուզուրունա ըլգորզնոտա, փատիչան քէնտիրինէ չու սիւալը էթտի: « Տիւնեանըն էթրաֆընը տէվր էթտիյինտէ էն զիեատէ թէաճճիւպէ շաեան կէօրտիյիւն շէյ նէ՞ օլտու »: Պրանքս իսէ փատիչանա ձէվապէն « հաշմէթլիմ, սէյեանաթըմ էսնասընտա կէօրտիյիւմ էն ա'ճիպ շէյ քիաթնաթըն Սահիպի մութլազը օլտու » տէտի:

Ասըլ իլիմ, տօղրու ֆէլսէֆէ, պիր ա'մէլին քէնտի ա'միլինէ (սէպէպինէ) բիւճու' էթտիյի կիպի, ինսանը տօղրուտան Ալահա գըլազուզար: « Հիքմէթին (իլմին) իպիտասը Ալահ գօրգուսու տուր » Հէզամիր 110, 10:

Իմուի եօգարըտա զիքը էթափյիմիզ վէ տահա պաշգա Ալլահա իրան էտէն պին պիր ալիմէրին սէօղլէրինտէն աշխբեար օլոռուղու կիպի ասըլ եանի էսասը իլիմ, տողրու ֆէլուքի ինսանը հէր հալտէ Ալլահա գըլտ- դուզլար, չիւնքի Ալլահ քէնտիսի հէր չէյին խալիդի, հէր չէյին սէպէպի, հէր իլմին մէնպա՛ր արը : Իմուի ձիւզի պիր չէյ պիլտիքլէրինտէն տօլայը, քէնտի քէն- տիլէրինի չոգ պէօյիւք պիր 'ալիմ զահն էտէրէք, պէօ- յիւք պէօյիւք սէօղլէրէ մալիւմա՛թ ֆիւրուշըդ էտէնլէրէ ի'թիմատ էթմէյէլիմ : Օնլար հազիգաթէն պիր իլիմ սահիպի օլալար իտի, էվլէլա հէր չէյին սէպէպինի արայարագ (ասըլ իլմ վէ ֆէլուքի պու տուր) Ալլահա րիւճու՝ էտէրէք իտի, զիրա Բասթէօր իլէ թէրըար տէրիմ « իլմ ինսանը Ալլահա հազլաշուրըր » :

Քիթապը Մուգատաէս պու կիպի ատէմէրի « Սէ- ֆիհ » թէսմիյէ էտիյօր : « Սէֆիհ քէնտի գալպինտէ Ալլահ եօգտուր տէտի » Մէզամ. 13, 1 :

Ալլահ, տին, մէդէպ գագուլ էթմէյէն քիմէլէրին պիր գըսմըտա պաշըճա եէնի եէթիշմէ, եէնի ասրըն էվլատլարը տըրլար : Պունլար պա՛զը մէքթէպ- լէրուէ անձագ տիւզ օգուտուգլարընը անլայածագ գատար քէնտի անա լիսանլարընը եախօտ պիրտէ էձնէպի լիսանը էօյրէնմիշէր : Պէօյլէ ձիւզի պիր լիսան պիրմէլէրիյլէ վէ վիճանսը ատէմէրին տինէ վէ ախլազը համիտէյէ գարչը հազլուգլարը րօման վէ ձէրի- տէրի չոգճա օգումալարըլա, օլ եարամազ քիթապ- լարըն մուզիր թալիմաթը պու սէփիլ ձանլարըն եէօվմի թաս'մը օլուշ տուր : Ալլահատան տին ու տիեանէթ թալիմաթընտան զայըը հէր չէյէ ինանըպ ի'թիգատ էտէրէք : Պունլարըն զիհնի քեամիլէն պօշ վէ եարամազ

չէյլէր իլէ տօլմուշ տուր : Քրիսթեանլըզն իլք տէհ- րինտէ եաշայըպ 'իլմի խիթապ (ճարտասանութիւն) իօնասը օլան փութիէրէսթ Գիւնթիլիէն պու նէվ' ատէմէրի հազգընտա չէյլէ եազըյօր : « Ալլագը համի- տէյէ գարը օլան չէյլէրի օգումանտան իսէ, օգումայը հիչ պիլմէմէրիին տահա էվլա արը » :

ԱԼԼՈՀԸՆ ՎԱՐԼԲԴՅԸ

Կիւնտէն կիւնէ ինսաննլար թէպտիլ օլույօր : Մէտէ- նիյէթ վէ թէրագգը բէրտէսի արդասընտա ինսաննլար պա՛զը խուսուստա տահա զիեատէ թէտէննի էտիյօրլար : Ասըլ էվլատլարընըն կէտիշինէ պագար իսէն, իսթէր իսթէմէզ Քրիստոս էֆէնտիմիզին չու սէօղլէրի խաթըրա կէլիյօր : « Ատէմ Օղու կէլտիյինտէ, տիւնեատա իման պուլաճագմը արը » Ղուկ. 18, 8 :

Պա՛զլարը ինսանը Ալլահա բազմ էտէն պազը, եախօտ ինսան իլէ Ալլահըն արանընտա օլան միւնասէ- պէթի, օլ ուղարակս ալագայը, եանի տին ու տիետ- նէթի գապուլ էթմէտիքլէրի կիպի, « Ալլահ եօգ տուր » տէմէյէ պիլէ ձէսարէթ էտիյօրլար : « Սէֆիհ քէնտի գալպինտէ Ալլահ եօգտուր տէտի, ֆէսատա տիւշիւպ մէքրուն ամէլլէրաէ պուլունտուլար » Մէզամ. 13, 1 :

17 ինձի տէհիրտէ Պոտիւէ (1627—1704) չու սէօզ- լէրի եաղըրչ տըր : « Ալլահըն փատիշահլըզնտա, անըն աճիպ հիքմէթլէրի արասընտա, անըն նի՛յմէթլէրի գարշըսընտա « Ալլահ եօգ տուր » տէյէն տիվանէ եէր իւզէրինտէ պուլունմազ » : Ֆրանսա ինգրլապընտան սօնրա (1848) Փարիզ չէհրինտէ նօթըր Տամ (Մայր եկեղեցի) քիլիսասընըն մէնպէրինտէ, Լագօրտէր տախի էտէրէք : Պունլարըն զիհնի քեամիլէն պօշ վէ եարամազ

սիզէ խապաթ էթմէք գաթ'իէն խթէմէմ, զիրա համտ օլուուն, ճիւմլէմիզանէ Ալլահըն վարլըզընա ի'թիդաս էտէրիզ, վէ պու խուսուսատա իմանընըզ. հազզընոտա չխպհէ էտէնէք օլուր խէմ, պէնի արանըզտան բէտտ ու իխրած էտէրսինիղ » :

Պօսիւէ վէ Լագօրտէրտէն պէրի, չոգ վագրթ կէջմիշ տիր, տիւնեա թէպտիլ օլմուշ տուր, ֆիքիրէր չոգ պօզուլմուշ տուր: « Սէփին քէնտի գալպինոտէ Ալլահ եօգ տուր տէտի, ֆէստատ տիւշիւպ մէքրուն ամէլլէրտէ պուլունտառ լար » :

I. Իշպու « Ալլահ եօգտուր » մէնֆուր վէ մէքրուն նիտասը զանն ու շխպհէ կէթիրէն պիր իխրաբէ տիր:

« Ալլահ եօգ տուր » տէյէնլէրի, Մօնսէնեէօր ձիպիյէ, պիզէ չէօյլէ նազչ էտիյօր: « Ալլահ եօգ տուր » տէյէնլէր, աղիզ, տօղրու, գահրէմանն, եանի պէշէրիշէթին չիչէյի վէ չէրէփի սայըլան ատէմէլէրմի՞ տիր: Խայըր: Պու նէվ՝ քիսուէլէր, եանի « Ալլահ եօգ տուր » տէյէնլէր, էքսէրիեա տինսիզ, եարամագ, քիւֆիւրպազ, աէնի, պէշէրիշէթին ատի սընփը սայըլան ատէմէլէր տիր »: Քէզա իւմի էտէպ միւէլլիփի (բարոյագէտ) Լապրիւյեէր նամ ֆրանսըզ (1648-1696) չէօյլէ եազըյօր: « Ալլահ եօգ տուր տէյէնլէրին իչինտէ փէրհիզքեար, ի'թիտալ վէ լ'քփէթ սահիպի, հազգանիյէթ փէրլէր պիր ատէմ կէօրմէք իսթէրիմ, հիչ տէյիլ իսէ պու ատէմ շախսի պիր մէնփա'աթ պէքլէմէյէրէք էօյլէ պիր իտափ' ատու պուլունմուշ օլուր, լաքին էօյլէ պիր ատէմ եօգ տուր »: Ժան—Ժադ Ռուսօնուն սէօզլէրինի տախսի պուրածըտա զիք էտէլիմ: « Պիր Ալլահ վար օլմասընը արզու էտէնէք պիր հալտա սապլար իսէն ճանընը, օլուէ

Ալլահ վար օլմուղունա հագիզաթէն շիւպհէ պիրէ էթմէզուին »:

Փութփէրէսթէրին, ալչագ, բէզիլ վէ զինաքեար իլահլարա սէճտէ էթտիքլէրինոէն տօլալը անլէրին քէօրլիւյինէ թէ՛անձնիւպ էտէն քիմսէլէրէ, Ազիզ Օզոստինու շու իշզահաթը վէրիյօր: « Մէնփա'աթը շախսիյէլէրի իշիւն, էօյլէ իլահլար փութփէրէսթէրէ լազըմ ինի: Ալչագ վէ ըիւսվա հալլարընտա քէնտի վիճանլարընը իսքեաթ էթմէք իշիւն օ նէվ՝ իլահլարըն վիճանլարընը իսքեաթ էթմէք իշիւն օ նէվ՝ իլահլարըն վիճանլարընը իսքեաթ էթմէք իշիւն օ նէվ՝ իլահլարըն վիճանլարընը հիքմէթի իշիւն պունտան միւլէթան իտիլէր: Պիւթիւն փութփէրէսթէրէ լազըմ վէ սայըլըզ իլահլարըն հիքմէթի իշիւն պունտան իլահլարէթ տիր: Լաքին չոգ եըրազա կիթմէյէլիմ: պի էտէպ վէ տինսիզ պիր տառէ հագիզաթը սէօյլէմէք իսթէր իսէ, կէօրէնէլիզ քի անըն էօթէ տիւնեա հագիզաթէր սէթէ, կէօրէնէլիզ քի անըն էօթէ տիւնեա հագիզաթէր սէթէ սա'աթ, հէր չէյին պու զինտա շիւպհէ կէթիրտիյի սա'աթ, հէր շէյին պու տիւնեատա խիթամ պուլմասըլլա քէնտի մէնփա'աթընը կէօրտիւյիւ սա'աթ օլմուշ տուր: Ճէնէննէմի ինքեար էթտիյինին, վէ կիւնահը պիր մասալ սայտըլընըն սէպէպի եինէ քէնտի շախսի մէնփա'աթը օլմուշ տուր »:

Իմտի տինսիզէր Ալլահըն վարլըզընը ինքեար էտիյօրլար իսէ ասին էյի տաէմ օլուպ տահա էյի օլմագ իսթէտիքլէրի իշիւն տէյլիտիր, իլլա պօզուդ հալլարըն տահ տօլայը, էօթէ տիւնեատա քէնտիլէրտէն պէօյիւք պիր զաթ պուլունմասընը իսթէմէտիքլիտիր իշիւն տիւր: Պիր զաթ պուլունմասընը վէրէն վէ քէօթիւլէրիտէ թէճ-էյլիլէրէ միւքեափաթ վէրէն վէ քէօթիւլէրիտէ թէճ-էյլիլէրէ պիր Ալլահ վար իսէ « վա՛յ պէնիմէ հալիմէ » զիյէ էտէն պիր Ալլահ վար իսէ « վա՛յ պէնիմէ հալիմէ » տէյու սէփին քէնտի վիճանլնտա պիր սէս իշիտիյօր: Պէյու սէփին քէնտի վիճանլնտա պիր սէս իշիտիյօր: « Ալլահ վարտըր » տուլպուսու, օնլարըն բուհունա սը-գընթը վէրիյօր, վէ սէրպէսթ եաշամագ իշիւն « Ալլահ եօգ տուր » տէմէյէ գալպըշըյօրլար: Վօլթէր, տինսիզ

Վոլթէր պիր զիյաֆէթ էսնասընտա , պէօյիւք սա'աթըն չարմարնը իշխախնձէ , պիր միւտտէթ սիւքիւթ էթափատէն սօնրա « պէն քէնտիմ նէգատար չօդ տիւշիւնիւր իսէմ , օգատարտա , սա'աթ իշեյօր վէ անը իշէտէն պիր սա'աթձը եօգտուր տէմէյէտ տիլիմ վարմայօր » տէտի :

Հէր նէգատար Սլահըն նաղարընտա , սա'աթլարըն վէ կիւնլէրին ճիւմէսիտէ պիր իսէտէ , աթալարըմըզ « բարի » սա'աթ , « չար » սա'աթ տէմիշէր : Սլահ կիւնահքեարա գարը ղաղէպէ կէլէրէք պա'զը տէփա պու տիւնեատա իքէն քէնտիմ ա'տալէթինի իծրա էթմէյէ պաշլատըզ իշխն , օլ սա'աթ կիւնահքեարըն հազգընտա « չար » սա'աթ սայըլըյօր : Եախօտ պա'զը տէփատա , Սլահըն քէնտիմ սալինլէրինի թէճրիպէ իլէ զիեարէթ էթտիյի վագթը , տիւնէվի տէմիշէր « չար » սա'աթ թէսմիյէ էտիյօրլար : Քէզա Սլահըն , խուսուսի սէսպէլէր իշխն (մէսէլա Քրիստոս կիէնտիմիզին վէ անըն աղլիզէրինին չէրէֆինէ իհատա էտիլէն եօրթու կիւնլէրինտէ) ինսանլարա Փարգլը պիր տէրէնէտէ իհատն էթտիյի լութուֆլարտան տօլյաը , պա'զը կիւնլէրէտէ « բարի » սա'աթ տէնիլիյօր : « Բաքելոն իշինտէն փիրար էտինիգ վէ հէրքէս քէնտիմ ճանընը գուրթարըն , անըն Փըսզը սէպէպիյլէ հէլաք օլմայասընըզ , զիրա պու (վագըթ) ինթիգամ վագթը տըր » Երեմ . 51 , 6 : Քէզա . « զիրա քէնտիմ տէմիշտիր . մագպուլ վագըթտա սէնի տինէտիմ , վէ խէլաս կիւնիւնտէ սանա եարտըմ էթտիմ , իշթէ շիմտի մագպուլ վագըթ , իշթէ շիմտի խէլաս կիւնիւ տիւր » 2 Կորն . 6 , 2 :

« Սլահ եօգ տուր » իտտիասընտա պուլունան տինսիզէր իշխն խուսուսի պիր « բարի » սա'աթ վար տըր : Օլ « բարի » սա'աթտան տախի իսթիֆատէ էթ-

մէզլէր իսէ վա'յ օնլարա : Քէնտիկէրէ վէրիլէն սօն « սարի » սա'աթ , հայաթլարընըն սօն սա'աթը տըր : Էօլիւմին եագլաշըզըզ սա'աթ , տինսիզէրէր իշխն հազիգաթէն էզ ճէր ճինէթ պիր « բարի » սա'աթ տըր : Սլահաթ ու աթինէթլէրի եէրինտէ օլարադ , եէյիս իշխն գէլլ ու սէփա էտէր իքէն « Ալահ եօգ տուր » տէյէն պիր չօդ տինսիզէրին հիսսիեաթը էլիւմ սա'աթընտա չօդ թէպտի օլույոր : Մէզըրէ (1610—1683) նամ տինսիզ իմանա կէտիփաէն սօնրա չու սէօղէրի եազոր : « էյ տօսթլարըմ , ինանընըզ պանա , էօլմէք իւզէրէ պուլունան Մէզըրէ քէմալը որհնաթ ու աթիենթտէ օլան Մէզըրէտէն տահա զիեատէ չայանը ի'թիմատ տըր » : Վօլնէ նամ տինսիզ նիւեօրդա կիթմէք իւզէրէ Լըհավըր լիմանընտան վախօր ալոր : Եօլուուլուզու էսնասընտա , քէնտի տինսիզ մէպտէլէրիյլէ եօլուու արգատաշարէնտի տինսիզ մէպտէլէրին վէ թա'իթէլէրին զիհնինի տօլրընըն , ասքէրլէրին վէ թա'իթէլէրին զիհնինի տօլրընտի ճէնա էտէր խորի : Ա. մէրիգա սահիլլէրինտէ տուրմազա ճէնա պիր վագթունայա թութուուու : Վօլնէ կէմի տէնչէթիլ պիր ֆուրթունայա թութուու : Վօլնէ տինսիզ վօլնէ , էօլիւմ թէնիքէսինի կէօրէրէք կ'մինին թէնհա պիր քէօչէսինէ չէրիտի վէ վարդարան թէսպիթէնհա պիր վագթունէ չէրիտի վէ վարդարան թէսպիթէնհա պիր վէ վագթունէ պիր իպատէթ իլէ « Հայր մեր » վէ « ողջոյն քիզ Մարիամ » տու'ալարընը սէօյըլէմէյէ պաշտըր : Պու հալը կէօրէն ասքէրիմ , լէմէյէ պաշտըր : Պու հալը կէօրէն եագլաշըզ , գուրթունա կէչտիքտէն սօնրա , Վօլնէյէ եագլաշըզ , գուրթունայա անը իսթինզա անը իսթինզա էտէրէք . « պու գուրթունայա անը տիր , ամէլին սէօղէրինէ ույմատը » տէտիլէտի : Վօլնէ իսէտի իսէ չու ճէվա վը վէրտի : « Ճօսթլարըմ , տէտիլէտի : Վօլնէ իսէ ճէվա վը վէրտի : « Ճօսթլարըմ , տինսիզիթի բահաթ վագըթլար իշխն էյի տիր , լաքին , կ'օք կէրլէյիլ շիմէքէրին չագրըզը որրատա տինսիզիթի հիշա պիր շէյէ եարամազ » : Իմտի քէնտիկէրինէ սիզիթի հիշա պիր շէյէ եարամազ » :



ՀԱՅՈ-ԱՐՄ ՀՀ
ՀԱՅՈ-ԱՐՄ ՀՀ

տիստիզիք սիւսիւ վէրէնլէրին չողլարընըն ճիստիշէթէ տիստիզիք օմատըլարը էյիձէ անլաշըլըյօր :

Տիսուխըլէրին պապասը սայրլան վօլթէրին շու սէօղէրինի տախսի պուրածըգտա զիքր էտէլիմ : « Ալլահարդ պիր հիւքիւմտար իլէ միւճառէլէ էթմէք իսթէմէմ, չինքի քէնտի մէնֆա'թթը շախսիյէսի իչիւն պէնի պիր հավանտա տէօյտիւրիւր . վէ հիչ շնոպհէ էթմէմ, պէնտէ էյիձէ էզիլիրիմ . պէն պիր հիւքիւմտար օլմամ սէրայրմտա պուլունան Ալլահող ատէմէր իլէ միւնաղա'ա էթմէք իսթէմէմ . զիրա օնլար քէնտի մէնֆա'թթլարը իչիւն պէնի գէնիրէրէրէր . վէ պէնտի հիչ կիւն բանդէհիր ալհակլըլը: իճապ էտէր : Իմտի եարատը իստարէ էտէն, էյիլէրէ միւքեաթաթ վէ քէօթիւլէրէտէ ճէզա վէրէն, վէ հէր չէյին սահնպի մութլագը օլան պիր Զաթըն վարլըլընա ի'թիգտատ, հիւքիւմտարլարըն վէ ումում մ'լլէթէրին սէրտէթի իչիւն ինսանլարըն զիհնինէ տէրինձէ թապ' օլմալը տըր » :

II. « Ալլահ եօդ տուր » իպարէսի չօդ ի'թիեաթ-սըգձա (տիւշիւնմէյէրէք) սարփ էտիւն պիր սէօզ տիւր :

Պէօյլէ ալչագ վէ մէնֆուր պիր քիւֆրէ ճէսարէթ էտէն ատէմէր էյի պիլմէլի տիրիէր քի, պու իտտ'իա-լարըլլա 'ումում ճէմիյէթի պէչէրիյէնին վէ անըն էն եխ-քսէք քիրերլի փէրուլէրինին գանա'աթթը վիճատանի-յէսինէ գարշը պիր իտտ'իա-ոա պուլունմագ իսթէյօր-լար : Ճինսի պէչէր քեամըլէն, խալդ էտիլտիյի թարիխտէն էիւնլէրիմիզէ գատար, նասըլքի էն միւթէ-մէտին, էն մէտէնի միլէթէր, քէզա էն զիյատէ վահչի զանն էթարյիմիզ գավլմար, Ալլահըն վարլըլընա ինանմըլար տըր, եանի, հիչ տէյիլ իսէ պիւթիւն

մախլուգաթտան իւսթիւն հէր չէյի խալդ, թէրթիպ վէ իտարէ էտէն պիր Զաթըն վարլըլընա իման էթմիւէր տիր : Ումում մ'լլէթէր վէ ֆէրտէքր, քէնտի քէնտիլէ-րինի 'ատի հայվանաթտան իւսթիւն կէօղէտէրէք քէնտիլէրտէ օլան 'ազլ ու իտրաք սահէսինտէ, հէր չէյի քէնտիլէրտէ էտէն վէ հէր չէյտէն իւսթիւն պիր Գուվլէթին, իտարէ էտէն վէ հէր չէյտէն իւսթիւն պիր Գաթըն վար օլմաունա լիւզիւմ կէօրմիւլէր տիր : Ագլըն վէ թապի'աթըն քէնտիլէրէ վէրտիյի պու տույ-դունուն, պու հիսսիյաթըն նէթինէսի օլարագ, հէր զունուն, պու հիսսիյաթըն նէթինէսի օլարագ, հէր զէյտէն իւսթիւն օլան օլ Գուվլէթի, օլ Զաթը թ'զիմ չէյտէն իւսթիւն օլան օլ Գուվլէթի, օլ Զաթը թ'զիմ էթմէք իւզրէ իսուսուսի իպատէթխանէլէր, մէզպահլար պինա վէ օրատա իհթիմա' էտէրէք իպատէթ վէ գուր-պանլար սունարլար իտի :

Ճէր նէ գատար պօզուգ վէ զա'իֆ թապի'աթըն մէյլ ու արզուսունա կէօրէ փութլար, իլահլար իհտաս էտիպ, սահին խալդ Ալլահա մախսուս օլան իպատէթի մախ-սուզա սունմուշար իտէտէ, հէր չէյտէն իւսթիւն պիր Գուվլէթին, պիր Զաթըն վարլըլընը վէ լիւզիւմիւնիւ հիչ պիր վագըթ ինքեար էթմէմիւէր տիր :

Թապիյեունտան, (նաթիւրալիսթ) վէ թարիխի թապի'իյի պէշէր ա'լիմէթինտէն (Անթրոբոգիոգիթ) Մ. ար Գաթըրը ֆաճ նամ ա'լիմ (1810—1892) ճինսի պէշէրին, Ալլահըն վարլըլընա տախ'ր օլան ի'թիգտար հագգընտա թահնիլ էթտիյի մա'լիւմաթլարըն նէթինձէ-սինի չէօյլէ պիզէ պիւթիրիյօր :

« Ճինսի պէշէրին, մէտէնիյէթտէն պիր խապէր, վահչի գավմլարը արասընտա քէզա էն մէտէնի միլէթէր միյանընտա Ալլահսըզըզը արատըմ, ֆագաթ մուզնի', սապիթ վէ պիր մէպտէ չէքլինտէ հիչ պիր եէրտէ Ալլա-

սըզլըզը պուլամատըմ: Հիշ պիր ճինսի պէշէր Ալլահուզդ տէյիլ տիր »:

Փ. Գուրմնիյէ նամ ա'լիմ « քրիսթեան օրմայան մէզհէպէրին թարիխի » սէրլէվհասըյլա եազուզը քիթապտա, 'ումում միլլէթէրին ի'թիգատը տինիյէ սինի թէֆթիշ էթտիփտէն սօնրա չու պէյանաթտա պուլունույօր: « Ճինսի պէշէրին թարիխին էն ածիպ, էն միւհիմմ, էն գուլվէթի, էն գըյմէթի, էք տէնիրտէ տէվամ էտէն վէ քեափէի միլլէթէրէ շամիլ օլան հօգթապը, անըն ի'թիգատը տինիյէսի տիր » քէղա ա'յնի ա'լիմ « Էն վահչի, էն պարպար միլլէթէր, ինսանլարտան վէ պիւթիւն մախուզգաթտան իւսթիւն գուլվէթ վէ գուտրէթ սահիպի օւան պիր Զաթատափ'մա խման էթմիշէր տիր, վէ օլ Զաթըն էյիէրէ միւքեափաթ վէ քէօթլուկէ ճէզա վէրէճէյինէ գանա'աթ կէթիւրէք, էյի ա'մէլլէր իլէ անըն թէվէճճիւնիւ գազանմայա ճէնա էթմիշէր տիր: Պու սէպէպտէն Սէմիլէր վէ Մըսըրըլար իւահլարըն չէրէֆինէ աթիտէքի իսիմէրլէ չալրըլմայը քէնափէրէ պիր իփթիիսար ա'տտ էտէրէք իսիր: Կանի « Ալլահ պէնիմ իլէ » — « Ալլահ պէնիմ փէտէրիմ տիր » — « Ալահըն գուլու » հաթթա Համբուրապիլէրին ուսուլունա պէօյիւք պիր իսաթա իշլէյն ատէմի իլահըն հուզուրունա չըպարըլար իսիր:

Ալլահըն վարլըզը հազգընտա պիրազտա փութփէրէսթ ա'լիմ վէ ֆէյլէսօֆլարընըն ֆիքրինի անլայալըմ: Քրիսթեան թարիխինուն 429 սէնէ էվլէլ եաշայըլ, Սօգրաթըն չակիրտի վէ Արիսթօթուն մուալիմի օլան կիլաթ'ոն նամ եռւնան ֆէյլէսօֆ « Օրէնք » սէրլէվհասըյլա եազուզը քիթապըն 10 ունճու պատընտա

« Ալլահուզզըզ հիւ քիւմէթէթիրին էն պէօյիւք իսաթապիշէթի տիր: տինին թէմէլինի սէօքմէք իսթէյէն, հիւ քիւմէթին թէմէլինի սարսըթմըզ օլուր » տէյօր: Քէզա ա'յնի ֆէյլէսօֆ Տէլի չէնրինին իւահընը գապուլ վէ օնուն իսպատէթինէ տաի՛ր օլան թէրթիպաթա րիաեէթ էտիլմէսինի թավսինէ էտիյօր:

Կիկէրօն, « իւահըն լիւզիւմիւնիւ անլամայան, էն վահչի, էն պարպար պիր միլլէթ պիլէ և օգտուր » տէյօր: Վէ պիր պաշտա եէրտէ չունու տախի եազըյօր: « Պու մէսէլէ հագգընտա, ձիւմլէ ատէմէթէր, թապի՛աթ տույշ գուսույլա, (հագիգաթտա պու տուր) « Ալլահ վար » տէմիշէր տիր »:

Բլութարգ, « պիւթիւն տիւնեա իւզէրինէ կէօզիւնիւ կէզուիր, իսթիհքնա՞սըզ, մէարիփսիզ, մահքէմէսիզ չէնիրէր, տէվամի վէ սազիթ մէսքէնի, էմլաքը օլայան, սիքքէ (բարա) իսթի՞մալ էթմէյէն գավըքիար պուլապիլիրսին, ֆագաթ իլահ հագգընտա հիչ մա՛լիւմաթը օլմայան պիր չէնիր պուլամազպըն »: Սէնէք տախի « իւահսըզ հիչ պիր քիմսէ էյի ատէմ օլամադ » տէմիշ տիր: Ճէք նէգատար պու մէսէլէյէ տաի՛ր պա՛զը քրիսթեան ա'լիմէրին իսիթէրինի վէ անլէրին պիր գաչ սէօզէրինի հօգարրուա զիքը էթափի իսէտէ, պաշտա իքի ա'լիմին սէօզէրինիսաէ պուրաճըգտա տէրծ էտէլիմ:

Մէշնուր հէյիէթ շինսա Գէրլէր (1571-1630) (ասազարաշէլ) էն պէօյիւք վէ էն ածիպ քիթապլարընտան պիրինի եազըպ իքնալ էթտիքաէն սօնրա չու սէօզէրի տախի իլավէ էթտիր: « Սէն եա Բապպիմ վէ Խալիգիմ պիւթիւն թապի՛աթըն իւզէրինէ սէմավի նուրարընը սաշմանլա, արզուլարըզըզ լութուֆլարըյըն իւահի գարպագլուզնա դատար եիւքսէլթտիրն, էլիյին ամէլլէրինին իւզէրինէ

աշդ ու հայրէթլէ թէֆէքքիւր էթտիյիմտէ պանա վէրտիյին թէսէլլի վէ մէսէրէթաէն տօլայը սանա թէշէքքիւրէր սունարըմ» :

Մէշնուր բնագէտ (նաթիւրալիսթ) Լիննա (1707—1778) թապի'աթըն իջնտէ կէօրտիւյիւ հիքմէթլէրի միւթալա'ա վէ մէշգ էթտիքտէն սօնրա « էպէտի , հատոսըզ , նիհայէթսիզ , հէմէգատիր , հուտուտսուղ ագլ ու իտրաք սահիպի օլան Ալլահըն կէօլիկսինի կէօրտիւմ » տէյօր :

Իմտի Ալլահըն վարլըզը խուսուսունտա պիւթիւն միլլէթլէր , 'ումուռ ինսանլար , էն պէօյիւք ա'լիմլէր եանըլմըլլար տըր տէյէմէտիյիմիզտէն , Ալլահըն վարլըզնը ինքեար էտէն տինսիզլէր եանըլըյօրլար տէմէյէ մէճպուրուզ : Պու կիպի ատէմլէրանէն սագընալըմ , Ռապպըն իսմինէ վէ թալիմաթընա քիւփր էթմէլէրինէ ֆուրսաթ վէրո՞յէլլիմ :

Թուհափ պիր վագը'ա տախի պուրաճըգտա զիքր էտէլիմ : Աիլէ իչինտէ իճրա էտիլէն պիր չէնփք էսնաւսընտա խարիճտէն կէլէն միւսափիրլէրտէն պիրիսի տինսիզ օլուպ , քէնտի տինսիզլիյի խւզէրինէ իփթիխար էտէրէք « Ալլահ եօգ տուր » տէմէյէ պաշտառ , լաքին օլ մէճլիստէ քէնտի ֆիքրինտէ վէ քէնտի կիպի տիւշիւնէն պիր ֆէրտ պիլէ պուլունմատըլլնտան տօլայը թէ'ածճիւղ վէ թէկսսիւֆ էտիպ տուրուր իքէն , օլ չէնլիկէ րիասէթ էտէն Մատամ այտա գալգըզ պու տինսիզի չէօյլէնէ թէսէլլի էթտիր : « էյ՝ էֆէնտի , Ալլահըն վարլըզնա իման էթմէյէն եալընրզ սէնսին զանն էթմէ : Պէնիմ գարօսամըն (արապամըն) իքի աթլարը , պիզիմ էզին քէօրէյի վէ քէտիսի քէզա Ալլահա իման էթմէզլէր : Ֆագաթ օնլար չօդ գուրնազ օլտուգլարընտան , պու

իթիգատլարընը քիմսէյէ պիլտիրմէզլէր » : Շու հալուա , Ալլահսըզըզ իփթիխար էտէճէք պիր չէյ տէյիլ իմիշ :

III. « Ալլահ եօգ տուր » խտիա'ոը , ա'զլա գարչը վէ մանթրպոզ պիր իտտի'ա տըր :

Ա . Սէպէզպիլ հիչ պիր չէյ օլահատըլընը ՝ագըլ պիզէ կէօսթէրիյօր , մանթրպ վէ տօղրու Փէլաէֆէ պիզէ էօյրէտիյօր :

Նասըլքի տիւնեանըն եէտի ա'ձաեիպաթընը եափմագ իչիւն պիր միւհէնտիս , պիր մի'մար լազըմ իսէ էօյլէտէ էն ատի սայըլան պիր չէօմլէյի եափմագ իչիւն պիր չէօմլէքձի լազըմ տըր : Սէլիմ պիր ագըլ սահիպի օլան հէր ատէմ պու հագիտաթըզ գապուլ էտէր , վէ հիչ պիր քիմսէ սաքին օլտուզու խանէ իչիւն « պու էվ քէնսպիր քէյսանէ մէյտանա կէլմիշ տիր , անը եափան հիչ պիր քիմսէ օլմամըզ տըր » տէմէյէ ձէսարէթ էթմէզ : Ի'տի մատամքի ինսան հիւնէրի , ինսան ագլընըն մէյլէսի մատամքի ինսան հիւնէրի , ինսան պալընըն մէյլէսի օլան ա'ձլպ ա'ձաեիպաթտան գաթ էնտէրգաթ ա'ձիպ օլան պիր տիւնեա վար տըր , անը խալդ էտէն պիր խալդ , պիր միւհէնտիս , պիր մի'մար տախի մութլագա լազըմ տըր : Իմտի « Ալլահ եօգ տուր » տէյէն տիւնսիզին , տիւնեայա , Ալլահսան պազգա , պիր խալդ կէօսթէրմէսի իճապ էտէր , լաքին օ խալդ էտէն սէպէպի նէ մախալուգաթ արասրննա նէտէ ինսան սընըֆընտա պուլամատըլլնտան , եա տիւնեա տախի եօգ տուր տէնէլի , եախօտ եարատան պիր Ալլահը գապուլ էթմէլի տիր :

Վիքթօր Հիւկօ նամ ֆրանսըզ շա'իրին չու սէօպէրինի պուրաճըգտա զիքր էտէլի՞ : « նէտէ օլուա պու կէօրիւլէն չէյէ , (տիւնեայա) պիր միհվէր (առանցք)

լազրմ տըր։ Մատաժքի մէյտանոտա պիր շէյ վար տըր, անը պիր եափան տախսի մութլագա օլմալը տըր»։ Զէօլոտէ եաշայան պիր արապա պիր միտիօնէր սիւալ էտիպ տէտի։ «Ալլահըն վարլըղընա նի՞շին ինանը-յօրտոն»։ Զէօլոտէ եաշայան արապ իսէ պու սիւալա ձէվաղէն։ «Նէ զէման գու՞ր իւղէրինտէ պիր աեագ իզի կէօրիւր իսէմ, պուրատան պիր ատէմ կէչմիշ տիր տէյօրու՞ր, պի այնինի թապի՞աթտա օլան ա՛ճանիպաթ վէ հիքմէթէրիտէ կէօրիւր իսէմ, պիր պէօյիւր դէքա, ագըլ ու ֆիքիր սահիպի օլան պիր Զաթ պուրատան կէջիշտիր տէյօրում։ պէօյլէ հուտուտուղ պիր ագըլ վէ ֆիքիր սահիպի օլան Զաթ իսէ Ալլահ տըր» տէտի։

Թապիի՞ունտան «բնագէտք» օլուպ քէնտի իմառլարըյլա (էլէքթրիդ մաքինալարը . . . ֆօնողրաֆը իմատ էտէն) շան ու շէօհէթ գաղանան էտիսօն (1847) նամ ամէրիգալը ա՛լիր էյֆէլ գուլէսինի կէօրմէ օ իչին Բարիզէ կէլտիյինտէ, զիեարէթձիլէր տէֆթէրինէ շու սէօղէրի եազոր։ «Ումում միւհէնտիր վէ մի՛մարլարա վէ պախուսուս անլէրին պաշը օլան Ալլահա հիւրմէթ էտէնին, եէնի ֆէնսի հէնտէսէնին ձէսիմ վէ ա՛ճիպ նիւմունէսինի իմատ էտէն ժիւհէնտիր վէ մի՛մար էյֆէլէ եատիկեարը» Թօմաս Ա. էտիսօն։

Ալլահըն վարլըղընա տափի գըսա վէ գուայ պիր իսպաթ իսթէյն տօսթլարընտան պիրինէ նութըն էլլէրիյլէ կէօքլէրի կէօպթէրէրէր «պագ, տօսթում, պագ», տէտի։

Բ. Աէպէսպիդ հիչ պիր շէյ օլամատըղընը ա՛գըլ պիզէ կէօսթէրիյօր, մանթըդ վէ տօղրու ֆէլսէֆէ պիզէ էօյրէտիյօր։

Տիւնեա հարէքէթ էտիյօր։ Իմտի օնա պիր մօթէօր «շարժիչ զօրութիւն» լազրմ տըր։ Տիւնեայը հարէքէթ էթափիրէն պու մօթէօր իսէ Ալլահատան պաշգա հիչ պիր գուղէթ օլամաղ, չիւնքի մատէնին քէնտիլիյինտէն գըմըլտանուաղ «անշարժ» օլառուղու վէ իսթիրահաթ հալլընտա պուլունան պիր մատաէնին քէնտիլիյինտէն հարէքէթէ կէլէմէտիյի ՚իլմէն վէ ֆէննէն թասակ էտիլմիշ տիր։ Շու հալտա տիւնեանըն հարէքէթինի իյզահ էտէպիրմէք իչին տիւնեատան խարիծտէ վէ տիւնեատան խաթիւն, հատասըզ վէ նիհայէթսիզ, հէր շէյին մօթէօրիւ օլան պիր Զաթըն վարլըզը մութլագա լազրմ տըր։ Տիւնիզ Վոլթէրին սէօղլէրինի տախի պուրացըտա զիքր էտէլիմ։ «Տիւնեանըն վարլըզը պէնի շաշըրըյօր։ վէ հիչ պիր վագըթ թէսավլուր էտէմէմ քի շու պէօյիւր սա՛աթ իշլէսինտէ անը եափրպ իշլէտէն պիր սա՛աթձը օլմասըն»։

Գ. Սէպէսպիզ հիչ պիր շէյ օլամատըղընը ա՛գըլ պիզէ կէօսթէրիյօր, մանթըդ վէ տօղրու ֆէլսէֆէ պիզէ էօյրէտիյօր։

Տիւնեատա զայէթլէ պէօյիւր պիր նիզամ կէօրիւր մէքանէ տիր, եանի տիւնեա պիր փըլան իւղէրէ թէրթիպ վէ թանգիմ էտիլմիշ տիր։ Սապիթ պիր գանուն իւղէրէ խտարէ օլունույօր։ հէր շէյին պիր խըզմէթի վար տըր, վէ հէր մախլուգուն քէնտի եարասըլըշը մագսատընա վասըլ օլապիլմէսի իչիւն խուսուսի վասըթալարը վար տըր։ Իմտի շու կէօրտիւյիւմիւղ ձէսիմ, հէյպէթի, ա՛ճիպ տիւնեանըն խարիթասընը եափըլ ինրա էտէն, անըն հիւսնի խտարէսի իչիւն ասլա թէպտիլ օլմաղ գանունլար իհտաս էտէն, հէր մախլուգա քէնտի պանունլար իհտաս էտէն, պիր թէշքիլաթ վէրէն, պիր տէրէմէսինէ մախսուս պիր թէշքիլաթ վէրէն, պիր

խըգմէթ թա՛ելին էտէն ա՛գլ ու իտրաք սահիպի վէ քեախնաթտան իւսթիւն պիր Զաթ օլմալը տըր, վէ պու Զաթ իսէ Ալլահտան պաշգա պիր չէյ օլամազ:

Բրուտօն նամ Սօսիալիսթ (ընկերվարական) (1809-1865) պու մէսէլէյէ տախր չու սէօղէրի ետպյօր: « Նիզամ ու ինթիզամ գոյան Ալլահը նալարը ի՛թիզարա ամայարագ, քեախնաթըն սիսթէմի սատէճէ դիզիդ անունարբնըն նէթիճէսի օլմուշ տուր տէմէք, նարօզանունարբնըն էջմիջիթ վէրմէյէրէք Մարէնիօ միւզաֆֆէրիթի սատէճէ ֆէնս ի հարագ թէրթիստարբնըն նէթիճէսի օլմուշ տէմէքտէն տահա պէօյիւք պիր տիվանէլիք տիր »:

Ֆրանսա ինգըլապը էսնասաընտա, Ալլահը տէր խաթըր էթափրէն քիլսա վէ սայիր մէպանի՛ի բուհաւնիյէ միսիլլու աղիզ չէյէրին թախրիպ օլունմալարընա էմր էտէն տինսիկ մէմուրլարա Պրըթօնլար չու ճէվապը վէրափիթը: « Սիզ, սէմավաթտա փարլայան ելլարզարը մէյտանտան զալտըրա պիլիրսէնիզ, պիզաէ Ալլահա իսպատէթ էթմէյի թէրք էտէրիզ »:

Էֆլաթօնուն սէօղէրինի տախի պուրաճըգտա տէրճ էտէլիմ: « Սէօղէրիմի սըրալը պուլուղունուղ իչիւն ա՛գլ ու իտրաք սահիպի պիր ճանըմ վար օլտուղունուղ անլայօրսունուղ, խմաի տիւնեանըն նիզամ ու ինթիզամընը կէօրէրէք նէր չէյտէն իւսթիւն ա՛գլ ու իտրաք սահիպի պիր Զաթըն վար օլտուղունուղանլայընըգ »:

Դ. Ագըլ վէ տօղրու ֆէլտէֆէ, սէպէպսիզ հիչ պիր չէյ օլամազ տէյօր:

Պիր ճանըմ վար օլտուղունուղ հիսս էտիյօրում: Պու ճանըմըն ասլ ու էսասը նէ՞րէտէն կէլիյօր: Պէնտէ օլան

պու ճանըն պէնտէն օլմատըզը կիւնէշ կիսպի աշխքեար պիր հագիպաթ տըր, զիրա օ պէնիմ իւզէրի՛է թէհաքը քիւմէ էտիյօր, էյի ա՛մէլլէրիմի թաստիգ վէ մէտն, ֆէնս ա՛մէլլէրիմի իսէ հիւքը էտիյօր: Քէնտի զիհատանըմտա պիր սէս իշխափյօրում: օլ սէս պանա տէյօր: « Շունու եափար իսէն, եանի էյի ա՛մէլ իճրա էտէր իսէն միւքը եափար իսէն, եանի էյի ա՛մէլ իճրա էտէր իսէն միւքը եափար իսէն միւքը իճրա էտէր իսէն ճէզաքքանին »: Իմտի պէնի պուլունուր իսէն ճէզա կէօրէճէքքանին: Իմտի պէնի պուլունուր իսէն ճէզա կէօրէճէքքանին վէ ֆէնս քի՞մ վէրգիշ տիր... էյի ա՛մէլլէրիմի թահսին վէ ֆէնս ա՛մէլլէրիմի թա՛եփա էտէն գանունլարը օնս քի՞մ էօյրէթիշ տիր... Ալլահըն վարլըզընը գապուլ էթմէյին տիր... Սինսիլլու պու սիւալլարա գանս՝ աթպախշ էթմէյին տիր պիր սէս պէրսինէլիք: Վիշտ ճէ՛ապ վէրսինէլիք:

Տինսիլլէր քէնտի մէնփուր թալիմաթլարընտա թէ՛աննիւտ էտէրէք տիւնեա վէ օնտա կէօրսիւյիւմիւղ նիզամ ու ինթիզամ,... ա՛գլըմըզըն էրմէտիյի տահա պին պիր տէափաթ, թէսատիւֆէն հուսուր կէրմէ չէյլէր տիր տէյօրլար: Տինսիլլէրին պու « մանթըզուլ » չէյլէր տիր տէյօրլար: Տինսիլլէրին պու « մանթըզուլ » պիր տիւնեայը, վէ անըն նիզամ փէս, ֆէնինէ գարշը եանի տիւնեայը, վէ անըն նիզամ ու ինթիզամընը « թէսատիւֆ » իլէ իյզահ էթմէք իսթէյնէրէ զարչը վիքթօր չէւկօ չու սէօղէրի եաթէյնէրէ զարչը (պատահում) տէսիսէճէ եազըյօր: « թէսատիւֆ » տէսիսէճէ տակմէրին ահմագ, պուտալարա էտիրմէք իշին պուկմէրին հիչ պիր մա՛անսուղ նօդ տուր: « թէսատիւֆ » հազըրլըմըզըլարը պիր թա՛մա տըր »: « թէսատիւֆ » քէլմէսինին հիչ պիր մա՛անսուղ նօդ տուր: « թէսատիւֆ » սատէճէ, պօշ պիր քէլմէտէ տիր: Չէր չէյի « թէսատիւֆ » իյզահ էթմէյի գարգւչմագ, հիչ պիր չէյ իյզահ էթմէյի գարգւչմագ, հախօտ սէօղիւն տահա աչըզը, մէմէք տէմէք տիր, եախօտ սէօղիւն տահա պիր: Տիւնեա, տիւնեա օլալը եէրին շաշգընիրդ տէմէք տիր:

գէմինինտէ, տաղարըն տէրունինտէ թօփրագ իլէ դարըգգ պիր չօգ մա'տէնլէր վար տըր: Տէօփիէթիէրին խաղնէսինտէ քիւլչէ հալընտա պէօյիւք մըգտարտա ալթուն վէ կիւմիւշ պուլունմագտա տըր, պա'զր մաղազալարտա քէզա քիւլչէ հալընտա տէմիր, օրմանլարտա հիստապոր աղածլար, պա'զր քէրէսթէ մաղազալարընտա պինլէրձէ թախթա պուլունմագտա տըր, լաքին տիւնեանըն գուլուլմասընտան պէրի թօփրագտա պուլունան մա'տէն « թէսատիւֆէն » քիւլչէ հալընա կէլմէմիշ, քիւլչէ հալընտա պուլունան մա'տէնլէր « թէսատիւֆէն » պիր բարա (սիքքէ) հալընա թէպտիլ օրմամըշ տըր, մաղազալարտա պէքրէյէն քէրէսթէ « թէսատիւֆէն » էն ա'տի պիր մասա հալընա կէլմէմիշ տիր . . . թէսատիւֆէն օլան պէօյլէ պիր թէպտիլաթ շիմտիյէ գատար հիշ կէօրիւլմէմիշ տիր, հիշ իշտիլմէմիշ տիր: Իմտի վիքթօր ջիւկօնուն սէօպէրինի թէքրար օլարագ տէրիզ: « թէսատիւֆ, տէսիսէճի ատէմէրին ահմագ պուտալարտա նէտիրմէք իշիւն հաղըրլատըգյարը պիր թա'ամ տըր »: Վէ Ալլահարզըգ իսէ Լամարթինին տէտիյի կիսի « էօյլէ մա'անասըզ պիր չէյ տիր քի, ինսան պիր հայլանըն սէվգը թապի'իսինի հէեէճանանա կէթիրմէք իշիւն քէնսաի քէօփէյինէ պիլէ տույուրմագ իսթէմէզ »:

IV. « Ալլահ եօգ տուր » իսպարէսի, Ալլահոըզըգ մէպտէսի զայէթլէ թէհլիքէլի պիր թա'իմաթ տըր:

« Ալլահ » Փիքրինի ինսանլարըն զիհնինտէն սիլմէք, պիւթիւն ֆաղիլէթի, ախլագը համիտէյի, ա'տալէթի, ա'իլէ թէչքիլաթընը, վէ պիր էյի ա'իլէնին ինսանլարա պախշ էթտիյի սա'ատէթի գալուրմագ տէմէք տիր, ձէմիյէթի պէչէրիյէյի քեամիլէն մահզ

էթմէք տէմէք տիր: Ալլահտան գօրգան պիր սալին տափ'մա ձէնքլէշէրէք ֆաղիլէթ եօլունտա տէվամ էտէպիլիյօր իսէ, Ալլահը թանըմայան, Ալլահտան գօրգամայան պիր քիմսէտէն եխւքսէք պիր ֆաղիլէթ, ախլագը համիտէ պէքլէմէմէլլիյիզ: Նասըլքի եօգարըտա իշարէթտիք « Ալլահ եօգ տուր » տէյէնլէրի Քիթազը Մուգատաէս « Սէֆիհ » թէսմիյէ էտիյօր:

Ալլահ գապուլ էթմէյէն պիր տինսիզ գօմշուսունուն հուգուգունա թէ'արրուղ էթմէմէք իշիւն, քէնտի նամուսու տախ'րէսինտէ նաշամագ իշիւն, ճիսմանի հաքիմտէնմի՞ եանի հէօքիւմէթտէնմի՞ սագընմալը տըր . . . Լաքին չօգ հալլար վարտըր քի ճիսմանի հէօքիւմէթ կէօրէմէզ, թատտիզ վէ թահգիզ էտէմէզ . . . իմտի, օլտէմ, հազգ պազուսու գուվվէթլի օլանըն թարաֆընտա գալաճագ տըր . . . Վայ՝ էօյլէ իսէ զա'իթ, ֆագիր վէ սահիպսիզ օլանլարա . . . Պաշ Հաքիմին (Ալլահըն) գօրգուսու, ֆաղիլէթէ վէրիլէճէք էպէտի պիր միւքեափաթ իւմիտի, քէօթիւ ա'մէլլէր իշիւն վէրիլէճէք պիր ձէզա գօրգուսու օլմազ իսէ պուտիւնեա հէմ էյիլէր իշիւն, հէմտէ քէօթիւլէր իշիւն պիր ձէհնէնէմ օլուր: Էյիէր զատարաւըրն զուլմու ալթընտա էղիլիր, քէօթիւլէր իսէ քէնսաիլէրինի թապի'աթըն տույուլարընա թէսլիմ էտէրէք, պուտ տիւնեատա հայլան կիպի եաշարլար: Իմտի էօթէ տիւնեատա պէքլէյէճէք պիր իւմիտիմիզ օլմազ իսէ, պուտ տիւնեա հագիտաթէն եաշամայը տէյմէզ:

Սէրիօչ վէ քիւփիւրպազ, տինսիզ պիր ա'մէլէ, քէնտի գարըսընըն տախի քէնտիմի կիպի տինսիպիլիէ սափմասը իշիւն չօգ ճէհա էթտիքտէն սօնրա, էն նիհայէ միւզէփփագ օլուր: Տինսիզ ա'մէլէ պիր կիւն ագշամ

իւղէրի իշտէն խանէսինէ տէօնտիւյիւնտէ գափուսու էօնիւնտէ պիր պէօյիւք դալապալըդ վէ պիր չօգ փոլիս մէ՛մուրլարը կէօրտիւ : Մէսէրէյի էյիճէ անլամագ իշխն պու տինսիղ տէմ խանէսինէ կիրէրէք, մէյտանտա գարլսընըն վէ իւչ չօճուգլարընըն նա՛շընը պուրուր : Գարլսընըն էօլմիւշ ճէսէտի խաղէրինտէ հազըւը պիր քեալըտ վար իտի : Պէտպախթ գատըն ինթինար էտէճէյի սըրատա էլվէտա թարզընտա քէնտի էլիյլէ շու սէօլ էրի եազմըշ իտի : « Ալլահըն վարլըլընա իման էթալիյմ միւտոէթաէ էն աղըր սըգընթըլարը, ասալը իլէ տայանտըմ, լաքին զալը՝ գօճամ պէնէտէ քէնտի կիպի տինտէն խմանտան չըդարըպ Ալլահսըլըլա սափարըտը : Էօթէ տիւնեատա պէքլէյէճէք պիր իւմիտիմ գալմատըլընտան, հէմ չօճուգլարըմը հէմտէ քէնտիմի պու տիւնեանըն սէֆալէթինտէն գուրթարմագ իշխն, իշթէ պու կիւն քէնտի էլիմլէ պէնիմ վէ չօճուգլարըմըն հայաթընա իիթամ վէրիյօրում » :

Ալլահսըլըդ պիր գափուտան կիրէր իսէ օնուն իլէ պէրալէք օլ խանէյէ պէտպախթլըդ, սէֆալէթ վէ խարապիյէթ տախի կիրէր :

1894 սէնէսինին Ապրիլ այընըն 27 սինտէ ի՛տամա հիւքմ օլունտան անարշիաթ « անիշխանական » Հանրի նամ կէնձ « մաթէրիալիսթ (նիւթակրօն) վէ աթէ (անսատուած) օլունգում իշխն անիշխանականըմ տէյէրէք » իտամ օլունտու : Պու վագը՛ա իւղէրինէ ժիւլ Սիմօն շու սէօլլէրի եազյօր : « Պօյնունու պըչազա ուզատան պիչարէ վէ խասթէ ճէմիյէթի պէշէր . . . Ալլահա րիւնու՝ էթմէնիղ լազմ տրը . . . »

Իմափ Ալլահսըդ տէմլէրտէն սագընալըմ : Օնլար Ալլահը, փէտէրի վէ էվլատը ինքեար էթափէրի իշխն

եալաննը վէ տէճճալ սայըլըրլար : « Եալաննը քի՞մ տիր : Յիսուսուն Քրիստոն օլուուզունու ինքեար էտէն տիր : Փէտէրի վէ էվլատը ինքեար էտէն Տէճճալ օ տուր » 1 Յովհ. 2, 22 :

Ալլահսըդ ատէմլէր սէպէպի հայաթըրլար օլան աթալարընը ինքեար էտէրէք անասուզ վէ պապամըդ տիւնեայա կէլափէրինի իտտիա վէ խապաթա գալգըշան տիվանէ վէ մէ՛լուն էվլատլարա պէնզէրէր : Օնլար « կիւնէշ եօդ տուր » իտտիասընտա պուրունան քէօրւէրէ պէնզէրէր : Ալլահսըդ ատէմլէրին պին պիր սախսիթէ սէօլ վէ սափսաթալարընա ինանմայլըմ : Նասըլքի եօգարբատ իսպաթ էթափ « թէսատիւֆ » հիչ պիր չէ եափամազ . իլիմ Ալլահըն վարլըլընա զըտտ տէյիւ տիր

Ի՞մափ ճէւմլէմիղ պիրտէն, եէք տիլ եէք զէպան « խոստովանիմ և հաւատամ » տէյէրէք իմանըմըզը չէօյլէ պէյան էտէլիմ :

1°. « Եա՝ Թապլըմ, Ալլահըմ վէ Խալիզիմ սէնին վարլըլընա, վէ սէնին ազիզ, կաթողիկէ վէ առաքեւական Քիլիսայըն էօյրէթախիյի հագիգաթլարըն ճիւմլէմինէ զավիէն ինարը վէ անլէրի գապուլ էտէրիմ, զիրա սէն եանըլմազ վէ ալտաթմազ տօլլուլուգ օլման իլէ, հէր կէրչէքլիյի օլ ազիզ Քիլիսայա սէն իլհամ էթախն, պէնտէ պու իմանտա եաչայրպ էօլմէք իսթէրիմ » :

2°. « Խոստովանիմ և հաւատամ » տէյէրէք իւմիտիմիզի չէօյլէճէ գուվզէթլէնտիրէլիմ : « Եա՝ Ալլահըմ, գալիին իւմիտ էտէրիմ քի Յիսուս էփէնտիմիզին սիյասէթէրինին խաթըր իշխն պու տիւնեատա պանա լութֆունու վէրիրսին, վէ թէնպիհէրիյին

եօլունստա եաշար իսէմ օ պիր տիւնեատա սէնի փատիւ-
շահլըլընա նա'իլ էտէրսին զիրա սէն սէօղ վէրտին վէ
սէօղիւնտէ զայէթ սատըգ սըն » :

3°. « Խոստովանիմ և հաւատամ » տէյէրէք Ալ-
լահա օլան մուհապէթիմիզ կիւնաէն կիւնէ իդախեատ
պուլսուն : « Եա՝ Ալլահըմ սէն սէնի պիւթիւն եիւրէ-
յիմտէն վէ հէր չէյտէն զիյատէ սէվէրիմ զիրա սէն
նիհայէթսիլ էյիլք սին վէ հէր չէյտէն իւսթիւն սէվիլ-
մէյէ լայբսըն, գարտաշարըմը տախի սէնին խաթըրըն
իչիւն քէնտիմ կիպի սէվէրիմ » :



ՊԱՊԸ ՍԱՆԻ

— ԱԼԼԱԶ ՆԷ՞ ՏԻՐ —

Ալլահըն վարլըղընա իման էթտիյիրիզ կիպի,
անըն նէ՞ օլուուզունու տախի քէնտի գապիլիյէթիմիզէ
կէօրէ պիլմէմիզ լաղըմ տըր : Պու խուսուստա պաղը
քրիսթեանլար փէք ձահիլ օլուուզլարընտան չօգ տէֆա
Ալլահ հազգընտա տինսիզիյէ կէօթիւրէն եանլըշ
Փիքիրէրէ զահիպ օլուալ, տինսիզէր կիպի եանլըշ
հալլարտա պուլունարագ էպէտի սէլամէթէրինի թէհ-
լիքէ ալթընա գօմագտատըրլար :

Ալլահ նէ՞ տիր — Թրանսա փատիշահը ազիզ
լուսովիկօսուն « Ալլահ նէ՞ տիր » սիւալընա, անըն
միւշավիրի օլան ժուէնվիլ (Joinville) շու ձէվապը
վէրտի : « Շէվէթլիմ, Ալլահ օդատար էյի պիր չէյ տիր
քի օնտան իւսթիւն էյի պիր չէյ թէսավվուր էտի-
լէմէզ » :

Ղայէթլէ ա'լիմ վէ ֆէյլէսօֆ պիր ատէմէ « Ալլահ
նէ՞ տիր » աէյու սիւալ էտիլտիյինտէ « պու սիւալընըզա
լակըզը վէճն իլէ պիր ձէվապ վէրէպիլմէք իչիւն սէքիլ
կիւն տիւշւնմէք լաղըմ տըր » տէտի :

Իշպու միւտտէթ խիթամընտա, քէնտիսինէ
« Ալլահ նէ՞ տիր » տէյու թէքրար սիւալ էտիլտիյինտէ,
սէքիզ կիւն տահա միւստ'ատէ իսթէտի : Պու թարզ
մու'ամէլէ տէօրիթ պէշ տէֆա թէքէրրիւր էտինձէ
« Ալլահ նէ՞ տիր » սիւալընտա պուլունանլար արթըգ
սապը ու թէհամմիւլ էտէմէյիսլ « ձէվապ վէրմէքտէն

գաչըյօրսուն, մագսատըն նէ՞ տիր, պիզէ հագիդաթը սէօյլէ » տէտիլէր: — « Սիզ, տէտի ֆէյլէսօփ հէր գաչ տէֆա « Ալլահ նէ՞ տիր » սիւալընը պանա թէքրարլար խէնիզ, պէնտէ սիզէ ճէվապ վէրմէք իչխւն տայիմա սէքիզ կիւն միւտտէթ իսթէյէճէյիմ: Ալլահըն վարլըղնա գանա՝ աթը քեամիլէմ վար տըր, լաքին սիզէ տէրիմ քի անըն նէ՞ օլտուզունու լաելըդը վէճն իւզրէ թա՛րիֆ էթմէք գոլայ պիր մասլահաթ տէյիլ տիր: Սէքիզ կիւն տիւշւնտիւքաէն սօնրա Ալլահա եագրըըր պիր իյզահաթ պուլտում զանն էտիյօրում, լաքին սիզէ ճէվապ վէրէճէյիմ սրրատա, էվլէլէ հազըրլատըզըմ իյզահաթը, չպ նօգսան կէօրէքէք, թէքրար սէքիզ կիւն վագըթ իսթէմէյէ մէճպուր օլույօրում... Ալլահըն աղամէթինին հատու ու հուտուտու եօգտուր: »:

Ալլահ նէ՞ տիր: Իշպու սիւալըն ճէվապընը, պիր գոլայլըդ օլմագ իւզէրէ, քրիսթեան մէքթէպլէրինոէ, քիւչիւք չօճուգլարըն էլլինտէ կէօրտիւյլիւմիւզ, քիւչիւք, լաքին եւսքէք պիր 'իւմի իւահի վէ ֆէլտէքի իւէ եազըլմըզ օլան պիր քիթապճըզալտան ալալըմ: »

« Ալլահ, զիեատկայլէ ենամիլ եերի վէ կէօյիւ եարատան, վէ անը հրֆզ ու իսարէ ետեն նիր շէյին սահիխի մուրլազը սատէ պիր րուն տուր: » : « Ալլահ ն՞է տիր » սիւալընա վէրիլէն իշպու ճէվապը պիրազ իյզահ էտէր իսէք, քէնտի գապիլիյէթիմիզ կէօրէ Ալլահ հագգընտա պիր քիւքիր, պիր մա՛լիւմաթ ալմըզ օլուրուզ: »

1º ԱԼԼԱՀ ՍԱՏԷ ՐՈՒՀՀ ՏՈՒՐ

Ալլահտա, Ալլահըն առ ու զաթընտա, մատտէ, եախոտ մատտի պիր չէյ եօգ տուր: Ալլահ մատտէյէ

թաղի՛ տէյիլ տիր: Շիմտիքի պուլունտուզումուզ շու հալոտ, մատտի հասսէլէրիմիզլէ, Ալլահը կէօրմէք, անա տօդունմագ, անը անլայըզ հիսու էթմէք գաղիլ տէյիլ տիր: « Ալլահ բուհ տուր » Յովհ. 4, 24:

Բուհուն նէ օլտուզունու տահա էյի անլաթմագ իչխւն, չօգ տէֆա կէօրտիւյիւմիւզ պիր վագը՛այը խաթըլըմըզա կէթիրէլիմ: »

Պիր խասթէնին էօլտիւյիւ վագըթ, եանի ձանընըն թէնինտէն այրըլըզ չըգարզը սըրատա, անըն էթրտա փընտա պուլունտան տօութլարը « խասթէ էօլտիւ, ձան ուչտու » տէրիէր. լաքին թէնտէն այրըլըզ չըգան ձանը քիմոէ կէօրէմէզ չինքի ձան պիր բուհ տուր, վէ ձանըն թէնտէն այրըլտըզընը անձադ խասթէնին վիճուտունտա միւշահէտէ օլունան պա՛զը նիշան վէ ա՛լամէթլէրտէն անլայօրուզ: »

2º ԱԼԼԱՀ ԶԻԵՍՏէՍԻՑԼէ ՔԵՍՄԻԼ Պիր ՐՈՒՀՀ ՏՈՒՐ

Ճանըմըզ պիր բուհ տուր, մէլա՛իքլէր քէզա րուհ տուրլար, լաքին զիեատէսիյլէ քիեամիլ տէյիլ տիրէր, չինքի ձանը, ըզ վէ մէլա՛իքլէր մախլուզ տուրլար: Պիր վագըթ օնլար վարլըզա մալիք տէյիլ իտիլէր, օնլարըն իպթիատար օլտու, օնլարը Ալլահ եարաթտար, օնլարը Ալլահ վարլըզա հըֆզ վէ իտիլէ էտիյօր: Օնլարըն վար օլմասը մութլագա լազըմ տէյիլ տիր: Ալլահ իսէ զիեատէսիյլէ քիեամիլ պիր բուհ տուհ տուր, չինքի անըն նէ իպթիտար, նէտէ սօնու օլմայըզ էտէտէտի տիր: Ալլահըն քէմալիյէթի էղ հէր ճինէթ հաստուզ վէ հուտուտուզուզ տուր: « Իշթէ սէմալաթ վէ

սէմավաթ իւս սէմավաթ սէնի իհթիվա էտէմէղէր »
Միւլեքի Սալիս, 8, 27 :

Սլլահ սատէ, ասլր թէպտիլ օլմազ (անփոխունիլի),
հէմէգատիր, նիհանէթոփ, ա'զիլ ա'զիմ, կէրչէքրիցին,
ա'տալէթին, հէր էյլիլիցին սէր չչմէսի օլան, պիր
զաթը ՛ութլագ, պիր էպէտի բուհ տուր : « Իպթիտատա
զէմինի սէն թէսիս էյլէտին, վէ սէմավաթ էլլէրիցին
իշի տիր : Պունլար զէվալ պուլուր ամմա սէն պազը ոըն
վէ ճիւմէսի լիսաս կիպի էսքիչէնէք, անլէրի զաֆթան
կիպի տէյիշտիրէնէքսին վէ տէյիշէնէքըր : Լաքին սէն
հէման օ զաթսըն, սէնէլէրին տախի նիհայէթ պուլ-
մազ » Մէզամիր, 101, 25—27 : Քէզա . « տազլար
վիճուտա կէլմէզան վէ սէն զէմին վէ ախնեայը խալդ
էթմէզուն էվկէլ, էվկէլն էպէտէ տէկին սէն Սլլահ
ոըն » Մէզամ. 90, 2: Քէզա . « հէր էյի իհսան վէ հէր
նիմէթ եօգարբտան տըր . նուրլարըն Փէտէրինտէն
էնէր, վէ օնտա թէպէտտիւլաթ վէ թէզայեիւրաթըն
կէօլկէսի պիլէ եօդ տուր » Յակոբ, 1, 17 :

Յ^թ ԱԼԼԱՀ ՍէՄՍՅԸՐ Վէ ԶԷՄԻՆԻ ԵԱՐԱՏԱՆ
Վէ ԱՆԲ ՀՀՖՋ ՈՒ ԻՏԱՐԷ էՏԷՆ Պիր ՐՈՒՀ ՏՈՒՐ

Ա. Սէմա վէ զէմին տէմէքէլ, սէմավաթտա վէ
պաշըմըզտան եօգարբտա պուլունան պիլ՝ ումում բուհ-
լարը վէ մախլուզաթը, եէր իւզէրինտէ վէ տէրեալարըն
կիրտապլնտա պուլունան զիրուհ եախօտ սատէնէ
մատտէտէն խպարէթ օլան ՛ումում մախլուզաթը
կէօսթէրմէք իսթէյօրուզ :


Բ. Եարաթմազ, խալդ էթմէք, եարատընը խպա-
րէսի, եալընըզ զիեատէսիլէ քեամիլ օլան Սլլահտ
մախսուս պիր իրատէթին, հիւրը իսթէյի իւէ,

եարաթմազ, խալդ էթմէք, հիչտէն, եանի էվկէլնէ
մէվճուտ օլան հիչ պիր մատտէ զուլանմայրադ,
սատէնէ հիւրը պիր իրատէթին, հիւրը իսթէյի իւէ,
վիճուտա կէլմէսի միւմքին օլան պիր չէյի վարլըզ
կէթիրմէք տիր : Սլլահ, քէնտի ա'զլ ու ֆիքրինտէ վար
օրմասը միւմքին պիւտիյի պիր չօդ չէյէրին պիր գըս-
մընը հիւրը օլարազ, վէ սատէնէ պիր լութի օլմազ
Խւզրէ քէնտի իրատէթինին իսթէմէսիյլէ վար էտիյօր :

« Բապպա սէմավաթ իւէ զէմինտէ, տէնիովէրտէ վէ ճիւմէ
տէրեալարտա հէր նէ իսթէտի իսէ եափար » Մէզամ. 134,
6: Քէզա . « Եա՛ Բապպա իշ էրին նէգատար չօդ տուր,
ճիւմէսինի հիք էթի եափարըն : Զէմին սէնին մախլու-
գաթընլա տօլու տուր » Մէզամ. 103, 24: — Քէզա .
« անըն վասիթարըլլա հէր չէյի քէնտի իրատէթինին
թէտայիրինէ կէօրէ իձրա էտէնին միւրատը մուծիպիննէ
թագտիր օլունմազլա վէրատէթէ նա՛իլ օլուուգ » Եփկա .
1, 11:

Ա.տէմէր խալդ էտէմէյիալ եալընըզ եափարլար,
եանի խայալ էթափիքէրի պիր չէյի զահիրէ չըզարմազ
իշխն էվկէլնէ մէվճուտ օլան մատտէլէրի իսթի. ալ
էթմէյէ մէճպուր տուրլար : Պիր մարանկօզ էվկէլնէ
մէվճուտ օլան քէրէսթէլէրի թէրթիալ վէ անլէրէ պիր
հէքիլ զէրէրէք եալընըզ քէնտի ֆիքրինտէ խայալ
էթայիր կիւզէլ պիր, օպելիայը զահիրէ չըզարա պիլիր :





ԱԼԱԾ ՍԵՄԱՆԸՆ ՎԵ ԶԵՄԻՆԻՆ ԽԱԼԻԳԻ ՑԻՐ

Պու հօգթայը իյզահ էթմէյէ լիւզիւմ եօգ տուր,
զիրա էվվէլձէ տիւնեայը եարատանը, վէ անըն նիզամ
ու ինթիզամընը թէրթիս էտէնի արար իքէն, Ալլահըն
վարլըզընը վէ անըն խալդ էտիմի վէ հէր չէյին սէպէպի
օլուռզունու թաստիդ վէ իգրար էթտիք (Սահ. 23—28):

ՍԵՄԱ ՎԵ ԶԵՄԻՆԻ ՀՅԹԶ ՎԵ ԻՑԱՐԵ ԷՏԻՆ
ԱԼԱԾ ՑԻՐ

Տիւնեանըն, եանի պիւթիւն քեաի՞նաթըն վար-
լըզտա տէվամ էթմէսինի իյզահ էտէպիլմէք իչիւն,
ֆէյլէսօֆլար « տիւնեանըն վարլըզտա գալմասը տայիմի
պիր խըլգաթ տըր » տէյօրլար: Տիւնեանըն, պիւթիւն
քեաի՞նաթըն վար օլմասը շարթը մութլագ օլմատը-
զրնտան, անըն եօգտան վար օլմասը իչիւն, Ալլահըն
թէկսիրի, անըն իրատէթ ու էմրի նասըլ լազըմ օլտո-
խոէ պէօյէտէ անըն վարլըզտա տէվամ էթմէսի իչիւն
եարատանըն թէկսիրի վէ խտարէսի լազըմ տըր:
Տիւնեատա ֆիլան պիր մախլուգուն վար օլմասը,
եախօտ անըն հիչ եարատըլմամասը քեաի՞նաթըն միւ-
թէպագը գըսմընա թէկսիր էթմէզ: Պիւթիւն քեաի՞-
նաթըն վար օլմասը եախօտ հիչ եարատըլմամասը
Ալլահըն ասլ ու զաթընտա մալիք օլտուզու տախիլի
շէրէֆինէ հիչ պիր չէյ իլավէ էտէմէզ, նէտէ հիչ պիր
նազըսա կէթիրէմէզ: Խմտի վար օլմասը շարթը
մութլագ օլմայան պիր չէյին տէվամը տախի շարթը
մութլագ օլմատըզրնտան, անըն վարլըզտա տէվամ
էթմէսի եալընըն անը խալդ էտէնին թէկսիրիյլէ օլա
պիլիր:

« Պու տախի, եանի (Օղուլ) անըն ճէլալընըն
վիյասը վէ ճէվէկրինին սուրէթի զաթիյէսի օլուպ
մէվճուտաթըն քեափիէսինի քէնտի գուտքէթինին
քէլամըյլա վիդայէ էտէրէք, կիւնահլարըն մաղֆիրէ-
թինի իքմալ էթտի, եխանէլքրտէ սալթանաթըն սա-
զընտա օթուրուր » իպրան. 1, 2, 3: — Քէզա. « զիրա

սէմավաթտա վէ զէմին խոգէրինտէ, կէօրիւնէն վէ կէօրիւնմէյէն չէյլէրին ձիւմլէսի, կէրէք թախթլար, կէրէք սալթանաթլար, կէրէք րիյասէթլէր, կէրէք հէօքիւմէթլէր, անըն էլիյլէ խալդ օլունտառ. հէր չէյ օնուն իչիւն վէ օնուն վասիթասըլլա եարատըլլը: Վէ քէնտիսի հէր չէյտէն էվլիլ տիր, վէ հէր չէյ օնտա մէթանէթ պուլուր » Կողսս. 1, 16, 17: — Քէղա. « քէնտի սըյանէթքեարլըլլըլլա (նախախնամուրիւն) հէր չէյի խտարէ էտէր, քէնտի, (Ալլահ) խալդ էթայիի ու-փագ վէ ձէսիմ շէյլէրի վէ ձիւմլէսինի տախի քէնտիսի գայըրըր » Իմաստութիւն Սողոմոնի, 6, 8: Քէղա այնի քիթապըն 8, 1 ահէթինտէ չու սէօղլէր տախի եազըլմըչ տըր: « Անըն ՚իլմի գուվլիլ իլէ (սիւնեանըն) պիր ու Ճունտան օլպիր ու Ճունտա կիտէր, վէ հէր չէյի հիլմիյէթ իլէ թէրթիպ էտէր »: — « Իրի սէրչէ պիր գուլա սաթըլմա՞ղըր վէ օնլարտան պիրի Փէտէրինիզին իզնի օլմագըլըն եէրէ տիւշմէզ: Սիզին խէ պաշընըլլըն սաչարընըն ձիւմլէսի սայըլը տըր » Մատթ. 10, 29, 30, 31:


« Թաքի, հէր նէգատար հէր պիրիմիզտէն եըրագ տէյիլ խէտէ, Ալլահը արայըպ օնու էլլէր իլէ եօգլայրագ պուլալար, զիրա օնտա եաշայօրուզ, հարէքէթ էտիյօրուզ, հէմտէ վարըզ » Բէսուլ. Ամէլ. 17, 27—28:

4° ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ

(Թէսլիսի ազՏԱ)

Ալլահ պիր օլուզ անձը (շախսը) իւչ տիւր: « Հայր, Որդի վէ Սուրբ Հոգի »: Պու իւչ անձլարըն հէր պիրի-

սիտէ թէքմիլ Ալլահ տըր, Լաքին իւչ Ալլահ օլմայըպ պիր Ալլահ վար տըր: Պու այրը իւչ անձլարըն արաւընտա պէօյիւք, քիւչիւք, էվլիլ, սօնրա, ևայլն . . . պէօյլէ ֆարգլար օլմայըպ իւչիւտէ պիր տիր: Իմտի իւչ անձ պիր Ալլահ, պիր Ալլահ իւչ անձ :



« Վէ կէօլէրտէն պիր սէս կէլիսի, Աւէկիւլիս Օլլում պու Տուր, անտէն բազի իմ տէր իսի » Մատթ. 3, 17 :

Թրիսթեան տինիմիզլին էն պէօյիւք խորհուրդլաւընտան (սըրրլարթնեան) պիրի իշթէ պու Ամենասուրը երրորդութիւն խորհուրդու տուր: Թրիսթեան տիյանէթինտէ պա'զը հագիգաթլարը,

եանի խորհուրդնարը թէքմիլ անլայամատըլըմըզըն սէպէսի, անլէրին ա'գլա զըտտ օլմասը տէյիլ տիր, լաքին սատէնէ պիզիմ զայիփ վէ մահուուա ագլըմըզըն ֆէկընտա օլմասը տըր: Նասըլքի թապիաթտա անլայամատըլըմըլ պիր չօդ հիքմէթէր վար իսէ էօյէտէ տիյանէթ խուսուսունտա թէքմիլ անլայամատըլըմըզ պա'զը խորհուրդնարը, (սրբրլար) վար տըր: Տինիմիզին պա'զը խորհուրդնարընը հէր նէգատար թէքմիլ անլայամայօր իսէքաէ, օնլարա գավի պիր իման իլէ ինանմամըզ վէ օնլարը գապուլ էթմէմիզ մութլագաշարթ տըր: Հիւնքի, օնլարը պէյյան էտէն Ալլահ տըր վէ օնլարը պիզէ էօյրէտէն Ալլահըն ազիզ Քիլիասը տըր, Ալլահ իսէ ասլա եանըլմազ, ալտանմազ նէտէ պիզի արտաթմազ:

Քիթապը Մուգատէս պիր Ալլահ վէ իւչ անձ օլտուզունու պիզէ աչըգտան էօյրէտիյօր: « Իմտի կիսիպ ճիւմէթէրի թա'լիմ էտինիզ վէ օնլարը Փէտէրին, Օղուլուն վէ Աղիզ Ռուհուն իսմինէ վաֆթիզ էյլէյինիզ » Մատթ. 28, 19: — Քէզա. « պէն Փէտէրէ եալլարածաղրմ վէ սիզէ տիկէր թէսէլլի էտիմի վէրէճէք քի սիզին իլէ էպէտի գալա..... Պէնիմ իսմիմոէ Փէտէրին սիզէ կէօնտէրէճէյի թէսէլլի էտիմի վէրէճէք քի սիզին իլէ պատի գալա..... Պէնիմ իսմիմոէ Փէտէրին սիզէ կէօնտէրէճէյի թէսէլլի էտիմի Աղիզ Ռուհ իսէ, օ սիզէ հէր չէյի էօյրէտէճէք » Յովհ. 14, 16, 26: — Քէզա. « պէնիմ սիզէ Փէտէրուէն կէօնտէրէճէյիմ թէսէլլի էտիմի, եանի Փէտէրուէն սուտուր էտէն կէրչէքիք րուհու կէլուիյինտէ օ պէնիմ իչիւն շէհատէթ էտէճէք տիր » Յովհ. 15, 26:

Ցովաննէստէն վաֆթիզ օլմագ իչիւն Յիսուս էփէնտիմիզ Յորդանան ըրմազընա կէլուիյինտէ Փէտէրին սէսի իշտիլտի, Օղուլ վաֆթիզ օլույօր իտի,

Աղիզ Ռուհ իսէ կէօյէրչին շէքլինտէ Յիսուսուն իւզէրինէ էնտի Մատթ. 3, 16, 17: Քէզա. « սէմատաշէհատէթ էտէնլէր իւչ տիւր Փէտէր, Քէլամ (Օղուլ) վէ Աղիզ Ռուհ, վէ պու իւչ պիր տիր » 1 Յովհ. 5, 7: Սէլամէթիմիզին ալէթի օլան Սուրբ Խաչըն նիշանընը պէօյիւք պիր հիւրմէթ վէ իպատէթ իլէ եիւզիւմիւզէ չոգարալըմ չիւնքի օլ իշարէթի եափար իքէն Ամենասուրբ Երրորդութիւնուն իւչ անձլարընը զիքը էտիյօրուզ: « Յանուն Հօր, և Որդւոյ, և Հոգւոյն Սրբոյ » Ամէն:

Պու իւչ անձլարըն իքիննիսի եանի Որդի Աստուած, Աղամըն կիւնահը սէպէպինէ էսիրի օլտուզումուզ չէյթանըն էլինտէն պիզի գուրթարմագ իչիւն, Աղիզ Ռուհուն գուվէթիյլէ Սուրբ Կոյս Մարիամ Աստուածածինտէն թէն ալարագ պիզիմ կիպի թէքմիլ ինսան օլուպ տիւնեայա կէլտի: Թէքմիլ Ալլահ, վէ թէքմիլ ինսան, եանի աստուածային վէ մարդկային ընութիւնա մալիք օլան Յիսուս Քիստոս, Որդի Աստուած, իսքէննէլէր չէքիպ պիր խաչ իւզէրինտէ էօլէրէք պիզի Փէտէր Ալլահ իլէ պարըշտըրաը, եանի կիւնահլարըմըզա քէֆարէթ օլմագ իւզէրէ, քէնտի գանընը թազմինաթմագամընտա Փէտէր Ալլահա թագտիմ էյլէտի, վէ պիզէ ճէննէթ գափուլարընը աչտը: Պու իքիննի անձ եանի խաչ իւզէրինտէ էօլէրէք մէզարա գօնուլան Յիսուս իւչիւննիւ կիւնտէ գըյամ էթափ, գըրգըննը կիւնտէ սէմավաթա ուրուց էտիպ շիմտի Փէտէրին սաղընտա օթուրուպ վատիշահլզգ սիւրմէքտէ տիր: Տիւնեանըն սօնունտա Որդի Աստուած, թէքրար տիւնեայա կէլէրէք էօլիւլէրին վէ տիրիլէրին շէրիա'թընը քէսիզ, էյլէրէ

էպէտի ձէննէթի, վէ քէօթլուլէրէ իսէ էպէտի ձէննէմի վէրէծէք տիր :

« Յիսուսուն մէվլուտու իսէ պէօյլէ օլտու, օնուն վալխասի Մարիամ Յովսէփէ նամղէտի իրէն, պէրապէրինձէ օլմազտան էլվէլ, Աղիզ Բուհտան համիլէ պուլունտու » Մատթ. 1, 18: — « վէ մէլէք օնլարատէտի, գօրգմայընըզ զիրա իշթէ պիւթիւն զավմա օլաճագ պէօյիւք պիր սէվինձի սիզէ թէպչիր էտէրիմ. չիւնքի պու կիւն Դաւիթին չէնրինտէ սիզէ պիր խէլասքեար տօղտու քի Բապտ Քրիստոս տուր » Ղուկ. 2, 10, 11: — « Զիրա օ քէնտի զավմընը կիւնահլարնան գուրթարաճագ տըր » Մատթ. 1, 21:

Իւցիւնձիւ անձ Աղիզ Բուհ, Փէտէրտէն վէ 0ղուլտան սուտուր էտէր, (բղիսել օլուր) « բղխումն 'ի Հօրէ և յՈրդւոյ »: Կաթողիկէ վէ աղիզ Քիլիստան այրըլան պա՛զ քրիսթեան ձէմիյէթլէր, Աղիզ Քիթապլարտա ոչքտան եազըլան պու հագիգաթր ինքեար վէ բէտտ էտիյօրլար: Պու մատուէյտ տահի՞ր օլան Քիթապլ Մուշտէսին ահէթլէրինին պիր զաչընը պուրաճըգտա վիք էտէլիմ:

« Պէնիմ իսմիմէ Փէտէրին սիզէ կէօնտէրէծէյի թէսէլլի էտիճի Աղիզ Բուհ իսէ, օ սիզէ հէր շէյի էօյրէտէծէք, վէ սիզէ սէօյլէտիյիմ ձիւմէշ շէյլէրի իսմիրընըզ կէթիրէծէք տիր » Յովհ. 14, 26: Քէզա. « լաքին պէն սիզէ տօղրուսունու սէօյլէյօրում, պէնիմ կիթապիմ սիզէ ֆախ'տէլի տիր, զիրա էյէր կիթմէզ իսէմ թէսէլլի էտիճի սիզէ կէլմէզ, հալբուքի կիթապիյիմտէ սիզէ օնու կէօնտէրէծէյիմ..... լաքին օ կէրչէքլիք բուհու կէլտիյինտէ, հէր կէրչէքլիյի սիզէ էօյրէտէծէք տիր, զիրա քէնտիսիյինտէն սէօյլէմէյէծէք,

լաքին հէր իշիթափիյինի սէօյլէյէծէք վէ վազը՝ օլաճագ չէյլէրի սիզէ պէյան էտէծէք տիր. օ պէնի իզզէթլէյէծէք տիր, չիւնքի պէնիմքինտէն ալըպ սիզէ պէյան էտէծէք: Փէտէրին հէր նէսի վար իսէ ձիւմլէսի պէնիմ տիր, պունուն չիւնքին տէրիմ քի, պէնիմքինտէն ալըպ սիզէ պէյան էտէծէք » Յովհ. 16, 7, 13, 14, 15:

Յիսուս Քրիստոս կիթնափիյզ թէսէլլի էտիճի Աղիզ Բուհու, կէրչէքլիք բուհունու կէօնտէրիյօր.... « վէ օլ կէրչէքլիք բուհու քէնտիլիյինտէն սէօյլէմէյէծէք... պէնիմքինտէն ալըպ սիզէ պէյան էտէծէք տիր » տէյու պույուրույոր Յիսուս Քրիստոս կիթնափիյզ: Իմտի պու սէօլէրին ձիւմլէսիտէ Աղիզ Բուհուն Որդիստէն տախի սուտուր օլտուզունու աչըգտան կէօսթէրիյօր:

Եկէր Աղիզ Բուհ Որդիստէն տախի սուտուր օլմազ իսէ Յիսուս կիթնափիյին չու սէօլէրի, եանի « Փէտէրին հէր նէսի վար իսէ ձիւմլէսի պէնիմ տիր » սէօլիւ պի էսաս վէ եալան օլմուչ օլուր, զիրա օլ վագըթ Փէտէրին հէր նէսի վար իսէ ձիւմլէսիտէ 0ղուլուն օլմազ.... հաշա! Քրիստոս կիթնափիյզին քէլամլարնա պէօյլէ պիր հագարէթ պիզտէն եըրագ օլսուն:

Աղիզ Բուհ Քրիթապը Մուշտատէստէ Փէտէրին բուհու թէսմիյէ էտիլտիյի կիպի, այնի թարզա Որդինին տախի բուհու թէսմիյէ էտիլիյօր, վէ Աղիզ Բուհ Փէտէրին բուհու թէսմիյէ էտիլիյօր, չիւնքի Փէտէրտէն սուտուր, « բղիսել » օլույոր: Իմտի մատամքի Աղիզ Բուհ Որդինին բուհու տախի թէսմիյէ էտիլիյօր, անըն Որդիստէն տախի սուտուր օլմասը շարթը մութլագ տըր: « Լաքին Ալլահըն բուհու սիզտէ սաքին օլտուզու թագտիրտէ, սիզ ձիւմանի տէյիլսինիզ, անճագ բուհու սինիզ, Եկէր պիր քիմուտէ Քրիստոսուն բուհու

եօդ իսէ, ոլ քիմսէ անըն տէյիլ տիր » Թօմա . 8, 9 :
 « իմտի, սիզ էվլատ օլտուղունուգ իչիւն Ալլահ եիւրէքլէ-
 րինիզէ, Աբբա Փէտէր նիտա էյլէյէն քէնտի էվլատընըն
 րունունու կէօնտէրոտի » Գաղատ . 4, 6 : — Քէզա .
 « զիրա սէօյլէյէնլէր սիզ տէյիլսինիզ . լաքին սիզտէ
 սէօյլէյէն Փէտէրիմին րունու տուր » Մատթ . 10, 20 :

« Խոստվանիմ եւ հաւատամ » տէյէրէք րիճա վէ
 նիյազ էտէլիմ քի հէմ Փէտէրտէն, հէմ Օղուլտան
 սուտուր էտէն Աղիզ Ռուհ ձան կէօպէրիմիզի թէնվիր
 էյլէսին :



ՊԱՊԸ ՍԱԼԻՍ

ՄՈՒՍԻԹՈՒԹ ՎԵ ՊԵԼԱՎԱՐ

Ալլահըն վարլըզընը իսպաթ էտիպ, անըն նէ
 օլտուղունու պիրազ անլատրգտան սօնրա, տիւնեատա
 տափ'մա կէօրիւպ վէ չոդ տէֆա խահնախահ կիրիֆթար
 օլտուղումուգ մուսիպէթ վէ պէլալար հագգընտա տախի
 պիրազ իյզահաթ վէրմէք լազըմ տըր : Պիզի մուզ-
 թարըպ, հաթթա պա'զը տէֆա մահզ էտէն մուսիպէթ
 վէ պէլալարա տափ'ր պիրազ մա'լիւմաթ վէրմէք փէք
 էլզէմ տիր, չիւնքի օնլար իմանտա զա'իփ օլանլար
 իչիւն պիր թէօքէզ թաշը օլուպ, տինսիզէրին էլին-
 տէտէ քէնտի եանլըշ եօլլարընը թաստիզ էթմէք իչիւն
 կէօհա պիր նէվ' տէլիլ սայըլմագտա տըր :

Պու միւհիմմ մէսէլէ հագգընտա սէօյլէմէզտէն
 էվլէլ, 1° Դաւիթ մարգարէ իլէ չու տուայը էթմէք
 լազըմ տըր :

« Եա' Ալլահ, պէնտէ փաք պիր եիւրէք եարաթ,
 տէրունիմտէ տօղու պիր րուհ թազէլէ » Մէզ . 50, 10 :

2° Ալլահըն սըրրլարընա ագը էրտիրէճէք տէրէ-
 ճէտէ իտրաք վէ գապիլիյէթիմիզ օլմատրընը թէվազու-
 իլէ իգրար էթմէլիյիզ : Պիր չոդ տէֆա պիզէ եալընըզ
 տօգունան նօգթայը, պիզէ մախսուս օլան ճինէթի
 թէֆթիշ վէ թէֆէքքիւր էտէրէք օնա կէօրէ հիւքմ
 էտիյօրուգ :

Ումում քեափ'նաթը անլայըպ զապթ ու իտրաք

էտէպիլէծէք գապիլիյէթէ մալիք տէյլիկ: Խալիպիմիզ
Ալլահըն խարէսինէ միւտալսէլէ էթմէյէտէ հազգ ու
սալահիյէթիմիզ եօդ տուր: « Եյ՝ ատէմ սէն քի՞մսին քի
Ալլահա ի՛թիրազ էտէրսին, եափը եափը մարդունա պէնի
նի՞շիւն պէօյլէ եափտըն տէյէպիլիրմի՞ » Թօմա. 9, 20:

3º Պիզ վագթըն պիր ճիւղի միւտաէթինի, վէ պու-
ճիւղի միւտաէթինտէ պիր գաչ սանիյէսինի անճաղ
կէօրէպիլիյօրսուզ: Ֆագաթ պու գըսա էօմրիւմիւզ իլէ,
փէք մահտուտ օլան ա՛զլ ու ի՛լմիմիզլէ զահիրէն պիզէ
խօշ կէօրիւնմէյէն վագը՝ալարը հագսուզ պուլույօրուզ:
Հագսուզ կէօրախայիւմիւզ վագը՝ալարըն, 'ումում
վագը՝ալար սըրասընտա, վէ տիւնեայը խարէ էտէն
գանունլարա նազարէն, նասըլ հազըրլանմըշ օլտու-
զունու վէ խաթիգապալտա ։ումում քեաի՞նաթըն իւզէ-
րինէ անըն նէ թէէսիր պըրագաճազընը պիլիրմիյիզ...
խայըր... խայըր... ասլա պիլէմէյիզ... պինաէն ա՛լէյի
պու տիւնեանըն մուսիպէթ վէ պէլալարընտան տոլայը
Ալլահա գարը սէօյլէյէրէք անըն խարէսինէ գարըշմադ
խթէտիյմիզտէ եանըլրյօրուզ:

Պու մէսէլէ փէք միւհիմմ օլտուղունտան պիր
թէմսիլ իլէ անը պիրազ տահա իյզահ էտէլիմ:

Ագլ ու խարաք սահիպի պիր գարընձա ֆարզ
էտէրէք օլ գարընձայը զայէթլէ կիւզէլ կէօրտիւ-
յիւմիւզ պիր ինսանըն եիւզիւ իւզէրինէ գոտուղու-
մուզտա, զանն էթմէմ քի պու գարընձա օլ ինսան
սուրէթինի պիզմէ կիւզի քեամիլէն կիւզէլ վէ գուսուր-
սուզ պուլուն: Ագըլը ֆարզ էթտիյիմիզ պու գարընձա
օլ կիւզէլ եիւզիւն իւզէրինտէ սէրպէսթմէ կէզմէսինէ
մանի օլան պուրունու իքի տէլիքրիյլէ միւնասի-
պէթափիզ պիր տաղ, քիպար աղըզը տիսպափիզ պիր

կիրտապ, կէօղլէրի ֆաի'տէսիզ չուգուրլար, սաչը,
սագալը... ևայլն լլւզիւմսիւզ օրմանլար, պիր թագըմ
ֆաի'տէսիզ չալըլար ատտ էտէծէք տիր, չիւնքի
գարընձա քէնտիսի օլ սուրէթին կիւզէլիյինի թէմա-
մըյլա կէօրէմէյօր: Իմտի նասըլքի պու գարընձա
« ինսանըն սուրէթի կիւզէլ տէյլի տիր » տէտիյինտէ
եանըլրյօր իսէ, պիզ գարընձաճըլլար տախի ագլըմըզըն
եէթիշմէտիյի չէյլըրտէ Ալլահըն խարէսինէ միւտախէլէ
էթմէք իսթէտիյիմիզտէ պէօյլէ խաթա էտիյօրուզ:

4º Ալլահ տիւնեատա հէր չէյին սէպէպի էվլէլի
տիր (Cause première) եանի տիւնեայը եարատըպ օնու-
խտարէ էտէն գանունլարը սապիթ գըլան քէնտիսի տիր:
Ալլահ էքսէրիա սապիթ գըլարզը իշպու գանունլարըն,
եանի պու իքինձի սէպէպլէրին վասիթասըյլա տիւն-
եայը խտարէ էտէր (par l'intermédiaire des causes
secondes). Հէր նէգատար պու իքինձի սէպէպլէր էյի
իսէլէրտէ, զիեատէսիյլէ էյի վէ գուսուրսուզ տէյիլ
տիրէր, զիրա օնլար տախի մախլուգ տուր:

Ա.սէն գուսուրսուզ օլմայան պու իքինձի սէպէպ-
լէրին իւզէրինէ խարիճտէն իճրա էտիլէն թէէսիր
տախի, օնլարը չօգ տէֆա տահա զիեատէ զա՛իֆլէն-
տիրիր, վէ Ալլահ իսէ էվլէլէ գօտուզու թապի'աթ
գանունունա մուզայիր օլարագ տահ'մա իշէրին
ձէրէեանընա միւտախէլէ էթմէզ:

Մէսէլա պիր աղաճըն տահ'մա ա՛լէ վէ լէզիզ մէյ-
վէ վէրմէսի իչիւն Ալլահ օլ աղաճըն թապի'աթ գա-
նունունա միւտախէլէ էթմէզ: Ազան, եարատըլըլըն-
տան, թապի'աթընտա նէսի վար իսէ օնու հասըլ էտէր,
հաթթա էկէր պազէպան պաղէյի ի՛մար էթմէզ,

աղաճա սու վէրմէզ իսէ, աղաճ քէնտի թապի'աթընա
մախսուս օլան տէրէնէտէ պիլէ էյի մէյվէ վէրէմէզ:

Թէզա, ինսան մախլուգ օլուպ հէր քէմալիյէթէ
մալիք տէյիլ տիր, վէ կիւնահտան իլէրի կէլէն պա՛ղը
հալլար ինսան թապի'աթընը տահա զիւատէ զա՛իֆ-
լէթմիշ տիր: Մէսէլա սաղամ պիր ատէմին էվլատլարը
տախի էքսէրիեա սաղամ օլուր: Ախլագսըզըզըզը սէպէ-
սինէ փիրէնկի խասթալըզընա տիւշէն պիր փէտէրին
էվլատլարտա փիրէնկի խասթալըզըյլա տիւնեայա
կէլիր: Իմտի պիզէ խօշ կէօրիւնմէյէն չէյէրտէն տոլայը
Ալլահն իտարէսինէ գուսուր պուլմայալըմ: Ժան-Ժադ
Ռուսոնուն (J. J. Rousseau) չու սէօլէրինի պուրա-
ծրտա զիքր էտէլիմ: « Ինսանլարըն ձիւ-րմիւնտէն, վէ
օլ ձիւ-րմէէրտէն թէվէլիւտ էտէն պէլալարտան տոլայը
Ալլահա գարշ չիքեաէթմի՞ էթմէլիյիլ: Պիր հարպ
մէյտանընտա գըրըլան գոլ վէ պաճագլարը կէօրէրէք,
Ալլահ նիշիւն պուգատար գըրըգ գոլ վէ պաճագ եարաթ-
մըշ տըր տէյու Ալլահա գարշ իշթիքեատամը
պուլունմալըյը»:

5º Մուսիպէթ վէ պէլալար իքի նէվ՝ տիր, ձիւ-
մանի պէլալար վէ րուհանի պէլալար: Ձիւմանի
պէլալար տէմէքլէ տիւնեէվի հայաթըլըզզա մախսուս
օլան պէտպախթլըգ, ափաթ, տէրտ ու միհնէթի տէմէք-
իսթէյորում: Ռուհանի պէլա իսէ ճանըմըզա մախսուս
օլան պէլա եանի կիւնահ տըր:

Ճիւմանի պէլալարը ըզըն ասըլ սէպէպի րուհանի
պէլա եանի կիւնահ օլմուշ տուր: աղըը, հէր պիր
մուսիպէթ, հաթթա էօլիւմ կիւնահ սէպէպինտէն իլէրի
կէլմիշ տիր: « Պունուն իշիւն նէթէքիմ պիր ատէմ
վասիթասըյլա կիւնահ վէ կիւնահ իլէտէ պու տիւնեայա

էօլիւմ կիրտի իսէ էօլիւմ ձիւմէյէ կէչտի, վէ օնտա
ժիւմլէ ատէմիէր կիւնահ իշլէտիլէր » Բօմ. 5, 12:

ՏԻՒՆԵԿՎԻ ՊէԼԱԼԱՐ

Աղըը վէ անը տույմագ. — Ինսանըն պու տիւնեատա
աղըը, աճը տույմաընտա, Ալլահն գայըրընըլըզընա,
անըն էյիլիք վէ ա՛տալէթինէ զըտտ հիչ պիր շէյ եօդ
տուր: Պիզէ խարիճ օլան չշըլէր իլէ թէմասըմըզան
միւթէէսիր օլմագ, եանի սըրասընա կէօրէ անլէրտէն
պիր քէյֆ տույմագ, եախօտ աղըը, աճը հիսս էթմէք
(զգալ) թապի'աթըլըզըն թէշքիլաթը ասլիյէսինաէն
իլէրի կէլիյօր: Ինսան թապի'աթը հասսաս տըր
(զգայուն): Հիսս էթմէք, տույմագ (զգալ) թապի'ա-
թըլըզըն խասսընէթի (յասկուրին) տիր քի պիզի
մատտէտէն իւսթիւն պիր տէրէնէյէ եիւքսէլայիօր:
Իմտի, խարիճտէն իւզէրիմիզէ իճրա էտիլէն թազ-
եիգտէն « նի՞չիւն միւթէէսիր օլույօրուգ » տէյու
Ալլահա գարշ սէօլէմէտէն իսէ, Ալլահ « նի՞չիւն պիզի
մատտէ տէյիլտէ, ինսան եարաթմըշ տըր » տէմէսի
տահա տօղըու տուր: Մէսէլա պիր ատէմ էվինին հավ-
լիսինտէ կէպէր, եախօտ եօլտա կիտէր իքէն տըգգաթ-
արզըդ նէթիճէսի օլարագ ֆէնսա պիր սուրէթտէ
տիւշիյօր, վէ տիւշմէսիյլէ պէրապէր պիչարէ ատէմին
գոլու գըրըլըպ, ֆէրեատ ու ֆիզան էթմէյէ պաշայօր:
Պու պէտպախթ ատէմին աղըը աճը տույարագ ֆէրեատ
էթտիյի սըրատա, իւզէրինէ տիւշտիւյիւ թաշտան վէ
թօփրագտան հիչ պիր սէս չըգմայօր, օ հիչ պիր աղըը
հիսս էթմէյօր: Պու հալըն հիքմէթինի անլամագ վէք

գոլայ արր, նասըլքի եօգարըտա զիքր էթտիք, Ալլահ ինսանը մատտէտէն իւսթիւն պիր տէրէճէտէ եարատըպ, օնա, եէրինէ կէօրէ քէյֆ, եատա աղըը հիսն էթմէք գապիլիյէթինի վէրմիշ տիր, ֆագաթ թաշ վէ թօփրագտա իտէ օ խասորեէթ եօդ տուր:

Ճիսմանի պիլալար, աղըը վի անըլար. — Զօդ տէֆա ինսանըն թէտպիրսիզիյի, վէ անըն գապահաթը եիւզիւնաէն իւէրի կէմիր: Նասըլքի եօգարըտա զիքր էթտիք, թապի'աթը պէչէր հասսաս արր, պունունլա պէրապէր թէտպիրտէ գուսուր էթմէյիպ, Ալլահըն թէնպիհլէրինին եօլունտա եաշայան պիր ատէմ, պիր չօդ պէլալարտան քէնտի քէնտինի վիգայէ էտէ պիլիր: Պու հագիգաթը պա՛զ գոլայ թէմսիլէր իլէ անլայա պիլիրիզ: Ալգօօլու իձկիլէրէ միւպթէլա օլան պիր ատէմ ֆէնա սուրէթտէ մի՛տէսինի խարապ էթմիշ օլուպ սօն տէրէճէ աղըը վէ անը տույույոր: Պու ատէմ պէօյլէ քէնտի քէնտինի իձկիյէ վէրմէսէ իտի, պու խասթալըզա տիւշմէզ իտի: Պիր պաշգասը սէրխօշուղուղու վազթընտա արգատաշը իլէ զավլա եափարագ, հէմ քէնտիսի եարալանըյօր, հէմտէ արգատաշընը եարալայօր..... Սէրխօշուղուղու եիւզիւնտէն իշթէ պու ատէմ, խասթալըզա, զայիփիյէ, զա նօգսանըզը վէ ժահքիւմիյէթ կիսի պէլալարա տիւչար օլույոր..... Պիր պաշգասը քէզա ախլագսըզը եիւզիւնտէն պիր թագըմ ֆէնա խասթալըգլարա տիւշիւյօր, վէ իւզէրինտէ օլան պու ֆէնա խասթալըզ, ֆիրէնկի վէ սայիրէ կիսի խասթալըզ պիւթիւն ա'իլէսի էֆրատընա կէչիյօր..... Շու հալու պէտպախթլըզըզն սէպէպի չօդ տէֆա պիզ քէնտիմիզ օլույորուզ, գապահաթ պիզտէ տիր, վէ կիւնահըմըզն ձէզասընը չէքիյօրուզ:

Պա՛զը տէֆա տախի էսասէն խըզմէթիմիզ իչիւն եարատըլան չէյլէր, թէսատիւֆի օլարագ (դիպուածով) պէտպախթլըզըզ միւճիլ օլույոր: Մէսէլա, աթէշին ինսանա օլան խըզմէթինի հէրքէս պիլիր վէ թագտիր էտէր, լաքին գազաէն պիր եէրիմիզ եանտըլընտա աղըը, աճը տույար իսէք, « Ալլահ աթէշի նի՞չիւն եարաթմըզ տըր, եախօտ Ալլահ աթէշէ եագմագ զուվվէթինի նի՞չիւն վէրմիշ տիր » մի՞ տէմէլիյիզ.....

Աճլըգ, աճլըգ հիսս էթմէք ֆէնա արր, լաքին ինսանտա աճլըգ տույմագ օլմասա իտի, հիչ եէմէք եէմէզ իտի, վէ պէօյլէճէ աճլըգտան էօլիւր իտի: Տիւնեատա պօզպա չապասը օլմասա իտի, տիւնեա կէնիշ պիր թէմպէլ խանէ օլուր իտի:

Պու տիւնեատա չէքտիյի՛րիզ աղըը վէ աճըլարըն էսասընը տահա էյի անլամագ իչիւն, Ազիզ Քիլիսանըն վէ Ազիզ Քիթապլարըն պու մէսէլէ հագգընտա պիզէ էօյրէթտիյիր թալի՛աթը տախի խաթրըմըզա կէթիրմէլիյիզ:

Ալլահ ինսանը եարատըզ խարիգ իւլ ատէ « զերբնական » պիր տէրէճէյէ եիւքսէլթտի, վէ օնա պիր չօդ իմթիեալլար ինսան էթտի « առանձնաւորիումներ »: Ազամ վէ պիզ օնուն էվլատլարը աղըը, աճըտան, հաթթա էօլիւմտէն մու՛ափ իտիք:

Պու մու՛ափիեթ հալընըն տէվամ էթմէսի, ձինսի պէշէրին փէտէրի վէ վէքիլի մէսուլու օլան Ազամըն իրատէթինէ ո՛վգուփ իտի, եանի Ազամ, Ալլահըն գոտուղու եասաղա իթա՛աթ էթսէ իտի, օ իմթիեալգաթ հալը տէվամ էտէճէք իտի: Լաքին իւք աթալարըմըզ Ազամ վէ եւա չէյթանտան թէճրիպէ էտիլիպ Ալլահըն գոտուղու եասաղը պօզտուլար վէ Ալլահ իթա՛աթուզ

աթալարըմըզը, վէ պիզ էվլատլարընը աղրը աճը կէօրմէյէ հաթթա էօլմէյէ մահքիւմ էթտի : « Իմտի նասուլքի պիր ատէմին վասիթասըլյա տիւնեայա կիւնան վէ կիւնահըն վասիթասըլյա էօլիւմ կիրտի իսէ, պու վէճէլէ տախի ձիւմէսի կիւնան իշլէտիքէրինտէն էօլիւմ ձիւմէ ինսանլարա կէչտի » Բօմ. 5, 12: Շու հալտէ ինսանըն աղրը աճը հիսս էտիպ էօլիւմէ միւպթէլա օլ՝ ասը, պաշլրձա հասսաս պիր թապիխթա մալիք օլուուզու իշիւն օլմայրպ, իլլա կիւնահա տիւշտիւյիւ իշիւն տիր :



« Ալլան խաբանեար Ադամը եղեմ պաղչէսինտէն քարտ էտիպ հայաք աղանքնեն եօլունու մուհամազա էրմէյ իշիւն Քեռվիլէր իլէ նէր քարամա տէօնէր ալէվ զրլմբնի իզամէ էլլէտի » :

Թրիսթանլըզ րունու իլէ տիւշիւնէրէք, աղրը վէ աճըլարըն, պու տիւնեանըն պէլալարընըն, չօգ տէֆա

պիզիմ խայրըմըզա օլտուղունու տախի ունութմայլըմ :

Սըհնէթ ու աֆիյէթլէրի պէր քէմալ օլուպ պօլուգ իշինտէ եաշայրապ, Ալլահը վէ էպէտի սէլամէթլէրինի ասլա խաթըրլարընա կէթիրմէյէն պիր չօգ ատէմլէր, խասթալըզա եախօս պիր տարրլըզա տիւշտիւքլէրինտէ, Ալլահա տէօնիւպ իմանա վէ թէօվպէյէ կէլիյօրլար :

Իմտի թէն խասթալըզը, ձիսմանի պէլա, անլէրին էպէտի սէլամէթէ չըգմալարընա, եանի Ալլահա տէօնմէլէրինէ սէպէպ օլույօր :

Պու հագիգաթը գօլայնա անլաթմագ իշիւն Ալիզ Քիթապըն պիր վագը'ասընը պուրածըզտա զիքը էտէլիմ :

Յիսուսուն կանա չէնրինտէ պուլունտուզու պիր սրբատա պիր պէջատէ կէլիպ, էօլմէքտէ օլան էվլատընա շիփա վէրմէք իւզէրէ, Յիսուսուն կափառնաումա կիթմէսի իշիւն բիճա էթտի : Յիսուսուն « կիթ էվլատըն եաշայր » տէմէսի իւզէրինէ, պէջատէնին օլլու Կափառնաումտա շիփա պուլտու : Պու միւճիզէթին իւզէրինէ, պէջատէ քէնտիսի վէ պիւթիւն խանէսի Յիսուսա իման էթտիլէր . Յովհ. 4, 46—53 :

Շու հալտէ պէջատէնին օլլունուն խասթալըզը անըն պիւթիւն խանէսինին խայրընա օլուպ իմանա կէլմէթլէրինէ պիր եօլ օլուու :

Մօնթէյն (Montaigne) նամ ֆրանսըզ պիր ֆէյլսօփ վէ ախլագիյուն պու մատտէյէ տաի՞ր չու սէօզւէրի եաղըյօր : « Մուսիպէթ ձանըմըզըն իւզէրինէ տէմիրի տէօվէն վէ տէօվտիւքնէ փասընը չըգարըպ անը թէմիզլէյէն չէքիճին խըզմէթինի կէօրիւր » :

ԻՆՍՍԱՆԼԱՐ Ա.ՐԱՆՀԵՆՏԱ. ԿԵՕՐԻԻԼԷՆ ՖԱՐԳԼԸ
ԻՄԹԻՑԱՏ ՎԵ ՀԱԼԼԱՐ

Ճիսմանի պէլալարտան պահու էթտիքտէն սօնրա ,
ինսանլար միեանընտա կէօրիւլէն ֆարգլը իսթի՛տատ
վէ հալլար հազգընտա տախի պիրազ իյզահաթ վէրմէք
լազըմ տըր : Եանի ումում ինսանլարը եարատան պիր վէ
ա՛յնի Ա.Ա. նի՞շիւն պազը ատէմլէրէ եիւքսէք պիր
գապիլիյէթ , գէքեա , ֆէգէլա՛տէ պիր կիւզէլիք ,
պէօյիւք պիր սէրվէթ ինսան էտիպ , պիր չօդ ատէմլէ-
րէտէ ճիւզի պիր իտրաք , չիրքին պիր սուրէթ վէրէրէք ,
ֆագիրլիք վէ սէֆալէթ իչինտէ եարաթմըշ տըր :
Ագլըմըղա զլտա կէլէն պու ֆարգլը հալլար , Ա.Ա. ըն
ա՛տալէթինէ վէ անըն հիւսնի իտարէսինէ գարշը պիր
տէլլի օլամազ :

1° էվգէլա պու ֆարգլը հալլար ասլ ու զաթընտան
պիր ֆէնալըզ , պիր հազգսըղըզ օլմայըզ չիրքէթի
պէշէրիյէյէ , եանի ինսանլարըն ձէմիյէթլէ պիր արատա
եաշամալարը իչիւն լազըմ տըր :

Հէր պիրիմիզին մալիք օլտուղու իսթի՛տատ ,
կիւզէլիք վէ սէրվէթ հէր նէզատար մահուուտ վէ ճիւզի
օլտատա , Ա.Ա. ըն պիր ա՛թիյէսի , պիր իհսամնը տըր :
Ճիւզի ագլ ու իտրաք , ճիւզի պիր կիւզէլիք հիչ
եօդտան էյի տիր : Նասըլքի ֆէյէսօֆլար տէրէւը
« Melius esse quam non esse » վար օլմագ , հիչ օլմա-
մազտան էվլա տըր :

Բէնտի հալլըմըղտան մէմնուն օլմատըլըմըզ , պիր-
տէն եիւքսէքլէրինի կէօզէթտիյիմիդտէն իլէրի կէլիյօր
եանի պիզտէ օլան գապիլիյէթի , կիւզէլիյի , եայլն . . .
պաշգալարընըն ագլ ու իտրաքը վէ կիւզէլիյի իէ

րուպար էթտիյիմիզտէ տիր քի պիզիմքինի նօգսան
եախօտ գուսուրլու կէօրիւպ Ա.Ա. գարշը իշթիքեատա
պուլունույորուզ : Պու խուսուստա եանըլաբզըմըզը
անլաթմագ իչիւն չու թէմսիլի կէթիրիրիմ : Պիզ քէն-
տիմիզ պէշ օն ֆուգարայա պիր եարաըմ էթմէք իսթէ-
տիյիմիզտէ ճիւմէլիյինէտէ ա՛յնի մըգտարտա ի'անէ
վէրմէյէ մէճալուրմո՞ւյուզ խայըր , ասլա մէճալուր
տէյիլիզ : Պիր ֆագիրէ 10 զրուշ վէ պիր պաշգասընտատա 5
վէրտիյիմիզ իչիւն պէշ զրուշ ալան ատէմ պիզէ հազգսըզ
նազգարըլա պագար իսէ էյի պիր չէյմի՞ եափմըշ օլուր :
Պէշ զրուշ ալան ֆագիրին քէնտի խայըրիսահընա գարշը
պէօյլէ պիր հագարէթտէ պուլունմայա հագգ ու սալա-
հիյեէթի օլմատըլը կիպի , պիզիմ տախի Ա.Ա. գարշը
հիչ պիր չէյ տէմէյէ հագգ ու սալահիյեէթիմիզ եօգտուր :

2° Ինսանլար արասընտա ֆարգլը տէրէճէլէրին
պուլունմասը ձէ՛միյէթի պէշէր իչիւն փէք էլզէմտիր :
Ինսանլարըն այնի տէրէճէտէ զէնկին օլմասը , ճիւմէ-
սինինտէ ֆագիր , վէ պէտպախիթ օլմասը տէմէք տիր .
զիրա ինսանլարըն հայաթընա էշտափ լիւզիւմիւ կէօ-
րիւէն պիր չօդ ատի վէ ալչագ խըզմէթլէր վար տըր քի
մէօնթաձ օլմայան պիր քիմսէ օնլարը եափմագ իո-
թէմէզ : Իմտի հէրքէս ա՛յնի տէրէճէտէ զէնկին օլուր
իսէ օլ խըզմէթլէրի հիչ պիր քիմսէ կէօրմէք իսթէմէզ
վէ պա՛զը սըրատա իսէ հէրքէս օլ ալչագ խըզմէթլէրի
քէնտի կէօրմէյէ մէճալուր օլուպ վէ օնուտա կէօրմէ-
տիյինտէն քէնտինի պիւթիւն սէրվէթի իչինտէ
պէտպախիթ ատտ էտէճէք : Մէսէլա հէրքէս ա՛յնի
տէրէճէտէ զէնկին օլուր իսէ եաշամամըզ իչիւն լազըմ
օլան օտունու քի՞մ քէսէճէք , քէօմիւրիւ քի՞մ եա-
գաճագ , քէսիլմիշ օտունու , եանմըշ քէօմիւրիւ չէնիրէ

քի՞մնագլ էտէճէք, էքմէյի քի՞մ ետիածագ, գոյունու քի՞մ քէսէճէք, պիր եօլծուլուդ իճապ էտէր իսէ քի՞մ շէօֆէրլիք, եախօս արապաճըլը էտէճէք, էվի քի՞մ ետիածագ..... չիւնքի հէր ատէճ օտուննու, քէսմիւճիւ, տիվարճը օլամազ: Քէզա պիր տէնիդ եօլծուլունու եափմամըլ իճապ էտէր իսէ հէրքէսին քէնտինէ մախսուս պիր կէմիսի օլմալը արը... հէրքէս կէմի ետիածագ նէտէ եափըլըշ օլան կէմիյի իտարէ էտէմէզ:

Ֆարգլը տէրէճէլէրին պուլունմասը ինսանլար արասընտա ուխուլվէթ, մուհամպէթ մէյտանա կէսթիրի: Զէնկին ֆագիրին խըզմէթինէ մէօհթաճ օլտուղունտան, ֆագիրի կէօզէտիր, սէվէք, ֆագիր տախի զէնկինին մու'ալէնէթինէ մէօհթաճ օլտուղունտան օնա հէօրմէթ վէ րի'աեէթ էտէր, վէ պէօյլէճէ ինսանլար եէքտիկէրլէրինի տահա զիեատէ սէվէրլէք:

Ինսանլարըն արասընտա ֆարգլը տէրէճէլէրին պուլունմասընտան զուհուր էտէն ֆէնսալըգլար, Ալլահըն հագոսըզըլըլընտան, եախօս իտարէսիզիյինտէն տէյիլ իլլա ինսանլարըն քէօթիւլիւյինտէն իլէրի կէլյօր: Զէնկին թամաքեարլըդ էթմէյէրէք քէնտի իտարէսի ալթընտա իշէյէն ամէլէնին եէվմիյէսինի տողու վէրսէ, ֆագիր քէնտի հալընտան մէմուն օլուպ էֆէնտիսինէ գարըր ֆէնսալըդ տիւշիւնմէզ վէ տահա ձիտտի պիր ֆէտաքեարլըգլա օնա խըզմէթ էտէր:

Պիր չօգ ատէմլէրտէ քէնտի գապահաթլարը եիւզիւնտէն չէրէֆ վէ սէրվէթլէրինի զայպ էտիպ, սէշէրիյէթին էն էտնա տէրէճէսինէ տիւշմիւշտիւրլէր: Պիր չօգ ատէմլէր պիւրիզ քի քէնտի չէրէֆլէրինի, վէ թիւքէնմէզ զանն էթտիրլէրի սէրվէթլէրինի թէնտէլ-

լըտէ, եարամազլըգտա վէ սէրխօշլուգտա մահկ էտիպ ֆագիրլիյին վէ սէֆալէթին սօն տէրէճէսինէ տիւշմիւշ տիւրէր:

Բ. ՐՈՒՀԱՆԻ ՊէլՍԼԱՐ, ԵԱՆԻ ԿԻՒՆԱՇ

Տիւնեայը եարատըպ իտարէ էտէն, հէրշէյէ գատիր վէ ձիւմլէտէն ազիզ Ալլահ, կիւնահա նա՞որլ միւս սա'ատէ, եանի, թէհամմիւլ էտիյօր: Պու սիւալա գանաաթպախչ պիր ձէվապ վէրէպիլմէք իշիւն անը պաշըճա իրի գըսմա թագսիմ էթմէք լազըմ տըր:

ԳԼՍՄԸ կվկէլ: Ալլահ կիւնահըն իշլէնմէսինէ նա՞որլ միւսա'ատէ եանի սապր վէ թէհամմիւլ էտիյօր:

Պու րուհանի պէլա, կիւնահ եալընըզ ինսան ձինս սինէ մախսուս տուր, չիւնքի կիւնահ իրատէի' ձիւզիշ յէտէն իլէրի կէլիր վէ պու իրատէի' ձիւզիշյի իսէ յէտէն կէլիր վէ պու իրատէի' ձիւզիշյի տիր: Ալլահըն Ալլահ եալընըզ ինսան ինսան էթմիշ տիր: Ալլահըն պախչ էթտիյի իշպու զիգըյմէթ աթիյէ ինսանա պախչ էթտիյի իշպու զիգըյմէթ աթիյէ սաեէսինտէ տիր քի, ինսան քէնտի ամէլէրինին սահիպի օլուպ խայըր ամէլէրի իշիւն միւքեափաթա սահիպի օլուպ խայըր ամէլէրի իշիւն իսէ միւճազաթա միւսւթէհագգ օլուր:

Պու տիւնեատա թանըտըպմըզ մախուգաթ արասընտա ինսան եալընըզ քէնտի ամէլէրինտէն մէսուլ տուր: Ինսան, հայլանաթ կիսպի սատէճէ սէվդի թագի' իլէ, եախօս պիր մագինա կիսպի պաշգասընըն իտարէսի վէ թագիիգի թահթընտա իշլէմէզ: Իլլա քէնտի հիւրը վէ սէրպէսթ օլարագ քէնտի պաշընա իշլէր:

Շու սիւալա տախի պուրաճըգտա պիր ձէվապ վէրէլիմ, եանի «Ալլահ ինսանըն քէնտի հիւրիյէթինի սուր իսթիմալ էտէճէյինի պիլտիյի հալտա անը

Նի՞չիւն հիւրը եարաթոը » — Ալլահ ինսանը հիւրը եարատարագ, օնա քէնտի Ալլահլըլընա եագըշըր պիր ինսանոտա պուլունոտու : Իմտի, Ալլահ ինսանըն պա՛զը սըրատա քէնտի իրատէի' ձիւզիյէսինի ֆէնայագուլլանածաղընը նազարը ի՛թիպարա ալարագ, անը նա հիչ հիւրը եարաթմասա, եախօտ հիւրրիյէթինի ֆէնայագուլլանածաղը սըրատա, օնուն հիւրրիյէթինի կէրի ալսա իտի Ալլահլըլընա եագըշմազ պիր չէյ օլաճաղը կիպի ինսանատա, պախուսուտ էյիւրէ պէօյիւք պիր դատր օլմուշ օլուր իտի, զիրա միւրեափաթա հաղզը օլամազ իտի :

Ալլահ, ինսանըն քէնտի հիւրրիյէթինի էյիյէ դուլլանմասը իչիւն, ճէպր էթմէյէրէք, օնա լազըմ օլան վասիթալարը տախի վէրմիշ տիր :

Մէղքիւր վասիթալարըն պա՛զըլարընը զիքր էտէլիմ :

1º Թապիաբ նօմօսու : Քէօթիւ պիր չէյ եափաթը լըզ անտէ վիճտանըմըզ պիզէ խապէր վէրիպ մուզտարը օլույօր, իճրա էթտիյիմիզ եարամազ մուամէւթոտէն տոլայը պիզի թէվպիխս էտիյօր : Պիր խայըր ամէլ իշլէտիյիմիզաէ օլ վիճտանըն սէսի պիզի մէտն էտիյօր... Պոզոս Սուաքիալ աչըզտան պու հալիզաթը պիզէ պիլտիրիյօր : « Զիրա նօմօսու օլմայան թակիթէլը իսէ նօմօսուն ամէլլէրինի թապի'աթձա իճրա էթտիքլէրինտէ ճէր նէք նէքատար նօմօսալարը եօդ իսէ, քէնտի քէնտիլէրինէ նօմօս տուրլար : Օնլար նօմօսուն թէն պիհէրի եիւրէքլէրինտէ եազըլը օլտուղունու կէսոթէրիլէր . չիւնքի զամիրէրի քէնտիլէրէ չէ հատէթ էյէլիպ ֆիքիրէրի եէքտիկէրինէ թա՛զիր եա թահսին էտէրէր » Թօմա. 2, 14, 15 :

2º Ազլ ու իտրաֆ : Էյիյի քէօթիւտէն թէֆրիգ էտէպիլմէմիզ իչիւն, Ալլահ պիզէ թապիաթ նօմօսու իրէ աղլ ու իտրաք տախի վէրմիշ տիր, չէօյլէքի քէնտի իրատէի' ձիւզիյէլէրինի սուի իսթիմալ էտէնլէր, քէօրիւ քէօրիւնէ տէյլի, իլլա պիլէրէք քէօթիւյիւ ինթիլսապ էտիյօրլար :

3º Ալլահըն թէնպիհիկրի : Պիզիմ իչիւն պիր գուվէթ վէ աօլլու, ասլա եանըլմազ պիր եօլ տուր : Պու սէպէսոտէն Գաւիթ մարգարհ Բապպա չէօյլէ տուա էտիյօր : « Էմիրլէրիյին թարիգինտէ պէնի իրշատ էյլէ, զիրա անտէ մէսէրրէթ պուլուում » Մէզամ. 118, 35 :

4º Ազիգ խորհուրդլար : Կիւնահտան սագընըպ էյի եօլտա տէվամ էտէպիլմէմիզ իչիւն Քրիստոս էֆէնտիմիզ պիզէ եէտի խորհուրդլարը վէրմիշ տիր վէ օնլարըն վասիթասըլյա պիզէ գէվգէլա՛տէ գուվէթ վէ լութուֆ իհսան էթմէքտէ տիր...

5º Տուա : Քրիստոս էֆէնտիմիզ « ույանըդ տուրուն վէ թէճրիւպէյէ տիւշմէմէք իչիւն տուա էտին » տէյու պույուրույօր : Տուայը թէրք էտէն ատէմ, թապի'ի թէճրիւպէտէ զա՛իփ պուլունուր :

Քէնտի իրատէի' ձիւզիյէլէրինի քէօթիւյէ գուլլանանլար օլտուղու կիպի, անը էյիյէ գուլլանանլար տախի չօդ տուր : Իմտի Ալլահ, քէօթիւլէրին սէպէսոտէնէ էյիլէրի տախի պու իհսանոտան մահրում էթմէք, թապի'ի, իսթէմէզ : Իրատէի' ձիւզիյէյի գալտըրաթը լըմզ կիպի, իհսան իչիւն մէսուլիյէթ տախի գալմազ, եանի իհսան քէնտի էյի ամէլլէրի իչիւն միւրեափաթա շանէսթէ, վէ քէնտ ամէլլէրի իչիւն ճէզայա միւսթէնազգ օլամազ, չիւնքի սէվզի թապիտէն տըշարը պիր չէյ եափամազ :

Ալլահըն, կիւնահ իշլէնմէսինէ թէհամմիւլ էթտիրինտէն տօլայը տինսիվլէրին ի'թիրաղ էթմէսի, եանի, « ինսանըն քէնտի հիւրրի-յէթինի սուի իսթիմալ էտէճէյինի պիլէն Ալլահ, նի՞չիւն ինսանը հիւրր եարատըօր » տէմէլէրի, « նէգատար պօշ վէ մանթըգուըզ պիր ի'թիրաղ օլոռուզունու էյիճէ անլաթմադ իշիւն պիր գաչ թէմսիլ իլէ անըտա իյզահ էտէլիմ:

Սույա տիւշիւպ պօղուլմագ լուզէրէ օլան պիր ատէմի սուտան չէքէրէք անըն հայաթ ընը գուրթարմագ չօդ էյի տիր: Լաքին օլ ատէմ սաղ գալարըլընտա օլապիլիր քի քէնտի հայաթ ընը ֆէնայա գուլլանըր տէյէրէք օլ ատէմի սուտան գուրթարմալը տէյիլմի՞յիդ: Պիր չէյսէ սուի իսթիմալ օլապիլմէք իմքեանը օլառուզու իշիւն օլ չէյ ասլ ու զաթընտա քէօթիւմի՞ւլ տիւր տէմէլիյիկ: Մէսէլա օգույուպ եազմագ պիլմէք չօդ էյի, ինսանա ֆաբի'տէլի վէ չէրէփ կէթիրիր պիր չէյ տիր: Լաքին օլապիլիր քի օգույուպ եազմայը պիլէնլէր քէօթիւ քիթապլար օգույարագ, ֆէնա չէյլէր եազմագ կիւնահա տիւչէրէր տէյու, օգույուպ եազմագ էօյրէնմէյի եասագը՝ էթմէլիյիկ, օգույուպ եազմայը քէօթիւ պիր չէյմի՞ ատու էթմէլիյիկ:

Ալլահըն խարէսինէ գարչը պու խուսուստա ի'թիրաղ էտէնլէրին մագսատը, Ալլահըն չէրէփինի արամագ, եախօտ տիւնեատան կիւնահըն գալարըլմասընը իսթէմէք տէյիլ, իլլա Ալլահա գարչը օլան խուսումէթէրիյլէ սափտէրուն ճանլարը գէհիրէմէք տիր:

ԳՅՍՄԸ ՍՍՆԻ: Ճիսմանի պէլար կիւնահըն եիւզիւնտէն իէրի կէրմիշ օլոռուզու հալուէ, նի՞չիւն պու տիւնեատա կիւնահքեար ատէմլէր էյի ատէմլէրտէն

տահա պախթիյար, տահա րահաթ տըրլար:

Պու սիւալա տօղրուտան ձէվապ վէրմէզաէն էվվէլ անըն պազը եանլը ձիէթլէրինի կէօթէրէլիմ:

1° Ումում էյի ատէմլէրին եէր լուզէրինտէ պէտպախթ վէ քէօթիւ ատէմլէրին իսէ մութլու « երջանիկ » օլմալարը, եանլը օլարագ ֆարզ էտիլիյօր, զիրա էյիւլէրին արասընտա, մութլու, րահաթ պիր էօմիւր կէչիրէնէր տախի չօդ օլոռուզու կիսի, քէօթիւ ատէմլէր, կիւնահքեարլար միեանընտա քէզա պէտպախթ օլանլար զայէթլէ չօդ տուր: Խարիճի կէօրիւնիւշէ կէօրէ հիւքմ էթմէլի տէյիլիկ: Պախթիեար զանն էթաիյիմիզ գէնկինին քի՞մ պիլիր նէ՞ չէքիլմէզ տէրտլէրի վար:

2° Էյիլէրին հիչ պիր գուսուրու վէ քէօթիւլէրինտէ հիչ պիր էյիլիյի օլմամը տըր տէմէք տախի եանլը տըր: Շիմտի ասըլ սիւալըն ձէվապընա կէլէլիմ:

Ա. Շինեատա պազը էյիլէրին պէտպախթ վէ կիւնահքեարլարըն իսէ էյիլէրտէն տահա րահաթ պիր էօմիւր կէչիրմէլէրինոէ թէածիւպ էտէճէք հիչ պիր չէյ եօգտուր: Քրիստոս կիէնտիմիզ քէնտի տօսթլարընա, քէնտի շայիրտլէրինէ, էվվէլինտէն պու հալլարը խապէր վէրտի: « Կէրչէք, կէրչէք սիզէ տէրիմ քի, սիզ աղլայըպ եաս չէքէճէքսինիկ, տիւնեա իսէ սէվինէճէք պիր » Յովհ. 16, 20: Քէզա « օլ զէման Յիսուս շայիրտլէրինէ տէտի, հէր քիմ արգամսըրա կէլմէք իսթէր իսէ, քէնտի քէնտինի ինքեար էթսին, խաչընը օմուզունա ալըպ արգամսըրա կէլսին » Մատթ. 16, 24: Քէզա « խաչընը ալըպ արգամսըրա կէլմէյէն պահա լայըպ տէյիլ տիր » Մատթ. 10, 38:

կպէտի սէլամէթէ չըգապիլմէմիզ իչիւն խաչ եօլու

տահաւ էմին պիր եօլ օլտուղունտան Քրիստոս կֆէնտիմիզ անը պիզէ կէօսթէրիյօր, հաթթա քէնտինէ շայիրտ օլտպիլմէմիդիչիւն օնու շարթ գոյույօր, չւանքի տիւնեա րահաթլըզը իչինտէ եաշայանլարըն էպէտի սէլամէթէ չըգմալարընա պէօյիւք կլունվառէր վար տըր « Յիսուս իսէ շայիրտլէրինէ տէտի, կէրչէք սիզէ տէրիմ քի զէնկինին կէօքլէրին փատիշահլըզընա կիրմէսի կիւճ տիւր » Մատթ. 19, 23: իմարի պու տիւնեատա էպիչթ չքիպ, սէֆալէթ իչինտէ եաշայան էյօ սալին ձանլար, շազ ու մէսրուր օլունուզ զիրա կֆէնտիմիզ Յիսուս Քրիստոս սիզէ տէյօր: « Նէ՞ մութլու աղլայանլարա զիրա մուլար թէսէլլի օլաճագլար » Մատթ. 5, 5: Քէզա « սիդ գանսավէթ չէքէճքսինիդ. լաքին գանսավէթինիզ շազըզա թէպտիլ օլաճագ տըր » Յովհ. 16, 20:

Բ. Պու տիւնեա ասլընտան միւքեաֆաթ նէտէ միւճաղաթ տիւնեասը տէյիլ տիր: Պու տիւնեատա եյիբէրէ տէրհալ միւքեաֆաթ, վէ քէօթիւէրէտէ կիւնահլարընըն ա'գապինաէ նէզա վէրմէք լազըմ կէլսէ, նէր սա'աթտա, նէր տագիդէտէ Ալլահըն մուճիզաթէթմէսի, քէնտի գոտուղու թապիաթ գանունլարընը նէր սա'աթ տուրտուրմասը իճապ էտէր իսի: Մէսէլա, Ալլահ պիր՝ ումում ֆէլաքէթ էմնասընտա, պիր հարիդ գուհուր էթտիյինտէ, պիր գուրթունա զէմանընտա, ոլ մահալտէ, ոլ կէմիտէ, եանմադ, զարդ օլմագ իւզէրէ օլան սալինէրի տիկէր կիւնահլեար ատէմէլէրտէն այըրըզ անէրի պէօյիւք պիր մուճիզաթ իլէ սայիր էմին պիր մահալէ նազլ էթմէլի, եախօս սալինէրէ եագլաշան աթէշին եազըզը թէ՛էսիրինի տուրտուրմալը, կէմիտէքի սալինէրի, գարայա նազլ էթմէլի, եախօս սույուն գուվէթինի գըրմալը, անըն թապիաթընը թէպտիլ էթմէլի իսի....

Ալլահ հէր սա'աթ մուճիզաթ էթմէյիոդ սապիթ գըլարըզը թապիաթ գանունլարը իլէ եանի իքիննի սէպէպիէրին վասիթասըլյա (par l'intermédiaire des causes secondes) տիւնեայը իտարէ էտէր:

Կէօքտէքի Փէտէրիմիզ, պու խուսուստա պիզիմ կիպի տիւչիւնմէյիպ « Օ քէնտի կիւնէշինի ֆէնալարըն վէ էյիլէրին խւզէրինէ տօղոուրուր վէ հազգ հէմ նահազգ օլանլարըն խւզէրինէ եազմուր եազմըըրըր » Մատթ. 5, 45: էօմրիւ գըսա վէ սապրրազզ պա'ց ատէմէր խթէրէրքի Ալլահտէր կիպի օլուն, եա ի Ալլահ պու տիւնեատա հէր ամէլին տէր ա'գապ միւքեաֆաթընը, եատա միւճաղաթընը վէրսին: Պու ֆիրիր չօդ եանլըզ տըր, զիրա պու թարզ մուամէլէ փաղիլէթին գատր ու գըյմէթինի չիւրիւտիւր, Ալլահ ժուհապէթինի, հիւրրիյէթիմիզի հիչէ չըգարըր.....

Ինսան եափաճաղը Փէնալըզըն տէրհալ վէ շիւպ հէսիզ օլարադ հէզասընը կէօրէճէյինի տիւչիւր իսէ, հիւրիրիչթի կէօզիւնտէ գալմազ, փազիլէթ, եախօս Ալլահ մուճապէթի իչիւն տէյիլ, իլլա պիր նէվ' հէպը թահթընտա օլարագ, պաշընա կէօրէճէյի հէզանըն դօրգուսունտան քէօթիւ ամէլլէրտէն կէրի տուրուր: Ֆազիլէթտէ տէվամ էթմէք, կիւնահտան կէրի տուրը մագ, սիւրա'թլա կիտէն պիր օթօմօպիլտէն սազընմագ կիպի օլուր:

Ալլահ, էօթէ տիւնեատա քէօթիւ ամէլլէր իչիւն ձէզա վէ էյի ամէլլէր իչիւնտէ միւքեաֆաթ վէրիլէճէյինի հէր նէդատար պիզէ պիլտիրիյօր իսէտէ, պու տույլուր, պու ֆիքիր, հիւրրիյէթիմիզին իւզէրինէ չօդ պիր թէ՛էսիր էթմէյօր, չիւնքի անը պիզտէն ուզագտա կիպի կէօրիւյօրուզ, եախօս օլ կիւնահտան

թէօվակէ էթմէյէ վազթըմըզ օլաճադ տէյու տիւշիւ-
նիւյօրուղ:

Ալլահ կիւնահքեարա, կիւնահ իշլէտիքտէն սօնրա
տէրհալ ճէզա վէրսէ իտի, պու տիւնեատա եաշամագ
միւմքինսիզ օլուր իտի: Մէսէլա Ալլահ պիր զէնկին
առէմին կիւնահ իշլէտիյի անոտ սէրվէթինի էլինտէն
ալըպ, կիւնահ եօրունտան կէրի տէօնտիւյիւ կիպի անը
կէրի վէրսէ իտի, պու տիւնեանըն իտարէսի պիր չօճուգ
օյունճաղը կիպի օլուր իտի: Պէշ նուփուստան իտարէթ
օլան պիր ա'իլէ էֆրատը միեանընտա խւչիւ կիւնահ-
քեար վէ իքիսի սալին օլսա, պիր արատա եաշայան պէշ
նուփուսուն իւչիւնիւ փագիր, վէ իքիսինի զէնկին
էթմէք նասըլ օլապիլիր.... Սէրվէթ հաղըլնտա
տէտիյիմիզի տիկէր հալլարա տախի թաթպիզ էտէպի-
լիրիզ: Մէսէլա կիւնահընըն ճէզասը օլմագ իւզէրէ պիր
առէմին տէրհալ խասթա, եախօտ քէօր օլմասը, վէ
թէօվակէյէ կէլտիյի կիպի տէրհալ սաղըլմասը լազըմ
կէլսէ, տիւնեատա եաշամագ միւմքինսիզ օլուր իտի:
իմտի տիւնեատա կէօրտիւյիւմիւզ փարզլը հալլարոտան
տօլայը Ալլահըն իտարէսինէ գարշը ի'թիրազ էթմէնին
նէգատար պօշ վէ մանթըզսըզ պիր իտափ'ա օլոուղունու
հէրքէս անլայա պիլիր:

ԳԸՄՄԸ ՍԱՆԻ

ԻՆ ՈՅՆ



Ի՞ԱՍԱՆ

« Ինսան իզգեր իշխն իսի, վէ անլամատը,
հայլանլարա միւսավի վէ օնլարա պենզեր
օլուն »

Սաղմ. 48, 13 :

Ինսան ասլընտան դայէթլէ միւթէնէսսիս տիր,
չէր չէյի կէօրմէք, հէր չէյի իշիթմէք, հէր չէյի անլա-
մագ իսթէր : Լաքին անըն կէօրմէյէ, իշիթմէյէ, վէ
անլամայա օլան հէվէս ու աշգը, պաշլընա քէնտինտէն
խարիծաէ օլան չէյլէրէ տողրու տուր : Քէնտի քէնտինի
անլամայա արզուսու օլան ատէմլէր (խուսուսա
շիմտիքի վաղրթլարմըզտա) փէք աղաբրլար : « Ե՛լ
ատէմ ժենինի բանը » :

Քէնտի քէնտինի թանըմագ ինսան իշխն պէօյիւք
պիր իլիմ տիր, էն պէօյիւք, էն եիւքսէք պիր ֆէլոէֆէ
տիր :

Ինսան քէնտի ասլը վէ իսթիգուլը հագգընտա
մալիք օլուուլու իլմէ վէ տուցույա կէօրէ եաշար,
եանի պիր խաթթը հարէքէթ թութար : Էկէր պիր
քէնտիմիզի, շու մատաի վէ ֆանի տիւնեանըն պիր
գըսմը կիպի գըյաս էտէր իսէք, մատաի տիւնեա կիպի
կէչիպ պիր կիւն քեամիւէն դաի՛լ օլամագ կիպի պիր
պիզի կէօզէտիր իսէք օնա կէօրէ եաշարըզ : Եօդ էկէր
քէնտիմիզտէ մատաիյաթըն ֆէվգընտա, մատաի տիւն-

եատան իւսթիւն, էօլիւմ իլէ զէվալ պուլմայրպ, իլլա էպէտի եաշայաճագ պիր առ ու էսաս թանըըրպ գապուլ էտէր իսէք, պու ի'թիգաթըըրդա կէօրէ եաշարըդ:

Աչըգ սէօյլէյէլիմ, ինսան քէնտինի, տիւնեատա եաշայրպ զէվալ պուլան հայլանլար կիպի գըյաս էտէր իսէ օնլար կիպի եաշար, եախօս ինսան քէնտինտէ էօլմէզ, զափ' օլմազ պիր առ ու էսաս թանըըրպ, ամէլլէրինտէն մէ'սուլ օլտուղունա զանա'աթ կէթիրիր իսէ օնա կէօրէ եաշար:

Շու հալոէ քէնտի քէնտինի թանըմագ ինսան իչիւն փէք էլզէմ պիր իլլիմ, էն պէօյիւք պիր ֆէլոէֆէ պիր տէտիյիմլոտէ եանըլմայօրուլ:

Դայէթլէ եխոքսէք պիր րուհ իլէ եազըլան րուհանի պիր քիթապտա պու մէսէլէյէ տա'իր աթիստէքի սէօզ-լէրի օգույօրուգ: «Հէր ատէմ պիթթապի՛, թանըմագ, պիլմէք արզու էտէր, լաքին Ալլահ գորգուսու օլմազ իսէ իլլիմ նէ՞յէ եարար: Ալլահա խըզմէթ էտէն ալչագ կէօնիւլլիւ ձահիլ պիր ատէմ, քէնտինի ունուտուպտա երլուզլարըն տէվրինի քէշփ էտէն մալլուր ֆէյլէ-սօֆտան, շիւպհէսիզ, տահա էյի տիր»:

(Քրիստոսա պէնդէր օլմագ իչիւն թովմաս Քէմբացինին նասինաթլարը. Ա., մաս, գլ. 2):

Եարամազ վէ պօղուգ ֆէիլէրինտէն տօլայը քէնտիլէրինէ թէրէթթիւպ էտէն մէ'սուլիյէթտէն գուրթուլարագ ա'զլ ու խտրաքտան մահրում օլան հայլանլար կիպի տիւնեատա մէրպէսթ եաշայապիլմէք իչիւն նահագդ եէրէ վէ նէր մանթըդա գարը Ալլահըն վարլըլընը ինքեար էտէն պա'զը ատէմէք, ինսան հագգընտա տախի պիր չօգ եանլըշ ֆիքիրլէրէ զանիպ օլմազտատըրլար:

Տինսիգ ֆէյլէսօֆլարտան պա'զըլարը ինսանըն ձանընը իթրաթլա մէտն էտէրէք թէնին վազիթէսինի քեամիլէն պօշա չըգարմագ իսթէյօրլար: Պունլար ֆէլ-սէֆէի ֆիքրիյէյէ սալիք օլանլարտըրլար: (Idéalistes, գաղափարական փիլիսոփայ), պա'զըլարըտա (պիր պէօյիւք զըսմը) էլլէլըիլէրէ քեամիլէն զըստ մէպոտէ-լէր թա'գիպ էտէրէք ինսանըն հայաթընըն 'ումում մուա'մէլաթընը, հաթթա խասա'իսի բուհիյէ վէ էփա'լը րուհանիյէյի պիլէ սատէճէ թէնէ աթփ էթմէք իսթէ-յօրլար: Պունլար մատտիեուն (նիւթապաշտ, մատաթապաշտ) թէսմիյէ օլունուրլար: Զիւնքի մատտիեաթտան պաշգա պիր չէյէ ինսանմագ իսթէ՛յէյօրլար:

Պա'զըլարը հաթթա ինսան մայմունտան իլէրի կէլմիշտիր տէյէրէք, մայմունուն նէսլ ու գիւրրիյէ-թինտէն օլտուգլարընա տա'իր եանլըշ մէպոտէլէրինտէ պիլա ար ու հիճապ խրար էտիյօրլար: Պունլար իսէ Տարփինիսթէր տիր:

Ալլահ ինսանը նէ՞ եխոքսէք մագսատ իչիւն եարաթ-մըշտը, լաքին հայֆլար օլսուն, ինսան քէնտի քէնտինի նէ՞ գաստար ալչաղա տիւշիւրտիւ: «Ինսան իզզէթ իչիւն խիի, վէ անլամատը, հայլանլարս միւսավի վէ օնլարա պէնդէր օլտու»:



Ա. ՊԱՊ

● ● Ի ՆՍԱԿ Ա ● ●

« Ինսան նէ՞տիր քի անը զիքր էտէսին, եախօտ ինսան օղու նէ՞տիր քի անը զիյարէթ էտէսին։ Անը մէլքրէտաէն պիրազ աշաղը գօտուն, անը ճէրալ ու իզզէթ իլէ թաճլանտըրաըն։ Օնա էլլէրիյին էմէքրէրի իւզէրինէ հիւքիւմէթ վէրիպ անըն այաղը ալթընա գօտուն։ » Սապմ. 8, 4—8։

1º Ինսանըն ասլը : Ինսան Ալլահ թարաֆընտան խարդ էտիլմիշ պիր մախլուգ տուր, վէ Ալլահ ինսանը քեամիլ պիր ատէմ հալընտա եարաթտը, եանի Ալլահ ատէմի, ինսան թապիթընըն թէմամիյէթիյիէ եարաթտը։ Պու մատանէյէ տա՞իր լազրը օլան մա՞լիւմաթը Քիթապը Մուգաստէն աչըգտան պիզէ վէրիյօր։ « Վէ Ալլահ, միւշապէնէթիմիզէ կէօրէ սուրէթիմիզտէ ինսան խադ էտէլիմ Վէ Ալլահ քէնտի սուրէթի իւզէրէ ինսանը խալդ էյլէտի Անլէրի էրքէք վէ տիշի օլարադ խալդ էյլէտի։ Վէ Ալլահ անլէրի միւպարէք գըլաը, վէ Ալլահ անլէրէ մէյլէտար օլունուգ տէտի » Թէքվ. 1, 26, 27, 28։

« Պապպ Ալլահ եէրին թօպրաղընտան ատէմի թէշքիլ էտիպ պուրունընա հայաթ. նէֆիսինի նէֆիս էյլէմէքլէ ատէմ զիքուն օլուու » Թէքվ. 2, 7։

2º Ինսանըն քէցիլարը : Ինսան միւտիմի պիր նամտան վէ քէնտէն միւրէքքէպ տիր։ Միւտրիք պիր ճանտան վէ թէնտէն իտպարէթ օլան ինսանըն պիրվիյնինի, էղ հէր ճիհէթ անըն ֆա'ալիյէթ վէ հարէքէթինի ճանտ աթփ էթմէլի տիր։ Ինսանըն թէնինի թէշքիլ էտէն մատուէյէ չէքիլ վէրէն ճանտըը :

3º Ճան նէ՞ տիր : Ճան ոէմէքլէ կէնիշ վէ 'ումումի պիր մա՞նատա, ինսաննտա վէ հայլանաթտա միւշանէտէ էտիլէն էսասը հայաթիյէ անլաշըլըր։ Սոէմին մալիք օլուուզու իշպու էսասը հայաթիյէ, եանի ճան, քէնտինտէ օլան, վէ 'ումում հայլանաթ վէ մախլուգաթ միւսանընտա եալընըզ քէնտինէ մախսուս օլան պա'զը խասիյէթլէր սաեէսինտէ 'ումում հայլանաթտան իւսթիւն հէմտէ մուգայէսէ գապուլ էթմէզ տէրէճէտէ իւսթիւն պիր մէվգի՛ իշլալ էթմէքտէ տիր։ Իմտի ինսանըն ճանընը չէոյլէճէ թա'րիֆ էթմէլիյիլ։ « Ճան, ագլ ու իտրաքա մալիք օլան վէ թէնէ պիրէշէրէք օնունլա պիր զաթ, պիր վարլըգ թէշքիլ էթմէք իչիւն խալդ օլունան բուհի պիր ճէվհէր, պիր վարլըգ տըր »։ Պուն օլան ճանըն վէ մատափ թէնին պիրէշմէսինտէն հասըլ օլան զաթ, վարլըգ, ատէմ թէսմիյէ էտիլիր։ Պէնի ատէմ ճանըն սաեէսինտէ 'ումում քեափնաթըն փատիշահը օլմուշ տուր։ « Ինսան նէ՞տիր քի անը զիքր էտէսին, եախօտ ինսան օղու նէ՞տիր քի անը զիյարէթ էտէսին։ Անը մէլէքլէրտէն պիրազ աշաղը գօտուն, անը ճէլալ ու իզզէթ իլէ թաճլանտըրաըն։ Օնա էլլէրիյին էմէքլէրի իւզէրինէ հիւքիւմէթ վէրիպ անըն այաղը ալթընա գօտուն »։

4^o Ճանրն քենին մախսուս օլան խասալարը :

Ա. Հավաս, եանի հիսս էրմեկ գապիլիյէրի : Ճան թէնին վասիթասորյլա խարիծուէն ալտըլը թէ'էսիրէ կէօրէ աղըը, աճը եախօս սէլինձ, ֆէրահլըգ, մուշ հապաէթ եախօս խուսումէթ տույար :

Ա. Ազլ ու իցրաք : Եանի տիւշիւնմէք, պիլմէք գուվլէ'ի միւտրիքէ վէ միւմէյէիլէյի գուլանմագ գապիլիյէթինի եանի ֆիքիր ալմագ, ալընան ֆիքիրլէրի հըգգ էթմէք, անլէրի պիրլէշաբիրէք բուպար էթմէք, անլէրի իսլահ վէ թա'ատիլ էտէրէք անլէրի խարիճէ պէյան էթմէք գապիլիյէթի : Ճանըն պու խասսասընա թէնին միւշարիք օլմասը նագապիլ տիր. լաքին ատէմին շիմտիքի հալը թապիխինտէ ագլ ու իտրաքըն թէզահիւր էթմէսի իչլուն պէյինին թամ օլմասը լազըմ տըր :

Ա. Ազլ ու իտրաք, նիսպէթ գապուլ էթմէզ սուրէթ վէ աէրէճէտէ ճանը մատափ թէնտէն ա'լի պիր ունըփա եիւքսէլտիր :

Դ. Իրահէր : Եանի իսթէմէք պիր իշի եափմագ եախօս անտէն կէրի տուրմագ, պիր գաչ չէյ միեանընտա պիրինէ թէվէճէիւն էթմէք . . . պիրինի ինթիխապ էթմէք գապիլիյէթի :

Դ. Գուվլէ'ի հաֆրզէ վէ խայալիյէ : Իքինձի տէրէճէտէ ճանըն խասսալարը սայըլըրլար, չլոնքի անլէր գուվլէ'ի հըպիյէ վէ միւտրիքէյէ թէալլիւք էտէրլէր :

5^o Ինսանըն քենի : Թէն ինսանըն մատափ գըսմը

տըր, վէ ճան անըն վասիթասըյլա մատափ չէյլէրէ իրթիլաթ վէ իրթիպաթտա պուլունուր :

6^o Ճանրն քենի պիրլէմեսի : Բուհ օլան ճանըն վէ մատափէթտէն խարէթ օլան թէնին պիրլէշմէ-սինտէն, եէքտիկէրինէ օլան թէալա'իյեէթ վէ իրթի-պաթ, արալարընտա կէօրիւլէն մուա'մէլէ'ի միւթէ-գապիլէ վէ միւշարէքէթի ֆաալիյէթ հասըլ օլուր, Ճանըն ա'գլի վէ իտրաքի մուամէլաթտա թէրագը եախօս թէտէնսի էթմէսի խուսուսի թէնին սըհէթ վէ թէշքիլաթընըն հալ ու տէրէճէսինէ մէրպութ տուր, զիրա նասըլքի եօդալըտա զիքր էթտիք, ճան թէնին վասիթասըյլա խարիծու օլան մատափ չէյլէրէ իրթի-լաթ էտէր :

Բ. ՊԱՊ

ԻՆՍԱՆԸՆ ՂԱՅՐԸ ՄԱՍՏԻ

ՊԻՐ ՃԱՆԸ ՎԱՐ ՏԸՐ

Ինսանըն գայրը մատափ, եանի ճիսիմէր կիպի վաս'ի, եախօս ֆարգլը գըսմըլարտան միւրէքքէպ, վէ եախօս ճիսիմէր կիպի թագսիմաթտա միւսսա'խ օլմայըպ իլլա րուհի պիր ճանը օլտուղունու խսպաթ էթմէք փէք գուայ տըր :

1° « Պեն » Ֆիքրինին պազի զալմասը :

Ուժում աթլպանըն թէճրիալէ իլէ անլայըպ էօյրէթտիյինէ կէօրէ ինսանըն վիճուտու վագըթլա, (պա՛ղը ալիմլէրին եազարզընա կէօրէ պիր գաչ այ դարքընտա) քեամիլէն թէպտիլ օլույօր, եանի պու կիւնքի ճիմմիմիզ, վիճուտումուղ տաթ'մա այնի գալմայը պիր միւտտէթ, պիր վագըթ սօնրա տէյիշիլիյօր, անըն եէրինէ նէնի պիր վիճուտ մէյտանա կէլիյօր, չէօյլէքի պու կիւնքի վիճուտումուղ մատտէթէն կէչէն սէնէքի վիճուտումուղ տէյիլ տիր:

Պու թէպէտտիւրաթա բազմէն ատէմ քէնտինի հէր վագըթ իչիւն այնի պիլիյօր: Մէսէլա պունտան տօգուղ սէնէ էվվէլ եափմըշ օլտուղու եօլսուղ մուամէլէլէր իչիւն հիմապ էտիպ, եախօտ իշէմիշ օլտուղու խայր ամէլլէր իչիւն իֆթիխար էտէրէք պու կիւնքի ատէմ, « պին պունտան տօգուղ սէնէ էվվէլ եօլսուղ հալլարտա պուլունտում » տէյէրէք նատիմ օլույօր, եախօտ, պունտան տօգուղ սէնէ էվվէլ, « պին չէօյլէ պիր էյլիլէք էթտիմ » տէյէրէք քէնտի վիճանընտա պիր շազըգ հիսա էտիյօր: Հալպուքի ճիսիմ խուսուսունտա պու կիւնքի կէօրինիմիւղ ատէմ, տօգուղ սէնէ էվվէլ օլ ճինայէթի իճրա էտէն, օլ խայըրիխահլըլը եափան ատէմ եախօտ վիճուտ օլմայըպ, տօգուղ սէնէտէն պէրի, հիչ տէյիլ իսէ պիր գաչ տէփա եէնիլէնմիշ տիր. պու կիւնքի կէօրտիւյիւմիւղ թէն, կէչէն սէնէ կէօրտիւյիւմիւղ թէն տէյիլ տիր:

Իմտի իշպու քէննի թէճրիպէլէրին նէթիճէսի օլրագ, եանի վիճուտումուղուն վագըթ իլէ թէպտիլ վէ քեամիլէն եէնիլէնմէսինէ բազմէն, պիլուէ տէվամ

էտիպ կէչմիշ վէ հազըր հայաթըլմըլըն 'ումում թավը ու հարէթէթ վէ մուամէլաթընը քէնտինէ աթֆ էտէն « պին » հիսս ու գանուաթընա պինա'էն պիլուէ ճիսիմ տէն պաշգա պիր հայաթ վէ պիր գուվզէթ վար օլտուղունու իդրար վէ գապուէ էթմէյէ մէճպուրուզ: Պու հագիդաթը ինքեար էթմէք, էօյլէն վագթընտա քէնտի հարարէթիյլէ տիւնեայը ըսընտըրըպ, հայաթպախչ նուրույլա տիւնեայը թէնվիր էտէն կիւնէշին վարլըլընը ինքեար էթմէյէ պէնզէր պիր շաշգընլըգ տըր:

Պաշգա պիր եօլ իլէ տախի պու հագիդաթը պիրաղ տահա իյդահ էտիպ անլատա պիլիրիզ: Պունտան պէշ ալթը սէնէ էվվէլ իճրա էտիլէն պիր ճինայէթ իչիւն պու կիւն պիր ատէմի տէրտէսթ էտիպ իտամա հիւքմ էտիյօրլար: Իտամա հիւքմ էտիլէն պու կիւնքի ատէմ քէնտինի միւտտափա'ա էթմէք իչիւն պիր չօղ ի'թիըալըլարտա պուլունույօր, լաքին էն միւֆիտ վէ գուվզէթլի օլապիլիր կէօրինէն շու թարզը միւտտափա'ատա պուլունմայօր, եանի « հաքիմ էթէնտի հուզուրունուզա ձէլպ էտիպ իտամա մահքիւմ էթմէք իսթէտիյինիզ ատէմ պէն տէյիլիմ, պէն պու կիւնքի ատէմ, եախօտ պիր գաչ այլըգ ատէմ իմ: Ֆիլան պիր ճինայէթի իտամա էթտիյինիզ ատէմ, վէ օնուն վիճուտու, օնուն էլլէրի շիմտի հուզուրունուզտա պուլունան վիճուտ վէ ազալար տէյիլ տիր: Ճինայէթին իճրա էտիլարիյի թարիխտէն պէրի շիմտիքի կէօրտիւյիւնիւղ պու վիճուտ էն ազտան պէշ տէփա թէպտիլ ու թաղիր օլմուշ տուր: Իմտի պու շիմտիքի պիսուչ ատէմէ գարչը օլան հագգսըլըլըզ գարշը բրօթէսթօ էտէրիմ » տէյէմէյօր:

2º Ինրիսասըն մուգայէսէ ետիլմէսի :

Պիզտէ օլան եախօտ խարիճտէն ալտըղըմըզ
հըսսըյաթ վէ տույլուլարը եէքտիկէրիյլէ րուպար վէ
մուգայէսէ էթմէք գապիլիյէթի տախի ինսանտա զայրը
մատտի, պիր գուվլէ'ի հայաթիյէ, պիր ճան օլտու-
դունու աչըգտան իսպաթ էտիյօր:

Պա՛զը տէֆա ա՛յնի վագըթտա պիր չօդ ֆարգլը
տույլու եախօտ իհթիսաս հիսս էտիյօրուզ. մէսէլա
եէմէք իշին էլիմէ պիր մէյլէ ալտըղըմտա, անըն
լէթաֆէթի կէօղլէրիմէ, թատը տամաղըմա, գոգուսու
պուրուսմա վէ անըն սէրթլիյի եախօտ եռումշագլըզը
բարմագլարըմա թէ՛էսիր էտիյօր: Պու խուսուստա
շայանը թէաճճիւպ օլան նոդթա շուտուր քի մէզքիւր
մէյլէնին լէթաֆէթի եալընըզ գուվլէ'ի պասըրէյէ
թէ՛էսիր էտիպ տիկէր հասսէլէրի ասլա թահրիդ էթ-
մէյօր, անըն թատը եալընըզ գուվլէ'ի զափա իւզէ-
րինէ պիր թէ՛էսիր պըրագըյօր, անըն գոգուսու եալընըզ
գուվլէ'ի շամմայէ տօգունույօր վէ անըն սէրթլիյի
եախօտ եռումշագլըզը իսէ եալընըզ գուվլէ'ի լամիսէ
իւզէրինէ թէ՛էսիր էտիպ տիկէր հասսէլէրի ասլա
ույանտըմայօր: Հըսսըյաթ խուսուսունտա մատտի
գըսմըմըն հալ ու քէյֆիյէթի պու մէրքէզտէ օլտուզու
հալտէ, պէն քէնտիմտէ կիզի, զայրը մատտի պիր
գուվլէթ, պիր գուվլէ'ի հայաթիյէ հիսս էտիյօրում,
եանի, « պէն » պու « պէն » տէյէն գուվլէ'ի հայաթիյէ,
հավլասը իսամսէյի զահրէնին եէքտիկէրիյլէ ալագասը
օլմայարագ, վէ միւնֆէրիտէն ալտըղլարը տույլու վէ
հըսսըյաթըն ճիւմլէսինիտէ քէնտի իւզէրինէ ալարագ
օնլարա սահիպ վէ օնլարտան միւթէհասսիս օլույօր:

Եշպու « պէն » ալտըղը ֆարգլը հըսսըյաթըն գուվլէ-
թինին տէրէնէլէրինի թայեին վէ օլ տէրէնէլէրի պիր
պիրիյլէ րուպար էտէրէք, օնլարըն նէթիճէսինի չէօյ-
լէճէ պիզէ պէյան էտիյօր: Եանի, « պէնճէ շու մէյվէնին
կէօմթէրիշինէ կէօրէ թատը չօդ էյի տէյիլ տիր »
եախօտ « պէնճէ շու մէյվէնին կէօմթէրիչ եօդ, լաքին
զայէթլէ լէզիլ տիր » . . .

Իմտի ինքեարը զայրը միւմքին օլան պու թէճրի-
պէլէրին նէթիճէսի օլարագ, ինսանտա մատտիյաթտան
պաշգա, զայրը մատտի պիր գուվլէթ, պիր ճան
օլտուզունու իգրար վէ գապուլ էթմէյէ մէճպուրուզ,
պիրա նասըլքի եօդարրտա կէօմթէրտիք, մատտի
թէնմիզ, մատտիյաթ, գուվլէ'ի միւտրիքէ վէ միւմէյ-
եիզէտէն մահրում տուր, հէմտէ հավլասը իսամսէյի
զահրէնին հէր պիրինին քէնտինէ մախսուս պիր
վազիփէսի օլուպ օնտան զայրը հիչ պիր շէյտէն միւթէ-
հարրիք օլմազ. եանի էլլէրիմիզ սէստէն, չալլըտան,
գուլագլարըմըզ էն լէզիլ թա՛մտան, էն փարլագ
զիյատան. . . միւթէ՛էսսիր օլմազլար:

Գ. ՊԱՊ

ԻՆՍԱՆԸՆ ՃԱՆԲ ՊԻՐ ՐՈՒՀ ՏՈՒՐ

Ինսանըն ճանընըն մատտիյաթտան միւրէքքէպ

օլմատըղընը իսպաթ էթտիքտէն սօնրա , օնուն հայ-
վանլարտա կէօրտիւյիւմիւղ էսասը հայաթիյէնին
ֆէզդընտա օլտուղունու տախի կէօմթէրմէք պիգէ
փարզ տըր : Ինսանըն ճանը . հայվանլարըն ճանընա
րուպար էտիլէրէք օնա միւշապիհ թութուլամազ , զիրա
ինսանըն ճանընըն պաշլըն խասսալարը օլան աղլ ու
իտրաք , գուվէ՛ի միւտրիքէ վէ միւմէյեիզէ , իրատէթ ,
ևայլն , ինսանըն ճանընըն մուգայէսէ գապուլ էթմէղ
տէրէծէտէ հայվանաթ ճանընտան իւսթիւն պիր սընըփա
թէրփի՛ էթտիրիյօրլար : Հայվան ճանընըն վար օլմասը
հատոր զաթընտան մատտիյաթա թապի՛ տիր , անտէ
պէ՛ եանի զարգ օլմուշ տուր , չէօյլէքի մատտիյաթըն
խարիծնտէ վէ անտէն այրը , նէ իշլէյէ պիլիր , նէտէ
եաշար . պիրլէյմիշ օլտուղու մատտէնին , եանի ճանմին
զայիլ օլմասըլլա հայվանըն ճանը տախի զայիլ օլուր :

Իմտի ինսանըն ճանը պիր րուհ տուր տէմէքլէ նէ՞
անլամալլյըզ : Ինսանըն ճանը պիր րուհ տուր տէմէքլէ
օնուն հատոր զաթընտան մատտիյաթա թապի՛ օլմա-
տըղընը անլամագ իսթէրփի՛ : Հէր նէգատար ինսանըն
ճանը մատտէ իլէ , եանի թէն իլէ պիրլէշմէք իշխն
եարատըլըշ իսէտէ էսասընտան օնա մէրպութ վէ
թապի՛ օլմայըպ , օնտան այրը քէնտինէ մախսուս
օլան ֆէ՛ալլէթ վէ մուա՛մէլաթընը իճրա էտէպիլիր ,
վէ պիրլէշմիշ օլտուղու թէնին զէվալ պուլմասըլլա
պէնտի տախի զէվալ պուլմայըպ օնտան այրը եաշար :

1° Ճանըն ֆիլիէրի : Ճանըն պիր րուհ օլտու-
ղունու իսպաթ էթմէք իչխւն օնուն ֆիլլէրինի , եանի
ֆէալիյէթինին թարզընը վէ մէվատաը մուամէլաթընը
նաղարը ի՛թիպարա ալմագ իքթիփա էտէր : Ումում

ալիմլէրին դապուլ էթտիյի շու ֆէլոէփէ մէպտէսի
մուծիպիննէ ֆիլլ տաի՛մա վէ հէր հալտէ քէնտի փա՛ի-
լինին թապի՛աթընը , անըն ասլ ու զաթընը կէօսթէրիր .
եախօս պիր փա՛իլին ասլ ու զաթը , գապիլիյէթի վէ
գուվէթի օնուն էֆա՛լ ու մուամէլաթընտան պէլի
օլուր : Պիր չօրապ մաքինասըլլա էլափսէ տիքիլմէզ ,
նէտէ տիքիշ մաքինասըլլա չօրապ էօոիւլմէզ , քէնտի
թապի՛ի հալընտա սուտան եագընը պիր գուվէթ
պէրլէնիլմէտիյի կիպի , աթէշտէնտէ հարիգի սէօնտիւ-
րիւնիւ պիր թէսսիր նէտէ պիր գուվէթ մէմուլ
էտիլէմէզ :

Քրիստոս էֆէնտիմիղ տախի տէփէ՛աթլա պու-
մէպտէյի թաստիդ էտիյօր : « Զիրա հէր աղամ քէնտի
մէյլէսինտէն թանըլըր : Զիրա տիքէնլէրտէն իննիր
տէվշիրիլմէզ , նէտէ պէօյիւրթէն չալըսընտան իւզիւմ
քէսիլմէզ » Ղուկ . 6 , 44. Մատթ . 7 , 17 , 18 :

Ճանըմըզ րուհ օլանը մատտիյաթտան թէփրիդ
էտիպ օնուն հագգընտա պիր ֆիքիրէ մալիք օլապի-
միյօր : Քէզա մատտիյաթտան ալտըլը մատտի հիսոի-
յաթլարը , դայրը մատտի պիր թարզուա թէսավլուր
էտիյօր : Շու հալտէ պու թարզ մուա՛էլաթ վէ ֆէ՛ալիյ-
էթտէ պուլունան պիր փա՛իլին րուհ օլմասը շարթը
մութլագ տըր :

Պու հագիգաթը կիւնէշ կիպի փարլագ պիր թարզուա
կէօսթէրմէք իշխն թարիիմին պիր վագը՛ասընը պու-
րաձըտա զիքր էտէլիմ :

1914 սէնէսինին օգոստոս այլընըն 2 սինտէ Ալմանիա
էմբէրաթօրու կիյեօմ 2 նձի , Պէլիգա փատիշանը
հաշմէթլու Ալպէրի թէհալիտ էտէրէք քէնտի սայըսըզ
ասքէրլէրինի Պէլիգա թօփրաղընտան կէչիրմէք իշխն

եօլ իսթէտիկա : Պէլճիգա փատիշահը Ալպէր կիյիօմուն
հագգուղ վէ թէհախտամիդ թալէպինէ վէրէծէյի րէտա
ճէվապընըն սէպէպինէ զուհուրա կէլէծէք սըգընթըլար
վէ պէլալար իւզէրինէ տիւշիւնիւպ տուրուր իքէն,
եանի թէֆէքքիւր էթմէքտէ իքէն այնի վագըթտա,
ատակիր, շերէն, վազիթէ, հազզ ու հուգուգ, ազլազըր
համինէ վէ ֆազիլիք ֆիքիրէրի տախի քէնտինտէ
ույանար վէ հարպըն եւուղիւնտէն թէվէլլիտ էտէծէք
ճիսմանի սըգընթըլարտան զիյատէ փատիշահա թէկսիր
էթտի :

Հաշմէթլու Ալպէր, Ալմանիա էմբէրաթօրունա
թօփրազընտան կէչմէյի միւսասատէ վէ անըն հագգուղը-
լըլընա իշթիրաքլա, մուգատոտէս վազիֆէսինէ գարշը
գուսուր էտէրէք Պէլճիգա տէվէլլիթինին վէ քէնտինին
շան ու շէրէֆինի փայ-մալ էթմէքտէն իսէ հարպ եիւ-
զիւնտէն նէշէթ էտէծէք օլան սըգընթը վէ պէլալարա
թէհամմիւլ էթմէյի էվլա սայտը, վէ տէրհալ նէսուր,
շէճի ասքէրէրիյէ սիլահա սարըլոպ Ալմանիա գուվէ-
թինէ գարշը չըգտը : Պու վազը՝ ատա աթիտէքի իքի
նօգթա իւզէրինէ հէրքէսին տըգգաթըլնը ճէլպ էթմէք
իսթէրիմ : 1° Պէլճիգա փատիշահը, հարպըն սըգընթը
վէ պէլալարընը դայրը մատոի, րուհի պիր թարզտա
թէսավլուր էտիպ անըն հագգընտա պիր ֆիքիր ալըյօր :

2° Ատալէթ, շան ու շէրէֆ, վազիթէ, ադլազը
համիտէ, ևայն . կիպի դայրը մատոի, շէլլէր իւզէրինէ
ձան րուհի ֆէալիյէթտէ պուլունուպ անլէր հագգըն-
տա մալիւմաթ սահիպի օլապիլիյօր :

Իմտի եօգարտա զիքր էթտիյիմիդ մէպտէյէ կէօրէ
րուհի մուամէլաթ վէ ֆէալիյէթտէ պուլունան պիր
ֆախին րուհ օլտուղունու իգրար վէ գապուլ էթմէյէ
մէճպուրուղ :

2° ձան իլէ թէնին արասընտա օլան նէնի ու
նիտալլար :

Ճանըմըզըն ասլ ու զաթընտան մատտիյաթա
թապի' վէ մէրպութ օլմատըլընը անլաթմագ իչիւն
'ումում ինսանլարըն թէճրիւպէ իլէ պիլտիյի վէ գա-
պուլ էթտիյի պա'զը հալլարը տախի զիքր էտէլիմ :

Ճանըն վէ թէնին արասընտա պէօյիւք պիր զըտ-
ախիեէթ վէ միւտավիմ ճէնկ ու ճիտալ կէօրիւլմէքտէ
տիր : Ճան չօդ տէֆա թէնին արդու վէ մէյինէ գարշը
կէլիպ անըն մուզաբիրինտէ հարէքէթ էտիյօր, անը
մազլուպ վէ իւզէրինէ թէհաքքիւմ էտիյօր : Իւտէ-
պատան օլան էրնէսթ էէօկուվէ (Ernest Legouvé) նամ
ֆրանսը պու խուսուստա պէր վէճճ ա'թի ֆիքրինի
պիզէ պիլտիրիյօր :

« Սօգագտա իքի ատէմին զալլա եափտըլընը
կէօրտիւյիւմտէ, գարշընտա իքի այրը ատէմ օլտու-
դունա գանա'աթ կէթիրիյօրում : Իմտի պէն քէնտիմտէ
տախիմա ճէնկլէճէն, զալլա էտէն, իքի զաթ, իքի
վարլզգ, իքի գուվէթ օլտուղունու հիսս էտիյօրում :
Իշպու իքի վարլզլըն ճէվէս վէ արզուլարը եէքտիկէ-
րինէ զըտա օլուպ հըսսիեէթ վէ իշթիյաճլարը տախի
ֆարգլը տըր : Պիրի սաղ թարաֆա կիթմէք իսթէտի-
յինտէ, տիկէրի սոլա չէքիյօր : Պէնտէ օլան պու հալ ու
քէյֆիյմէթի կէօրտիւյիւմտէ եէքտիկէրինէ զըտա օլան
իքի ճէվէքտէն միւրէքքէպ օլտուղումու իսթէր
իսթէմէգ իգրար էթմէյէ մէճպուր օլույօրում » : (Fleurs
d'hiver).

Պու հագիգաթը էյիճէ անլաթմագ իչիւն, եանի
ճանըն աոլ ու զաթընտան թէնէ թապի' վէ մէրպութ
օլմատըլընը էյիճէ վէ աչըգտան կէօսթէրմէք իչիւն

էօմրիւմիւզիւն պա'զը վագը'ալարընը տէրձ էտէլիմ:

1° Պէօյիւք պիր թէնլիքէ գարշարնտա պուլունա տուղումուզ վագըթ պիւթիւն հէյեէթիմիկ գորդուտան տիթրէյիպ տուրուր իքէն, ճան օնա ճէսարէթ վէրիպ, պա'զըտա ճէսլը էտէրէք, թէնլիքէյէ գարչը եկօրիւմէյէ անը մէճպուր էտիյօր:

Ֆրանսըզ շէճի մարէշալլարընտան թիւրէն նամ գահրէմանըն վագը'ասընը վէ սէօղէրինի պուրածըգտա վիքը էտէլիմ: Պիր կիւն մուհարէպէ մէյտանընտա տիւշմէնէ հէօնիւմ էտէճէյի սըրատա վա'զիյեէթին վէխիմ վէ միւտհիշ պիր հալ քէսպ էտէճէյինի կէօղիւնիւն էօնիւնէ կէթիրինճէ պիւթիւն վիճուտունու պիր տիթրէմէ սարու, լաքին ճէսուր թիւրէն, պիր հիսութ թապի'ի նէթիճէսի օլարագ հէեճանանա կէլէն վիճուտունա զարչը, « գորգագ իսքէլիթ տիթրէյօ բմուսուն, սէնի տահա նէ պէօյիւք թէնլիքէլիք իչինէ կէօթիւրէճէյիմի պիլսէ խտին, տահա զիյատէ տիթրէր խտին » տէյէրէք հարպ մէյտանընա աթըլտը: Պու ճէսուր վէ շէճի մարէշալ Սալզբաշ (Salzbach) հարպ մէյտանընտա էօմրիւնէ խիթամ վէրտի:

2° Թէնին աճըգըզ սուսատըզը սըրատա, եախօտ լէզիզ պիր թա'ամ արզու էթափիյինտէ ճան անըն եէմէք իչմէք արզուլարընա գարչը կէլէրէք, օրուճ թութմայա, փէնրիզ եափմայա օնու մէճպուր էտիյօր:

3° Վիճուտ եօրուլմուշ օլարագ ույումագ, իսթիրանաթ էթմէք իսթէտիյինտէ, պա'զը տէֆա իճապը հալ, ճան ույանըզ տուրմայա, իչինտէ տէվամ էթմէյէ անը մէճպուր էտիյօր:

4° Կիւնահ թէճրիւպէլէրինտէ խուսուսա թէնին չէվէթ արզուլարընա գարչը կէլէն եինէ ճան տըր:

Պիզտէ եէքտիկէրինէ զըտտ իքի գուվլէթ, իքի վարլըգ օլառուղունու, օնլարըն թապիաթընը վէ արալարընտաքի միւտավիմ ճէնկի Քիթապը Մուգատտէս տախի պէր վէճն աթի պիզէ իյզահ էտիյօր: « Իմտի պիր նօմոս պուլուրում քի պէն էյիլիք էթմէք իսթէտիյիմտէ, պէնտէ քէօթիւլիք հազըր տըր: Զիրա տէրունի ատէմէ կէօրէ Ալլահըն նօմոսունտան հազզ էտէրիմ: Լաքին պէնիմ ազալարըմտա օլան կիւնահըն նօմոսունա պէնի ճէլա էտիյօր..... իմտի պէն քէնտի աղլըմ իլէ Ալլահըն նօմոսունա, թէնիմ իլէ իսէ կիւնահըն նօմոսունա խըզմէթ էտէրիմ » Բոմա. 7, 21, 22, 23, 25:

Դ. ՊԱՊ

ՃԱՆԸՆ ՀԻՒՐՐ ՕԼՄԱՍԱԸ (իրատէ'ի ճիւզիյէ)

Պիզտէ պիր իսահիշ, պիր իրատէթ օլառուղունու հէրէս գապուլ վէ թաստիդ էտէր. լաքին պիզիմ արատըլըմըզ նօգիթա շուտուր, եանի պիզտէ օլան պուխահիշ, պու իրատէթ հէրքմիւ գազա վէ գատէր նէթիճէսիմի' տիր, եօգսա իսթիյարի, եանի սէրպէսթճէ, հիւնի րիզա վէ իրատէթիմիզլէմի' պիր շէյի ինթիխապ էտիպ իսթէյօրուզ: Մէսէլա պիր շէյ իսթէտիյիմիզտէ, անտէն զայրը, անտէն ֆարզլը, անտէն տահա էյիսինի, եախօտ օնա քեամլէն զըտտ օլան պաշգա պիր շէյ իսթէյէպիլիրմի'յիլ, իսթէտիյիմիզ, վէ եափտըլըմըզ շէյի հիւրը օլարագ քէնտի իրատէթիմիզլէմի' իսթէյիպ եափլյօրուզ, եօգսա պիզտէ օլան պու իսթէք մատտի եախօտ զայրը մատտի սէվապըզը ահվալտան, մուգատ-

տէրաթտանմը՝ իլէրի կէլիյօր, չէօյլէքի իսթէտիյիմիզ
շէյտէն ղայրըսընը խթէմէնին իմք' անը օլմասըն:

Ինսանըն ճանը հիւրրմիւ՝ տիւր, անստէ իրատէ՛ի
ծիւղիէ վարմը՝ արը: Պու սիւալըն ձէվապընը էյի
անլամագ ինսան իչիւն փէք միւհիմն տիր վիրա էկէր
հիւրր իսէք, Ալլահ պիզէ քէնտի իրատէթինէ կէօրէ
պա՛զը պօրծլար, պա՛զը եասագլար գօյապիլիր, չիւնքի
հիւրր օլտուղումուզան, Ալլահըն կէօսթէրտիյի եօլա
մուղայիր օլան պիր ճիհէթէ սափա պիլիրիզ, եօկ էկէր
հիւրր տէյիլ իսէք ֆիլան պիր վազիփէյի ինրա էթմէյէ,
եախօտ ֆիլան պիր եասաղը թութմայա վազիփէթէն
պօրծլու սայըլամայըզ, զիրա եափուղըմըզ չէյ, եանի
ամէլլէրիմիզ, թապիաթ իգթիզասընճա ինրա էտիլտիյի
իչիւն անլէրտէն տօլայը մէսուլ թութուլամայըզ, նէտէ
միւքեափաթա եախօտ միւճազաթա լայըդ օլամայըզ:
Իմտի էկէր իրատէ՛ի ճիւղիյէյի գալտըրը իսէք, բու-
հանի վէ ճիսմանի վազիփէյի վէ մէ՛սուլիյէթի տախի
գալուրմալըյըզ. Սէլիմ պիր ագըլ սահիպի օլան
հէչ պիր փէրտ պու կիզի պիր իտոի ատա պուլունամագ:

Կէօղիւմիւզ իլէ կէօրտիւյիւմիւզ հագիգաթլարը
իսպաթ էթմէյէ իհթիյած եօգտուր. մէսէլա էօյլէ
վագթընտա փարլայան կիւնէշին վարլըզընը իսպաթ
էթմէյէ լիւղիւմ եօգտուր, չիւնքի հէրքէս անը կէօ-
րիւյօր, անը փարմագ իլէ կէօսթէրմէք սէօզ իլէ,
տէլայիլ իլէ իսպաթ էթմէքտէն տահա գօլայ տըր:
Ինսանտա իրատէ՛ի ճիւղիյէ օլտուղունու իսպաթ էթ-
մէյէ գալգըշմագտա պու գապիլտէն տիր, չիւնքի
հէրքէսին վիճտանը, քէնտինտէ իրատէ՛ի ճիւղիյէ
օլտուղունու խապէր վէրիյօր, պու խուսուստա հէր-
քէստէ գալի վէ գա՛թի պիր գանա՛աթը վիճտանիյէ
վար տըր:

Էն ատի, քէզա էն պէօյիւք վէ էն մուհիմմ մուա-
մէլաթըմըզտա ֆիլան պիր թարզտա իշէր իքէն, անըն
մուղայիրինտէ, եախօտ անտէն պաշգա պիր թարզտա
տախի իշէմէք իգթիտարընա մալիք օլտուղումուզա
գանա՛աթը քեամիլէմիզ վար տըր: Պիր շէյ եազմայա,
պիր քիթապ օգումայա դարար վէրտիյիմ հալոէ,
հաթթա օլ քիթապը օգումայա պաշլամըշ իքէն անը
պըրազըպ պաշգա պիր իշ եափըյօրում, պաշգա պիր
քիթապ օգույօրում, եազմայա պաշլամըզ մատէյի
թէ՛կիր, եախօտ թէրք էտիպ պաշգա պիր մատէ
հազգընտա եազմայա գարար վէրիյօրում, եայլն...

Հիւրր օլտուղումուզու հիսս էթտիյիմիզ կիպի,
պիր չօգ սըրա վէ հալլարտա հիւրր օլմատըզըմըզը տախի
անլայյօրուզ, վէ էօյլէսի հալլարտա պիր գարար վէրմէք,
շու եախօտ պու ճիհէթէրէ մէյիլէնմէք խաթըրը՛ըզա
պիլէ կէլ՛նէյօր, չիւնքի օլ խուսուստա հիւրր օլմատը-
լըմըզա գանա՛աթը քեամիլէմիզ վար տըր:

Պօսիւէ նամ քրանսըզ քարոզիչն եազմըզ կիպի,
« մէճպուրի պիլտիյիմիզ շէյլէր իչիւն, հիչ պիր քիմ-
սէնին րէյինի սիւալ էթմէյիզ, մէսէլա պիր կիւն
էօլէճէքմիյիզ տէյու սիւալ էթմէյօրուզ, պէօյլէսի
հալլարտա իշի քէնտի թապի'ի ճէրէեանընա պըրագը-
յօրուզ: էկէր պա՛զը մէսէլէլէրին գարարը պիզիմ
րէյիմիզէ, պիզիմ իսթէյիմիզէ վէ հիւրր իրատէթիմիզէ
մէնութ օլտուղունու պիլմէսէ խտիք անլէր հազգընտա
տիւշիւնիւլ միւզաքէրէ էթմէզ իտիք: Իմտի, ինրա
էթմէզտէն էվկէլ հազգընտա թէրէտիւտ, թէգէքթիւր
վէ թէփէքթիւր էտէպիլտիյիմ ճիւմլէ շէյլէրտէ, հիւրր
օլտուղումու իսթինթան էտիյօրում »:

Թէաճիւպէ շայան օլան նոգթա շու տուր քի,

ինսանլար ումումիյէթլէ, հաթթա իրատէ՛ի ճիւղիյէյի գապուլ էթմէյէնլէր պիլէ քէնտի կէտիշ վէ իշլէրինտէ իրատէ՛ի ճիւղիյէյի գապուլ էտէրհէսինէ մուամէլէտէ պուլունուալ էօյլէտէ եաշայօրլար, քէնտի թավը ու հարէքէթլէրինտէ, իշլէրի, մէպտէլէրինէ կէօրէ, ճիւք-մի գազա վէ գատէրլէ ճարի օլաճագ կիպի տէյիլ, իլլա քէնտի րէյլէրինի վէ ճիւրր իրատէթլէրինէ մուհավէլ կիպի թէֆէքքիւր վէ թէզէքքիւր էտիյօրլար, պիր գարարա կէլիպ պա'զը տէփա անտէն րիւճու՛ էտիյօրլար:

Իմտի՝ ումում ինսանլար, քէնտիլէրինտէ իրատէ՛ի ճիւղիյէ օլտուղունա գանա'աթ կէթիրտիքլէրի, վէ անը քէնտի շախալարընտա կէօրտիւքլէրի իշլւն, անըն հագդընտա ումումիյէթլէ պիր վէ այնի ֆիքիր թաշըյօրլար:

Նամ ու չէօհրէթի ալէմէ մա'լիւմ Մօնսապրէ նամ ա'լիր քարոզիչն պու մատտէյի տաի՛ր օլան սէօղէրինի պուրածքտա թէրծիմէ էտէլիմ:

«Պէնտէ օլմայան պիր սըֆէթի եանլըշ եէրէ քէնտիմէ աթֆ էտէպիլիյօրում, չիւնքի անը պէնտէն խարիձ պիր պաշգասընտա կէօրտիւմ: Եկէր օլ սըֆէթի պիր պաշգասընտա կէօրմէմիշ օլսա իտիմ, անը պանա աթֆ էթմէք ֆիքրիմէ պիլէ կէլէմէզ իտի: Պինտէն ալէյն, իրատէ՛ի ճիւղիյէյի, իշլէր օլմապլըզ հիչ պիր քիմուտէ կէօրմէսէ իտիմ, անըն նէ օլտուղունու, հաթթա անըն իսմինի պիլէ թանըյամաղ իտիմ»:

Իշպու մատտէ, եանի իրատէ՛ի ճիւղիյէ մէսէլէսի դայէթլէ միւհիմմ օլտուղունտան պիրաղ տահա անը իյլահ էտէլիմ:

Ա. ինսանլար, միւնֆերիսին եաւամալարը քար-

զրնտա, ճիւրր օլտուգլարընը աչըգտան կէսոթէրիյօրլար: Հէր տտէմ, աղլ ու իտրաք սահիպի օլան հէր տտէմ, պիր իշէ էլ վուրմազտան թէթէքքիւր վէ թէթէմմիւլ էտէր: աղլը նօգսան օլանլար իսէ, հիչ տիւշիւնմէյէրէք, նէ եափարզգլարընը ողիմէյէրէք, սօնունու հիտապ էթմէյէրէք իշլէրէր: Իմտի էկէր ինսանտա իրատէ՛ի ճիւղիյէ եօգ իսէ, տիւշիւնէրէք, սօնունու հիտապ էտէրէք իշ կէօրէն ագըլլը ատէմլէրէ պուտալա վէ սօնունու տիւշիւնմէյէրէք իշ կէօրէն տիվանէլէրէտէ ագըլլը տէմէլիյիզ, շիւնքի ագըլլը տէտիյիմիզ ատէմլէր, իծապը թապիյաթ եափաճագլարը պիր շէյ իչիւն պօշ եէրէ տիւշիւնիւալ եօրուլույօրլար: Պու կիպի եանլըշ պիր մէպտէյի հիչ պիր վագըթ քիմուէ գապուլ էտէմէզ:

Բ. Ինրիմա հալինտա եաւամալարընտա քէղա ինսանլար իրատէ՛ի ճիւղիյէյի գապուլ էթտիքլէրինի կէսոթէրիյօրլար: Քէնտի արալարընտա էթտիքլէրի վա'տլարընտա, մուգավէլէլէրինտէ, րիճալարընտա, թէշլիդաթ, նասիհաթ վէ թէնտիտէրինտէ, ինսանլար իրատէ՛ի ճիւղիյէյի թաստիգ էտիյօրլար, զիրա էկէր ինսան հիւրր տէյիլ իսէ պու ճիւմէ չէյլէր պօշ վէ մա'նասըզ տըրլար: Հուտուտլարընտան տըշարը ձօշարագ չէնրին իւզէրինէ հիւճմ էտէն սուլարընը տուրտուրմագ իշիւն պիր ըրմաղա րիճա էթմէք ֆաբ'տէ էթմէզ, իլլա օնուն էօնիւնէ սէտր չէքէրէր: Քէզա հարիքէ սէպէպ օլմամասը իչիւն աթէշէ րիճա էթմէք, անըն իլէ մուգավէլէյի կիրիշմէք նէթիծէսիզ գալըր, իլլա հարիքի տուրտուրմագ իշիւն աթէշին իւզէրինէ սու աթմագ լազըմ տըր:

Պունլարըն սէպէպի իսէ ըրմաղըն, աթէշին հիւրր օլմատըգլարը տըր, ֆալաթ ինսանլար հիւրր օլտու-

լարը իշխան, պիր միւքեաֆաթ վա՛տը իլէ ինսանը պիր
եօլա սէվդ էտիպ, տուա վէ րիճա, եախօտ թէհափի իլէ
անը զուլում, հագգուզզլըգ եօլունտան տէօնտէրէ
պիրիբիզ:

Գ. Ինսանլար արասընտա հէօքիւմէթ վէ մուհա-
քէմէ թէշքիլաթը, ճէզա գանուն նամէլէրի, հապսիսա-
նէլէր ևայլն... պունլարըն ճիւմլէսի ինսանըն հիւրը
օլտուղունա աչըգ պիր տէլիլ տիր, զիրա հիւրը օլմայան
պիր ատէմ քէնտի ամէլէրինտէն մէ՛սուլ օլմատըլը
իշխան ճէզայա միւսթէհագգ օլամազ: Մէվգը թապի՛փ
իլէ հափըլան պիր չէյ իշխան պիր քիմսէյի թէվգիփ վէ
թէճգիյէ էթմէք ատալէթէ մուղայիր տիր.....

Ե. ՊԱՊ

ՃԱՆԸՆ ԼԱԵՒՄՈՒԹ, ԵԱՆԻ ԷՕԼՄԵԶ ՕԼՄԱՍԸ

Ինսան իշխան ճանըն էօլիւմսիւզիւյիւ զայէթլէ
միւհիմմ պիր մատտէ տիր: Ճանըն րուհ վէ հիւրը օլմա-
սընը ըէտո ու ինքեար էտէն մատտիւունլարըն
պաշըմա մակսատը, չու նոգթայա վասըլ օլմագ տըր,
եանի ճանըն էօլմէզ օլտուղունու գոլայճա ինքեար
էտէպիլմէք իշխան պիր եօլ պուլմագ տըր:

Հագիգաթէն էկէր ճան մատտիյաթ կիպի մանվ
օլմագ իսէ, էկէր հայաթը ուխըէվիյէ, եանի ճան
իշխան պու տիւնեատան պաշգա պիր հայաթ, պաշգա
պիր տիւնեա եօգ իսէ, էկէր էօլիւմ իլէ հէր չէյ իլիթամ
պուլմագ իսէ, իլէրիտէ, եանի, օ պիր տիւնեատա
թէրէթթիւպ էտէճէք մէ՛սուլիյէթ հագգընտա տիւ-

շիւնիւպ էնտիչէ վէ խէվֆ էթմէնին լիւզիւմիւ եօգտու-
ր, ինսան պու տիւնեատա քէնտի քէյֆինէ կէօրէ
վէ ինսան պու տիւնեատա քէյֆինէ կէօրէ
իսթէտիյի կիպի եաշամալը տըր: Լաքին էկէր ճան
էօլմէզ իսէ, էկէր ճան պու տիւնեատա հիւրը օլուպ,
էօթէ տիւնեատա քէնտի ամէլլէրինտէն տօլայը պիր
էօթէ տիւնեատա քէնտի ամէլլէրինտէն տօլայը պիր
մէ՛սուլիյէթ գարշըուընտա պուլունամագ իսէ, վագ'ի-
մէ՛սուլիյէթ յէթիմիզ թէպաիլ օլույօր, մէսէլէ ֆարգլը պիր սըֆէթ
յէթիմիզ թէպաիլ օլույօր, մէսէլէ ֆարգլը պիր սըֆէթ
յանի խայր ամէլլէր իշլէմէք, եարամագ հալ-
ալըյօր, եանի խայր ամէլլէր իշլէմէք, եարամագ հալ-
լարտան կէրի տուրմագ, վազիփէ վէ թէնպիհէրին
ինքասը, եասագ օլան չէյէրտէն սագընմագ վէ սայիրէ
կիպի ֆիքիրէրին նաղարը իթիպարա ալարագ օնա կէօրէ
եաշամալըըզ: Իմտի ճանըն էօլմէզ օլտուղունու իսպաթ
էթմէք իճապ էտիյօր:

1° Ճան ժենի անկալը բապի՛խէ վէ զարիյէսինտէն
լաեեմուր, էօլմէզ, գէվալ պուլմագ տելորուզ:

Տիւնեատա գէվալ պուլան մախլուգաթըն լիւզէրինէ
աթֆը նազար էթտիյիմիզտէ, անլէրի իքի սընըֆա
թագսիմ էթմէյէ մէճալուրուզ:

Ա.. Պա՛զը չէյլէր զայիլ օլույօր, գէվալ պուլույօր,
չիւնքի անլէր ֆարգլը գըսըմլարտան միւրէքքէպ
տիրէր, վէ օլ ֆարգլը գըսըմլարը եէքտիկէրինէ րապիթ
էտէն գուվզէթին գալգմածըյլա, օլ ֆարգլը գըսըմլար
այրըլարագ էվվէլձէ կէօրտիւյիւմւզ տէֆիլ, եախօտ
նիսիմ զայիլ օլույօր: Ինսան իքի գըսըմտան միւրէքք-
քէպ տիր, եանի ճան վէ թէն: Ճանըն թէնտէն այրըլ-
մասըյլա ինսան էօլիւյօր: Պատէհու ինսանըն վիճու-
մասըյլա թէշքիլ էտէն պիր չօգ ֆարգլը մատտէ վէ
տունու թէշքիլ էտէն պիր չօգ ֆարգլը մատտէ վէ
գըսըմլարը եէքտիկէրինէ րապիթ էտէն, վէ անլէրին
գըսըմլարը եէքտիկէրինէ րապիթ էտէն, եանի ճան
արասընա պիր ահէնք գոյան գուվզէթ, եանի ճան

վիճուտառան այրըլտըղը կիպի, ոլ գըսըմլար, ոլ ֆարդլը մատաէլէր տախի այրըլտագ վիճուտ զայիլ օլույօր, պօղուլույօր, վէ պաշգա պիր չէքիլ ալըյօր, եանի թօպրագ օլույօր։ Տիւնհատա պուլունան ումում ճիսիմէր տախի պու գանունա թապի տիրլէր։

Մէսէլա պիր թախիթէյի թէշքիլ էտէն ֆարդլը գըսըմլարը պիրլէշտիրէն գուվէթ, աթէշ վասիթառըլա գալարըլտըլըլնտա, թախիթէ չէքիլ զայիլ օլուպ, քիւլ հասըլ օլույօր։ Ումում ալիմէրին մատափյաթ հագգընտա գտպուլ էյէտիքիրի մէպտէ իւզէրէ տիւնունտա հիչ պիր չէյ իչիւն մահվ ու հէլաք օլմագ եօգ տուր, իլլա այրըլմագ վար տըր։ Իմտի պու մէպտէ իւզէրէ ինսանըն ճանը սատէ օլտուղունտան, եանի անտէ ֆարդլը գըսըմ պուլունմատըլընտան մատափյաթ միւսիւլու զայիլ օլմագ տախի օլամազ։

Բ. Զէվալ պուլան չէյէրին իքինձի գըսմը իսէ, այրըծա վէ միւսթագըլէն վարլըղա մալիք օլմայըր, զայրըլարընը իսթինատկեան իթթիխազ էտիպ օնլարտա վար օլան չէյէրտէն իսկարէթ տիր։ Պու նէվ՝ վարլըգլար, իսթինատկեահլարընըն զայիլ օլմասըլյա քէնտիւր տախի զայիլ օլուրլար։ Պիր գաչ թէմսիլ իսէ պու նօգթայը պիրազ իյզահ էտէլիմ, Գըրմըղը րէնկտէ կէօրիւլէն պիր քեալըլտըն եանըպ քիւլ օլմասըլյա, անտէ կէօրտիւյխմիւդ գըրմըղը րէնկ տախի զայիլ օլուր։ Կիւզէլ պիր բիանօնուն տալըլըլ խարտագ օլմասըլյա անըն անէնկի տախի զայիլ օլուր։ Հայվանլարըն ճանը տախի պու գապիլուն տիր, եանի քէնտի քէնտինէ միւսթագըլէն վար օլմայըպ եալընըզ հայվանա, եանի հայվան վիճուտունա պիրլէշտիմէյլէ վար օլապիլտիյի իչիւն, հայվան էօլտիւյիւ կիպի, հայվանըն վիճու-

տունտան այրըլտըղը կիպի հայվան ճանը զայիլ օլուր։ Պու մէսէլէյէ տախիր Մօնսապրէ շու սէօղէրի եազըյօր։ « Հայվանըն կէօղէրի կէօրմէզ, գուլագլարը իշիթմէզ օլտուղու, վէ սէվզը թապի'իսինի իտարէ էտէն գուվէ՛ի չամէսի հիսուիյաթսըզ գալուղը կիպի, եալընըզ հիսույաթ իչիւն եարատըլան հայվան ճանընըն նէ պու տիւնհատա, նէտէ հիչ պիր եէրտէ, կէօրէճէք, եափաճագ պիր խըզմէթի գալմազ, պու հալտէ օնուն մահվ ու հէլաք օլտուղու անլաշըլըր »։

Ինսանըն ճանը, նասըլքի եօգարըտա կէօսթէրտիք, հայվանըն ճանընա թէշպիհ էտիլէմէզ, չիւնքի ինսանըն ճանը, հէմ սատէ (դայրը միւթէշէքքիլ) հէմտէ րուհ տուր։

Իմտի ինսանըն էօլմէսի, եանի ճանըն թէնտէն այրըլմասը, ճանըն, եալընըզ վար օլմագ թարզընը իսլահ վէ թա'տիլ էտէր, լաքին օնուն ասլ ու զաթընը թէպտիլ էտէմէզ։ Լէիպնիթց նամ ալման ֆէյլէսօֆուն սէօղէրինի պուրաճըգտա զիքը էտէլիմ։ « Ինսան ճանը պիթթապ'ի էօլմէզ տիր »։

2° Ճանըն մահվ ու հիլաք օլապիլմէսի իչիւն Ալլահըն խուսուսի պիր միւսախելեսի լազըմ ՏՐ :

Մատափյաթըն զայիլ օլմասընա պատի օլան սէպէպէլէրտէն հիչ պիրիսի ճանա թաթպիգ էտիլէմէզ, զիքա նասըլքի էվլէլձէ իյզահ էթտիք ճան սատէ վէ ասլ ու զաթընտան մատափյաթա թապի' վէ մէրպութ օլմայան պիր րուհ տուր, անտէ ֆարդլը գըսըմլար եօգառւր, Պինաէն ալէյն ճան զայիլ օլամազ, եանի անտէ այրըլըգ օլամազ։

Ծու նօգթայը տախի պուրաճըգտա աչըգտան իյզահ էթմէք կէրէք տիր, եանի ճան զայիլ օլամազ տէտիյի-

միզտէ, ձան մահվ ու հէլաք օլամաղ տէմէք իսթէյօրուզ, եախօս հէմէգատիր Ալլահըն գուզէլէթ ու գուտրէթինէ պիր հուտուտ գօյարագ, Ալլահ ձանը մահվ ու հէլաք էտէմէզ տէմէք տէյիլ տիր մագսատրմզզ, իլլա Ալլահ ձանը մահվ ու հէլաք էթմէք իսթէմէզ տէյօրուզ: Ալլահ հէր չէյի եափապիլիր, լաքին հէր եափապիլտիյի չէյի եափապ իսթէմէզ: Իմտի հէր նէ գատար Ալլահ ձանը մահվ ու հէլաք էտէպիլիր իսէտէ, անը մահվ ու հէլաք էթմէք իսթէմէզ, չինքի պու նէվ՝ պիր մուտամէլէ Ալլահըն, Ազլ ու Ֆիրասէրինէ, անըն եյլիլինէ, անըն սատրզ իւլ վա's սըֆէրինէ, անըն ա'sտալէրինէ: գարշը տըր:

ԵՎԱԼԵԼՈ: Ճանըն մահվ ու հէլաք օլմասը, Ալլահըն ազլ ու Ֆիրասէրինէ գարը տըր:

Ա. Ալլահ հէր Շախլուդ իլէ Խըլգաթտա վէրտիյի թապի'աթա կէօրէ մու'ամէլէ էտէր: Ալլահ ինսանըն ձանընա իսէ, նասըլքի եօդարըտա կէօրտիւք, էօլմէզ, մահվ ու հէլաք օլմազ պիր թապի'աթ վէրտիյի իջիւն, օլ վէրտիյի թապի'աթա վէ անըն իհթիյածընա կէօրէ մու'ամէլէ էթմէսի իճապ էտէր: Իմտի ինսանա էջմէզ պիր թապի'աթ վէրտիքտէն սօնրա, տէօնիւալ անը մահվ ու հէլաք էթմէք Ալլահըն ազլ ու Ֆիրասէրինէ եագրչմազ պիր մու'ամէլէ օլուր:

Բ. Եկէր ձան էօլմէզ տէյիլ իսէ անըն թապի'աթը, հալ ու ահվալը մատտիյաթտան տահա աշաղը օլմուշ օլուր, զիրսա նասըլքի իյզահ էթտիք, մատտիյաթըն զայիլ օլմասը անըն գըսըմլարընըն այրըլմասը տէմէք տիր, ձանտա իսէ ֆարզլը գըսըմլար օլմատրզընտան անըն զայիլ օլմասը մահվ ու հէլաք օլմասը տէմէք տիր: Իմտի մատտիյաթտան իւսթիւն օլան պիր մախլուգա

գարչը, մատտիյաթա պիլէ եափըլմայան պիր մու'ամէլէյի եափիմազ հագիգաթէն Ալլահըն ազլ ու Ֆիրասէրինէ եագրչմայան պիր հալ տըր:

Գ. Ալլահ ինսանը քէնտի իղզէթ ու չէրէֆի իչիւն եարաթտը, վէ պիւթիւն քեաի'նաթտա ազլ ու իտրաքա մալիք օլան, եափարզը չէյի անլայըլ հիւրը օլարագ լայըզը վէճն իւզէրէ Ալլահը շէրէֆլէյէն ևալընըզ ինսան տըր: Իմտի պէօյլէ օլտուզու հալտէ մատտիյաթը պագը սագլայըպտա ինսանըն ձանընը մահվ ու հէլաք էթմէք Ալլահըն ազլ ու Ֆիրասէրինէ վէ խըլգաթտաքի մագսատընա զըտա տըր:

ՍԱՆԻԷՆ: Ճանըն մահվ ու հէլաք օլմասը, Ալլահըն եյլիլինէ զարը տըր:

Ինսան հէր վագրթ պէօյիւք վէ տախմի պիր սէա'տէթ արզու էտէր: Քէնտի հայաթընը ուզաթմազ իչիւն հէր թէտպիրի իթթիսազ էտէր, հէր խուսուստա էայտի եաշամայա արզու չէքիպ էմէլլէր պէուէր, եանի հէր վագրթ իչիւն հէմճինսէրինին ՚իթիպար վէ հէօրմէթինի գաղանմազ վէ հայրէթինի ճէլա էթմէք իսթէր: Սէգտիքէրինին մուհապէթինին պագասընը թէ'էմին էթմէք, քէնտի էսէր վէ ամէլլէրինին փարլագլուրըլա, իսայըրխահ լոգլարընըն զիքը ճէմիլիյլէ հազըրտա եաշայան վէ իսթիգպալտէ կէլէճէք նէսլ վէ գավըլմարտան թանըլմազ եատ ու թէզքեար, վէ մէտն ու սէնս օլունմազ ինսանըն եէքեանէ էմէլի տիր: Իշպու էպէտի եաշամազ արզուսու ինսանա խալիգիմիլ Ալլահ թարագընտան վէրիլիպ ինսան իչիւն պիր սէվզը թապի'ի հալընը ալմըշ տըր: Էթրաֆընտա պուլունան ճիւմլէ շէլէրին զայիլ օլմասընը կէօրտիւյիւ հալտէ եինէ

ինսան էպէտի եաշայաճաղընա գավի՞էն 'իթիգատ էտիպ քէնտի քէնտինի զայիլ օլան չէյլէրտէն իւսթիւն կէօղէտէրէք էպէտի եաշամագ արզուսունտան կէրի տուրմայօր: Իմտի իծրա էտիլմէյէճէք պիր արզույու, եանի էօլմէզիք արզուսունու ինսանա վէրտիգտէն սօնրա անը մահի ու հէլաք էթմէք Ալլահըն ելիլիյինէ, անըն քէրէմքեարլըղնա գարշը տէյիլմի՞ տիր:

ԱԱԼԻՍԵՆ: ձանըն մահի ու հէլաք օլմասը, Ալլահըն սատրգ իւլ վա՛ս օլան սրֆէրինէ գարը տր:

Պու հագիգաթը իսպաթ էթմէք իչիւն եօդարըտա եազտըղմըզ չէյլէրի պաշգա պիր թարզտա վէ տահա պէրրագ պիր սուրէթտէ թէքրարլայալըմ:

Ճանըն էօլմէզ օլտուղունա պիւթիւն գավմլար, հէր եէրտէ վէ տաի՛մա ինանմըզլար տըր: Լիվէնսթօն (Livingstone) նամ ալիմ տիւնեանըն պիր չօգ վահչի գավմ վէ գապիլէլէրինի զիյարէթ էտիպ անլէրին աեին վէ ատաթընը էյիճէ անլատրդտան սօնրա չու սէօղէրի եալըյօր: « Էն վահչի, էն տէնի գապիլէլէր պիլէ չու իքի հազիգաթը հիչ պիր քիմսէտէն թա՛լիմ օլունմայարագ տաի՛մա գապուլ էթմիշէր տիր, եանի Ալլահըն գարլըղնը վէ ճանըն էօլմէզ օլտուղունու: » :

Ճինսի պէշէք իւչ եօլ իլէ պու ի՛թիգատընը իգրար վէ իսպաթ էթմիշ տիր:

1° Էօլիւլէր իչիւն ինչա էտիլէն եպիլիյէ, մեզարլար, հէյիլիկը.... պու հագիգաթը կիւզէլճէ թաստիգ էտիյօրլար, եանի էօլիւլէր իչիւն մէզարլար, հէյքէլլէր ինչա էթմէքլէ մազսատլարը ոէվտիքէրի էօլիւնիւն էօլմէզ գըսմընը, եանի ճանընը թա՛ղիմ էթմէք օլմուշ տուր: Շաթօպրիան նամ ալիմին եազտըղը կիպի,

« Հայլան թապութ պիլիրմի՞, քէնտի թօպրաղը հաղդընտա թէլաշ էտէրմի՞, աթալարընըն քէմիքէրի իչիւն դայլու չէքէրմի՞, եախօտ եավրու իքէն հիսս էթափիի իհթիյաճը տէֆ օլտուղտան սօնրա, աթալարընըն քիմէր օլտուղունու աձէպա արարմը՞, սօրարմը՞, պիլիրմի՞: Ումում մախուղտաթ միեանընտա եալընըզ պէնսի ատէմ քէնտի հէմճինսինին թօպրաղընը արայըպ օնա հէօրմէթ վէ իպատէթ էտէր:

2° Ամալ ու եֆա՛լըմըզ: Պիւթիւն միլէթէր քէնտի ամէլ վէ ֆի՛լիլէրիյէ ճանըն էօլմէզ օլտուղունու թաստիգ էտիյօրլար: Էօլիւլէր իլէ ալագատա պուշտուուպ, օնլարա աէօլլէյօրլար, օնլար իչիւն, հաթթա օնլարա տուա էտիպ, օնլարը եարտըմլարընա չաղըրըյօրլար.... Պու ճիւմէ մու՛ամէլաթ վէ հալլար ճանըն էօլմէզ օլմասընա տաի՛ր միլէթէրին ի՛թիգատընը թաստիգ էտէր:

3° Բուհանի բա՛լիմար: Ճանըն էօլմէզ օլտուղունու ումում միլէթէր իչիւն պիր ագա՛խի տինիյէ սըրասընա կէշըիշ տիր: Էն վահչի գավմլար միեանընտա օլտուղու կիպի, էն միւթէմէտտին միլէթէր արասընտա քէզա պու հագիգաթ տին մատտէսի օլմուշ տուր, եանի ինսան էօլտիւքտէն սօնրա օնտա պափի գալան էօլմէզ պիր գուվլէթ, պիր գըսըմ օլտուղունու, վէ օլ գուվլէթին, օլ էօլմէզ գըսըմն իսթիգալը, հալ ու հայաթը պու տիւնեատա իծրա էթմիշ օլտուղու խայըր, եախօտ չէրը ամէլէրինէ մէնութ օլտուղունա գանաթէ էթմիշէր տիր: Իմտի սւմում միլէթէրէ վէ ֆէրտէրէ պէօյլէ պիր տույղույու Ալլահատան զայըր հիշ պիր քիմսէ վէրէմէզ, Ալլահ իսէ գուլունա պէօյլէ պիր տույղու,

պէօյլէ պիր հիսսիեաթ վէրտիքտէն սօնրա տէօնիւու
օնու մահվու հէլաք էթմէզ, չիւնքիպունէվ' մու'ամէլէ
Ալլահըն սարզ իւլ վա's սրֆերինկ գարշը տըր:

ԲՈՒԹԻԱՆ: Ճանըն էօլմէսի Ալլահըն ա'տալերինէ
զարը տըր:

Ինսան հիսրր տիւր, եանի սէվգը թապի'ի իլէ
իշլէմէյլաք քէնտի ամէլլէրինին սահիպի տիր, օնլարը
քէնտի հիւսնի րիզասըլլա խթէյէրէք, հիւրր օլարադ
եափար, վէ պու սէպէպտէն, ինսան քէնտի ամէլլէ-
րինտէն մէսուլ տաւր, էյի ամէլլէրի իչիւն միւքեա-
ֆաթա շաեէսթէ նօլուող, քէօթիւ ամէլլէրի իչիւն իսէ
ճէղայա միւսոթէհագդ տըր: Պու տիւնեատա էյիւէրէ
գաթի' սուրէթաէ վէ քեամիլէն օնլարըն միւսոթէհագդ
օլտուգլարը տէրէճէտէ միւքեափաթ, վէ քէօթիւէրէ
իսէ միւսոթէհագդ օլտուգլարը տէրէճէտէ ճէղա վէրիւ-
տիյի փէք աղ կէօրիւլմէքտէ տիր:

Ճիսմանի հնօիիւմերլիք պու խուսուստա չօդ տէփա
գուսուր էտիյօրլար զիրա օնլար ասայիշի վէ՝ ումումուն
րահաթլըլընը սէլու էտէն խարիծի ֆէնալըգլարըն
ճէղասընը անձագ վէրէպիլիրլէք: Տէրունի ֆէնալըգլար,
ֆիքիր կիւնահարը իսէ ճէղասըզ գալուըլը կիպի պիր
չօդ վէ էն եիւքսէք ֆազիլէթ ամէլլէրիտէ միւքեափաթ-
ուրզ գալըյօրլար: Պա'զը տէփատա ճիսմանի հէօրիւ-
մէթլէր խարիծաէն ալտուգլարը թէկսիրէ կէօրէ, եախօտ
պիր մագսատ թահթընտա օլարադ հէր ա'տալէթէ վէ
վիճտանա գարշը սալին վէ պիտուչ օլանլարը հիւքմ
էտիպ, ճանիլէրի սէրպէսթ պըրագլըյօրլար: Հաղի-
գաթէն Պիղատոս, Քրիտոսուն պիտուչ օլտուգունու
թաստիգ վէ ի'լան էթուիքտէն սօնրա փարխուցիլէրտէն.

գօրգարագ, օնլարըն խաթրը իչիւն հէր ա'տալէթէ
զարչը Քրիտոսու խաչ իւզէրինտէ էօլմէյէ հիւքմ էտիպ
բարաբա թէսմիյէ էտիլէն էն պէօյիւք պիր ճանիյի
սէրպէսթ պըրագտը:

Լժեարը 'ումումիյէ, եանի ինսանլարըն թէվէճ-
ձիւհիւ, եախօտ օնլարըն թա'նիու ու թագպին էթմէսի
տախի պու տիւնեատա ֆազիլէթին գաթի' վէ թէքմիւ
պիր միւքեափաթը, վէ քէօթիւլիւյիւն իսէ միւձազաթը
սայըլամազ:

Ճիսմանի հէօրիւմէթլէք կիպի էֆք'արը 'ումումիյէ
տախի խարիծի կէսոսթէրիչէ կէօրէ հիւքմ էթտիյի իչիւն
եանըլապլիր, եախօտ քէնտի էֆքեարընա, քէնտի
մէպտէսինէ կէօրէ հիւքմ էտէպիլիր: Հաղիգաթէնտէ
պա'զը տէփա պիր թագըմ էյի ասէմլէրին թա'նիու վէ
թագպին, վէ քէօթիւ ատէմլէրին իսէ մէտն ու սէնա
էտիլտիյինի կէօրմէյօրմույուզ: Էֆքեարը 'ումումիյէ
փէք զարիպ վէ սէպաթսըզ տըր, ճէհալէթ անը շաշըրը
վէ եօլունտան չըգարըր, էօփքէ անը կէօրմէզ էտէր:
Հաքի'լէրին իճթիմա' վէ անլէրին իթթիփագլընտան
սագընմալը: Էֆքեարը 'ումումիյէ պիր ճէմի զափիր,
խալդ տէմէք տիր վէ օլ խալդը թէշքիլ էտէն հէր Փէրտ
պիր հաքիմ տէմէք տիր: Ճէմի զափիր, խալդ իսէ
էտէրիյա ա'տալէթ իւզէլէ տէյիլ, իլլա տահա զիյատէ
պիր մագսատ թահթընտա հիւքմ էտէր... Պիղատոսուն
սէրայնըն գափուսու էօնիւնտէ տուրան իզտիհամըն
ֆէրեատ վէ թալէպի շու իտի: « Խաչեսցի... խաչեսցի... »
Քիմ... պիտուչ Յիսուսու... Խալդըն խտիասը իւզէրինէ
Պիղատոս ճանի Բարաբայը սէրպէսթ պըրագպա սուչ-
սուզ Յիսուսու իսէ խաչ իւզէրինտէ էօլմէյէ հիւքմ
էթտի... « Պաշ քեահինլէք վէ իխթիյարլար իսէ

Բարաբայը տիկմէյէ վէ Յիսուսու էօլիւմէ հիւքի
էթմէյէ ճէմա'աթը գանուրալլար » Մատթ. 27, 20:

Վիճանեն սէսի, եանի պիր խայըր ամէլ իշլէս
տիքտէն սօնրա վիճտանըն տույտուղու րահաթլըգ,
պիր միւքեափաթ, վէ քէօթիւ ամէլլէրի իշխն տույտուղու ըզթըրապ, ամէլլէրինտէն մէ՛սուլ օլան ինսան
իշխն գաթի' վէ լայըդ օլտուղու տէրէճէտէ պիր
միւճազաթ սայըրամազ: Պա՛զը գալպի փաք վէ ախլազը
համիտէ սահիպի ատէմէլլին ճիւզի պիր կիւնահ, ուփագ
պիր եալան իշխն վիճտանլարընտա պէօյիւք պիր
ըզթըրապ տույտուղու սըրատա, պիր չօդ քէօթիւ
ատէմէլլի իսէ էն աղըր վէ պին պիր հաղդուրզլըլրաւ-
րընտան տօլայը վիճտանլարընտա ասլա րահաթուրզըգ
հիսո էթմէյօրլար, չանքի օնլարըն վիճտանը քեամիլէն
քէօրլէշմիշ տիր... օնլարըն վիճտանը « ա՛յիտ էքէլլի
իլէ տամգալանմըշ տըր... » 1 Տիմոթ. 4, 2:


Կիւնահտա խայլը միւտտէթ տէվամ էտիպ Ալլահըն
վէ վիճտանլարընըն սէսինէ գարցը կէլտիքլէրի իշխն
եսայի մարդարէնին պույտուրտուղու կիպի « Ալլահ
օնլարըն գալպինի գաթըրաշտըրմըշ, գուլագլարընը
աղըրլաթմըշ վէ կէօղլէրինի իսէ գափամըշ տըր »
(Եսայի, 6, 10):

Ինսանըն վիճտանը հէր նէգատար հագըդի պիր
հաքիմ իսէտէ անըն վէրէճէյի ճէզա եանի վիճտան
ըզթըրապը գաթի' վէ թէքմիլ պիր ճէզա սայըրամազ վէ
հաթթա պա՛զը սըրատա քէօթիւլէրին (մէսէլա ինթի-
հար էտէնլէրին) օլ վիճտան ըզթըրապընը տույմայա
վագթը պիլէ օլմազ:

Տիւնենի բահարլըգ եախօտ պէտպախըրլըգ էյի
ամէլլէրին միւքեափաթը եախօտ քէօթիւ ամէլլէրին

Ճէզասը կիպի գաթի' իէն սայըրամազ, չիւնքի տիւնեատա
չօդ տէփա էն քէօթիւ ատէմէլլէրին սէրպէսթ վէ պուլուգ
իչինտէ եաշատըզը հալտէ, պիր չօդ սալին վէ էյի
ատէմէլլէր իսէ սէփալէթ վէ գարուրէթ իչինտէ ահ ու վահ
իլէ եաշայօրլար:

Իմտի պու տիւնեատա ինսան քէնտի ամէլլէրինտէն
տուայը լայըգ օլտուղունա կէօրէ պիր միւքեափաթ
եախօտ միւճազաթ կէօրէմէտիյինտէն, եա ճանըն էօլմէզ
օլտուղունու դապուլ էտէրէք ամէլլէրինին միւքեափա-
թընը, եախօտ ճէզասընը էօթէ տիւնեատա կէօրէճէք
տիր տէմէլլիյիզ, եատա, Ալլահ ինսանըն ճանընը պու-
տիւնեատա մահիլ ու հէլաք էտէրէք անըն խայըր ամէլ-
լէրինի միւքեափաթուզզ, վէ ֆէնա ամէլլէրինի իսէ
ճէզասըզ պըրագտըզը իչին ատալէթ եօլունտա գու-
սուրլու պուլունույօր տէմէլլիյիզ... . . . Ալլահա գարը
պէօյլէ պիր քիւփիւր, հաշա՛ պիզտէն եըրագ օլտուն:



յօրլար : Պու նէվ՝ պիչարէլէրի թա՛լիմ էթմէք րէ՛իսի
ըուհանիլէրին պօրձու տուր :

ՍՈՆ ԱԷԶՋԻՒՄԻՒԶ

Շու քիւչիւք րէսալէտէ , միլլէթին պիր գըսմընըն
պուլունտուղու թէհլիքէլի հալը կէսոթէրմէք իշխն
Ալլահըն վար վէ ճանին էօլմէղ օլտուղունա տաի՛ր
եազըլան չյլէրի իձմալ վէ իսիւլասա էտէրէք անը
օգույան էֆէնտիլէրին նազարը տըդգաթընը աթիտէքի
պիր գաչ նօդթալար իւզէրինէ ձէլու էթմէք իսթէրիմ :

1° Միլլէթիմիղ միեանընտա միւշահէտէ էտիլէն
րուհանի պիրուտէթ էյի պիր խոթիզպալ իմա էթմէղ :
Նասըլքի եօգարըտա կէսոթէրափ (սահիփէ 3) «մէզհէպ
իհթիյաճընըն հիսս էտիլմէմէսի ձէմի՛յէթի պէշէրիյէնին
վէ փէրտլէրին տիւշիւն պիր հալատէ վէ միւտհիշ պիր
պուհրան իշնանէ պուլունտուղունա պիր տէլիլ տիր » :

Իմտի միլլէթին րուհանի րէ՛խուէրի , պու եիւզտէն
միլլէթին պաշընա կէլէճէք փէնալըգլարըն էօնիւնիւ
ալմայա ձէհա էթմէլի տիրլէր :

2° Էն պէօյիւք ալիմլէր , տէհա սայըլան էն
պէօյիւք մուխթէրի ալիմլէր (սահիփէ 10...) Ալլահըն
մէվճուտիյէթինէ ինանըպ տին ու տիյանէթի գապուլ
վէ իծրա էթմիշէր տիր :

3° Տինսիզլիյէ , մեզնեպսիզլիյէ կէօրիւրէն եօլլար :

Ա . ձեհալիք : Պիր չօդ ատէմլէր , Ալլահըն , տին
ու տիյանէթին նէ օլտուղունու պիլմէտիքլէրի իշխն ,
Ալլահա , տին ու տիյանէթէ տօղրու սօղուգ պուլունու-

Բ . Թամա՞նեարլըգ : Տին ու տիյանէթի իհմալ
էտէրէք սէրզէթ պիրիքտիրմէք իշխն ճանլարըլար
պէրապէր թէնէքրինի տախի հէլաք էտէճէք տէրէճէտէ
տինեա մալը արգասընտան գօշան թամա՞քեարլար
Քիթաղը Մուզատաէսին աթիտէքի սէօղէրինի պիր
քէրուէ օգույուպ էյինէ միւթալէ՛ա էթսինլէր : « Էյ
զէնկինլէր շմտի հազըր օլուն իւզէրինիզէ կէլէճէք
պէլալար իշխն աղլայըն վէ ֆիզան էտին : Զէնկինլի-
յինիզ շիւրիւմիւշ տիւր , վէ էսվազլարընըզը կիւզէ
եէմիշ տիր : Ալթուն վէ կիւմիւշիւնիւզ փասլանմըշ . վէ
օնլարըն փասը չէհատէթ իշխն սիզէ գարչը տուրաճագ
տըր , վէ աթէշ կիպի էթիէրինիզի կէմիրէճէք տիր :
Սօն կիւնլէր իշխն քէնտինիզէ զազապ երդանըզ . . . »
Յակոր . 5 , 1—4:

Գ . Մալրուրլուգ : Կէօքատէքի մէլէքէրին պիր
գըսմընըն չէյթան նամընը ալարագ ձէհէննէմ աթէշինէ
հիւքմ էտիլմէսինին սէպէպի մաղրուրլուգ օլմուշ տուր ,
զիրա օնլարըն պաշը օլան Սաթայէլ , պուլութլարտան
եօգարը եիւքսէլմէք վէ Ալլահա պէնզէր օլմագ իսթէտի :

Ճինսի պէշէրին իւզէրինէ կէլէն պէլալարըն եէօ-
քիւնիւ եինէ մաղրուրլուգ եիւզիւնտէն մէյտանա
կէլտի , չիւնքի մաղրուրլարըն վէ եալանճըլարըն փէ-
տէրի օլան չէյթան « եասագ օլան մէյլէտէն եէրսէնիզ
Ալլահ կիպի օլուրսունուգ » տէյէրէք եւայը իղֆաւ
էթտի : Ազամ վէ եւա իսէ չէյթանըն սէօղիւնէ ի՛թիմատ
էտէրէք , Ալլահ կիպի օլմագ արզուսույլա , Բապալըն
եասագ էթտիցի մէյլէտէն եէտիլէր :

Քրիսթեանլըղըն իպթիտասունտան պէրի, զուհուր
էտէն բաֆըղլարըն ճիւմլէսիտէ մազուրլուր սէպէ-
պինէ Քլիստատան տըշարը էսիլտիլէր, ևանի քէնտի
շախուի Փիքիրէրինի, Ալլահըն հագիգաթլարընտան
իւսթիւն սայարագ Ալլահա վէ օնուն ազիզ վէ պիրիձիք
Քլիստասունա ՚իթաաթ էթմէք իսթէմէտիլէր

Իմափ ճիւզի պիր մա՛լիւմաթ սահիպի իքէն չօդ պիր
չէ պիլիյօրուզ զաննըլլա, Ալլահա վէ մէղէնպէ գարշը
պէօյիւք պէօյիւք սէօղլէր սարփ էտէնլէր, ինկիլթէրա
պաշ վէքիլի Պագօն նամ ֆէյլէսօփուն աթիտէքի սէօղ-
լէրինի օգույուպ էյինէ թէփէքքիւր էթսինլէր: « Ճիւզի
պիր Ֆելսէթի պիզի տինսիզլիյէ կէօրիւրիւր, լաբին եսասլը
վէ սօղրու պիր Ֆելսէթի պիզի եյի քրիսրեան եսեր » :

Մազուրլարըն խասմի Ալլահ տըր, վէ մուգատաէս ս
հուզուրույլլա տաղլարը պալ մումու կիպի էրխաէն
Բապպ օնլարըն մազրուրլուզունու տախի գըրածագ
տըր. (Մէզամ. 97, 5 . . .):

Դ. Սիթանէր : Սէփահէթտէ սէրպէսթձէ տէվամ
էտէպիլմէլէրի իչիւն տին ու տիյանէթի թէրք վէ
Ալլահըն վարլըղընը լինքիար էտէն սէփին ատէմէլէր
Գրանսըզ սիեատիեռւնունտան ժիւլ Սիմօն նամ ֆէյլէ-
սօփուն աթիտէքի սէօղլէրինի էյինէ միւթալէ՛ա էյլէ-
սինլէր: « Ալթօ պին սէնէտէն պէրի թէն, ինսաննը չու-
եալանլար իլէ իղփալ էտէրէք տէյօր, — պանա սէճտէ
գըլար իսէն Ալլահ օլաճագսըն — վէ տաէմ քէնտի
թէնինէ սէճտէ գըլորդան հայվան օլույյօր » :

« Թէնին ա՛մէլլէրի աշիքեար օլուպ, անլէր տախի
զինա, Փուհչ, նափարլըգ, շէհվէթ, փութփէրէսթլիք,
սէհիրպաղըգ, տիւմէնլիք, նիղա՛լար, էօվքէլէր,

գըսգանձլըգ, զավզալար, իթթիփագուզպըգ, Քըրգալար,
հասէտ, գաթլիլիք, սէրխօշլուգ, պէքրիլիք վէ պուն-
լարըն էմսալը տըր: Պունլարըն հագգընտա էվլէլմէ
սիզէ սէօյլէտիյի, վէճն իւզրէ շիմտի տախի սէօյլէրիմ
քի պէօյլէ չէլլէրի ինքա էտէնլէր Ալլահըն փատիշահնը-
լընա նայիլ օլամազլար » Գաղա. 5, 19—21:

Ե. Ալլահըն վար վէ ճանըն հիւրր, էօլմէզ, վէ
քէնտի ա՛մէլլէրինտէն մէ՛սուլ օլտուզունու անլա-
տրտան սօնրա տին ու տիյանէթ պօրձունու տախի
գապուլ էթմէյէ մէճպուրուզ:

Ի Լ Ա Վ Ե

Տին ու տիյանէթին ի՛լմէ վէ թէրագգըեաթա զըտտ
օլմատրզընը աշըգտան վէ պիլ ֆի՛լ կէօսթէրմէք իշխան,
են զիեատէ տինսիզլիի տեհրի սայրլան 19 ունճու տէհիրտէ
եաշայրագ քէնտի իւ՛լում ու իսթիրա՛աթըլլա պէշէրի-
յէթէ չէրէֆ կէթիրէն էն պէօյիւք վէ հագիգի ա՛լիմ-
էրին, տէհա սայրլան ա՛լիմէրին աթիտէքի սթաթիս-
թիյինի պուրաճըգտա տէրճ էտէլլիմ:

19 ունճու տէհիրին էն պէօյիւք ա՛լիմէրինին	432
ատէտի	
իթիգատը տինսիչսի մէճնուլ օլանլար թէնզիլ	34
իշուլ 398 ա՛լիմէրին միեանընտա	398

<i>Տինի նազարը ի'թիպարա ալմայանլար, եախօտ</i>	
<i>Ալլահը թանըմագ խուսուսունտա ագլը պէշէրին</i>	
<i>ատէմ իգթիտարընը իտտիա էտէնլէր</i>	15
<i>Ալլահուըզ (Անսստուածք)</i>	16
<i>Տին ու տիյանէթի գապուլ վէ Ալլահա իման</i>	
<i>էտէնլէր</i>	367
	398
<i>Խշղու ա'լիմլէր միեանընտա 150 ատէտ մուխթէրի</i>	
<i>ա'լիմ, եախօտ իւլում ու ֆիւնունըն մա'լիւմաթը</i>	
<i>իսկթիտաի'յէսինի կէսոթէրէն րէնպէրլէր պուլուն-</i>	
<i>մագտա տըր վէ պունլար իսէ պէր վէճն ա'թի թա'տառ</i>	
<i>օլունուրլար:</i>	150
	—
<i>Ռիյազիեռուն (mathématiciens)</i>	9
<i>Հէյէթ շնաս (astronome) սատեզագէտ</i>	2
<i>Էրպապը հիքմէթի թաղի'լիչ (physiciens)</i>	
<i>բնագէտք</i>	23
<i>Քիմիակէր (chimistes) քիմիագէտ</i>	25
<i>Տէհա ատա օլունան թապիյեռուն բնագէտք</i>	9
<i>Իմի արդ էրպապընտան (sciences de la terre)</i>	24
<i>Մէպհաս իւլ հայաթ ա'լիմի (biologiste)</i>	1
<i>Իլմի նէպաթաթ էրպապընտան (botanistes)</i>	
<i>անկագէտք</i>	13
<i>Իլմի հայվանաթ էրպապընտան (zoologistes)</i>	
<i>Լենդանաբան</i>	4
<i>Էհլի թէշրի (anatomistes) անդամազնին</i>	13
<i>Էհլի ի'լմի պիւնիեհթ (physiologistes) բա-</i>	
<i>րեգէտ</i>	13
<i>Աթըպպա</i>	8
	144

<i>Ճէրրահ</i>	144
<i>Եէօքիւն մուխթէրի' ա'լիմլէր</i>	6
	150
<i>Իշպու ա'տէտտէն իթիգատը տինիյէսի պիզէէ</i>	
<i>մէճնուլ օլան 13 ալիմլէրի թէնզիլ էթտիքտէն սօնրա</i>	
<i>(150 — 13 = 137) գալրյօր: Թէքրար պու ատէտտէն</i>	
<i>(եանի 137 տէն, տինի նազարը ի'թիպարա ալմա-</i>	
<i>յան, եախօտ Ալլահը թանըմագ խուսուսունտա ագլը</i>	
<i>պէշէրին ատէմ իգթիտարընը իտտիա էտէն 9 ալիմլէ-</i>	
<i>րիտէ թէնզիլ էթտիյիմիզուէ (137 — 9 = 128), տին</i>	
<i>խուսուսունտա պիր ի'թիգատ սահիպի օլան եալընըզ</i>	
<i>128 մուխթէրի' ալիմ գալրյօր, վէ պունլար իսէ պէր</i>	
<i>վէճն ա'թի թա'տառ օլունուրլար:</i>	128
<i>Ալլահուըզլար (անսստուածք)</i>	5
<i>Ալլահը թանըյըպ, տին ու տիյանէթի գապուլ</i>	
<i>վէ ինրա էտէնլէր</i>	123
	128

Իմտի շու հիսապտան անլաշըլուղընա կէօրէ էն զիյատէ տինսիզլիք տէնրի սայըլան 19 ունձու տէնիրտէ եաշայան մուխթէրի' վէ մէճնուր ալիմլէրին, եիւզտէ տօգսան ալթըսը (96 %) տին ու տիյանէթի գապուլ էթմիշէր տիր, վէ եիւզտէ տէօրտիւ (4 %) եալընըզ ալլահուըզ անսստուած տըրլար:


« Ճիւզի' պիր ի'լիմ ինսանը Ալլահտան եըրատըր, լաքին տէրին վէ հազըզի ի'լիմ իսէ ինսանը Ալլահ գըլափուղլար » Գօշի.

« Ի'լիմ ինսանը Ալլահա եազլաշըլըրը » Բասթէօր.



ՖԻԼՌԻՍԹ

Ասհիֆե	Ասհիֆե		
Տինսիզլիք	3	լայր	74
Ալլահըն վարլրդը	13	ինսանըն քէնի	74
Ալլահ նե՞ տիր	33	ձանըն քէնի պիրլէւմէսի	75
Ալլահ սատէ ռուհ տուր	34	ինսանըն դայրը մասսի	
Ալլահ զիեատէսիլիկ եւա-		պիր նանը վար սր	75
միլ պիր ռուհ տուր	35	« Պէն » Ֆիբրինին պագի	
Ալլահ սէմայր վէ զէմինի		գալմասը	76
եարատան	36	ինքիսասըն մուգայէսէ	
Ալլահ սէմայր վէ զէմինի		էսիլմէսի	78
իլֆզ էտէն	39	ինսանըն նանը պիր	
Ամենասուրբ Երրոր-		ռուհ տուր	79
դուքիւն	40	ձանըն հիւրը օլմասը	85
Մուսիպէր վէ պէլալար	47	ձանըն էօլմէզ օլմասը	90
Տրմենէվի պէլալար	51	Սօն սէօգիւմիւզ	102
Ռուհանի պէլալար.		Տինսիզլիյէ կէօրիւրէն	
կիւնահ	59	եօլլար	102
Գըսմը սանի	67	Ա. ձէնալէր	102
Ինսան	69	Բ. Թամա՛նեարլըզ	103
Ինսանըն ասլը	72	Գ. Մաղրուրլուզ	103
Ինսանըն քէսիլարը	73	Դ. Սէթահէր	104
Ճան նե՞ տիր	73	Իլավէ	105
Ճանըն ենթինէ մախ-		Ֆինրիսը	108
սուս օլան խասսա-			



ՑԻՑԱԹԸ 25 ՂՐՅ. ՍՈՒՐԻ

Կաթողիկէ Տպարան
Պէլրութ

Դիմել հետեւեալ հասցեին.

L'Abbé Pierre CONSTANTINIAN

Patriarcat Arménien Catholique — Beyrouth.

ՀՀ Ազգային գրադարան



NL0594436

